



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material




Luer  
—  
644

~~7119~~ 71292

14.

~~14~~



~~4449~~

ԿՐԹԱՎԻ ԵՒ ԶԳՈՎՈՐ

S E S T E R C H Y A Z B R

L U.

ԱՐԿԱԾ

ՎԵՐՅԱՅ ՄԵՍՏԱՄԵԽԱՅ

ԳՐԵՑ

16/10  
41420  
ՎԵՐՅԱՅ ԹՈՒՇԵՑ  
ՄԻՒԹ. ՈՒՂՏԵՆ

Z U S . R .

N 290.  
N 293.

1480

ՎԵՐՅԱՅ

ՊԱՇՏՈՒՄ Ս. ԱԽՏՈՒՆԵԱՆԻ ՎԵՐՅԱ

1854. Դ. Յ.



19643  
644-2009

Համ

644

ԿՎ



Քննութեան :



ԱՐԴԱՐՈՒՆ սենեկի մը մէջ առանձին նստած՝  
վառվուուն եւ ցաւոց ու աղետից խօսքերով  
Ներսէհ Երուանդունին ու Գիսակ իրարու հետ կը խօ-  
սէին, եւ մէկը զմիւսը միսիթարել կը ջանար։ Գիսակ  
վարդ իր սիրելի որդին տեսնելու եկած էր. բայց սաս-  
տիկ ցաւոց շանթ մը սիրտն իջաւ, երբ որ լսեց թէ  
պատանին Որջնհաղի մօտ եղած անտառներն արշաւած-  
է։ “Գիսակ, կըսէր Երուանդունին, այսօր կամ վաղը  
վարդ պէտք է որ գայ. արդէն երկու շաբաթ է որ  
զինքը խաւրեցի։”

“Միայն աս է հոգս ու անձկութիւնս, պատասխա-  
նեց Գիսակ, որ Վարդ դեռ կրակուբոց Երիտասարդ-  
մը լլալով, այսպիսի վտանգաւոր յանձնարարութիւն  
մը կատարելու ատեն՝ կրնայ Երիտասարդական յան-  
դրդնութեամբ ինք զինքը վտանգի մէջ դնել ու իր սի-  
րուն հոտաւէտ ծաղիկը թարշամեցրնել։”

“Ոչ երբեք, կրկնեց Ներսէհ։ Սիրելի բարեկամ,  
հոգ մըներ. ես զքաջ Վարդ կուուց խրկելէն յառաջ,

աղէկ խրատեցի ու իմ ծերունի արի վաշտապետս իրեն  
ձեռնատու եւ օգնական տուի։ Անձնեայ ու քաջամարտիկ  
վաշտապետն անշուշտ զվարդ մեզի ողջ ու յաղթող կը  
բերէ . ասոր վրայ բոլորովին ապահով եմ,,։

“Երսեհ այսպէս խօսելու ատեն՝ դրուն փողն ու  
յաղթութեան աղաղակը կը հնչէր։ “Ահաւասիկ կու  
դայ,, դոչեց Երուանդունին, եւ սենեկէն դուրս վազելով՝  
փրփրացող երիվարի մը վրայ յաղթող Վարդը տեսաւ,  
որուն դէմքին վրայ իր համանուն ծաղկին դոյնը նկա-  
րուած էր, ճակտին վրայ ալ ուրախութեան դրոշմը կը  
նշմարուէր։ Պատանին զՆերսեհ եւ զԳիսակ յարդու-  
թեամբ ողջունելով, արագաշարժ թռչնոյ մը պէս երի-  
վարէն վար թռաւ ու զարմանալով եւ արդահատու-  
թեամբ զԳիսակ՝ իր սիրելի մօրեղբայրը կը դիտէր։

“Վարդ, բսաւ Երուանդունին, աւազակապետը  
բռնեցիր, կը բերե՞ս։

“Հապա՛, պատասխանեց պատանին. զԸապուհ  
կապանքի զարնել տալէն ետեւ, ամուր տեղ մը դնել  
տուի, եւ ես ճամբայ ելայ, նամակ մ' ալ բերելով ձեզի։

“Ուրեմն…… հիմայ, կանչեց ուրախութեամբ Ներ-  
սեհ, գնա, քու սիրելի հայրդ դրկէ, շատ ժամանակ  
է որ մէկզմէկ չէք տեսած . ես նամակը կարդալ եւ իմա-  
նալ կ' ուզեմ որ Որջնհաղ ինչ եղաւ,,։

Վարդ մեծ ցնծութեամբ ու ներքին սիրով երկայն  
ատենէ վեր չտեսած դաստիարակն ու հայրը դրկեց  
համբուրեց։ Իր յառաջուան մանկական սէրն ու աղ-  
նիւ բարբը պահած էր։ Նոր կենաց ընթացքին աղդե-  
ցութիւններն ու փառաւորութիւնը զինքն ամենեւին  
չէին փոխած, ընութեան սքանչելի որդին չէին ապա-  
կանած . իր սրտին պաղպաջուն ու յստակ հայելին՝ ա-  
ռանց պղտորութեան մնացած էր։ Մանաւանդ թէ օրէ

օր աւելի լուսաւոր ու պայծառ կ'երեւար, որովհետեւ  
ալ եկած էր դէպքը, որոն մէջ Վարդ ինք զին-  
քը պիտի ցուցընէր: Չէ թէ միայն առաքինութեան  
օրինակ, այլ հայրենասէր ու հլու որդւոյ եւ առաջնոր-  
դի մ'ալ օրինակ կ'ըլլար Վարդ, ցուցընելով իր քաղ-  
ցրութիւնն ու պանչելի վարմունքն իր բոլոր ընկե-  
րացը, անսալով դլխաւորաց հրամաններուն, անոյշ-  
ընելով իր պատուէրներն իրեն հպատակ եղողներուն:

“Ո՞՛հ, ազնիւ, սիրելի՛ Վարդ, ըստ Գիսակ լուու-  
թիւնը կտրելով ու կաթողին ձայնով մը, որչափ  
երջանիկ եմ որ նորէն զքեզ կը տեսնեմ, շատ ատենէ  
ետեւ՝ դարձեալ զքեզ կրնամ գրկել. նոյն նկարը,  
մենութեան մէջ քովս եղած պատկերը կը նշմարեմ:  
Որդեակ, վրադ մեծ հոդ ունեցայ՝ երբ որ իմացայ թէ  
պատերազմի գացեր ես. բայց Աստուծոյ ձեռքը պահ-  
պանեց զքեզ, անվիշտ, անվեաս նորէն մեզի խաւրեց:

“Այնպէս է, պատասխանեց Վարդ, ստուգիւ զիս  
Վերնոյն բազուկն ազատեց: Կատարեալ վարձք մ'ալ  
առի, սիրելի՛ հայր, զձեզ հոս գտնելով: Ամէն օր,  
ամէն վայրկեան ձեր վրայ կը մտածէի, ձեր յիշատակն  
ու խրատները պաշտպան ու անվկանդ վահան էին  
մտացու: Գործքս յաջողութեամբ գլուխ հանելով,  
Որջնհաղի գերփիչն ու ապականիչը կապած հոս կը  
բերեմ, որպէս զի ըստ իրաւանց դատուի ու իր պատիժն  
ընդունի:

“Արդեօք առանց հարկաւորութեան մարդու արիւն  
շթափեցիր, հարցուց Գիսակ:

“Վարելի եղածին չափ խնայեցի, պատասխանեց  
կայտառ պատանին. բայց ան սորամուտ նենդաւոր  
աւաղակաց բոյնը պաշարելու ատեն, չկրցայ զօրքս  
արդելել որ չարաթոյն գնդին կէսը չմեռցընէ:

“Քաջութեամբ ու արութեամբ կատարեր ես գործքդ, կանչեց Երուանդունին, որն որ նամակը կարդացած լմբնցոցած էր եւ Վարդայ խօսքերուն միտ կը դնէր։ Վարդ, վրադ շատ գոհ եմ։ Ամենեւին վաս չէր ըլլար, թէ որ բոլոր արիւնուուշտ չարագործները մեռցրնել տայիր. թէպէտ եւ իրենց դժբախտ աստղը Որջնհաղ ալ պիտի մարի։ . . . Բայց պատմէ ինձի, սիրելի Վարդ, զանոնք ինչպէս ձեռք ձգեցիր։

Վարդ հաւասարմութեամբ ու ճշգրտութեամբ իր արշաւանաց նկարը հանեց։ Ներսեհ ու Գիսակ անոր խօսքը մտադրութեամբ մտիկ կ'ընէին, եւ պատմութիւնը լմբննալուն պէս՝ Երուանդունին քաջ երիտասարդին ուսը զարկաւ ու Գիսակին դառնալով՝ “Ստուգիւ, սիրելի բարեկամ, ըստ իրեն, շատ յարմար ու պատշաճ ատեն եկեր ես, աս մեր ուրախութեան դուն ալ մասնակից ըլլալու։ Աս գործքիս համար Վարդայ վարձք ու փոխարէն տալ չեմ մոռնար. բայց հիմակ գացէք դուք իրարու հետ խօսեցէք։ Վարդ, պահապաններուն զրուցէ որ աւազակապեան ինձի բերեն, որպէս զի իր գատաստանը տեսնեմ,,։

“Ներսեհ իր սենեկին մէջ իր մտաց խոռվութենէն ասդին անդին կ'երթար կու գար, եւ իր խորհրդականներէն մէկուն հրաման տալէն ետեւ, որ աւազակին դատը մտիկ ընելու պատրաստուի, ինք աթոռի մը վրայ նստաւ։

Երուանդունւոյն գոյնն ու զուարթութիւնը դէմքէն նուազած, մթին ու զարհուրելի արտեւանունքն եւ ոչ բանալ կ'ուզէր՝ կարծես թէ ահազնութեան պատկեր մը, անհաշտ դատաւորի կերպարանքն առած՝ գահի մը վրայ նստած էր ու յանցաւորին դալուն կը սպասէր։ Քանի մը վայրկենէ ետեւ՝ շղթայի հնչիւն մ'որոտաց

ու մէկէնիմէկ երկու զինուորաց մէջտեղ անօրէն Շապուհ՝  
‘Ներսեհին առջեւն ելաւ։ Այլագունած, մահուան նկար  
մ'եղած, բայց բարկութենէն ալ կատղած ու մազերը  
տնկուած էին Երուանդունւոյն առջեւ եկած ատեն, սա-  
կայն իր մոլեղնութիւնը հեղութեան կերպարանք առաւ։  
Շապհոյ յառաջուան կատղութիւնն ու խիստ յամա-  
ռութիւնն աներեւոյթ եղած էին, մահուան երկիւղ ու  
զեղջ մը՝ անոր դէմքը նկարուած էին, այնպէս որ զինքը  
տեսնողներն ի գութ կը շարժէին։ ‘Ներսեհ առջեւը  
կեցող դիակին երկայն ատեն նայեցաւ եւ վերջապէս  
քննութիւնը ոկսաւ։ Հարցում՝ հարցման յաջորդեց,  
բիւր քննութիւններ՝ քննութեանց ետեւէն եկան։  
Շապուհ ալ մեղմ ձայնով ու երկիւղադին եւ առանց  
շրջանի ու պատիպատ խօսքերու պատասխան տուաւ եւ  
բոլոր իր յանցանկները խոստովանեցաւ։ Խօսակցու-  
թիւնը մէկ ժամէն աւելի տեւեց. նոյն ատեն Երուան-  
դունւոյն քով մուտ գտնել ոչ ոք կընար։ Վերջապէս  
քննութեան վերջն եկաւ եւ ոճրագործը դարձեալ իր  
բանար տարուեցաւ, ուր յուսահատութեամբ ծանր ու  
դժնդակ կապանաց տակ կը հեծէր եւ կը հառաչէր  
ողորմելին։

Շապուհ իշխանին խուցը թողուց չթողուց, ‘Ներ-  
սեհ զգիսակ կանչել տուաւ։ Գիսակ զԵրուանդունին  
սաստիկ բարկութեան մէջ գտաւ, անոր դէմքը զարհու-  
րելի տեսաւ։ ‘Բարեկամ, ըստ ‘Ներսեհ, զքեղ կանչել  
տուի, որպէս զի առած նորանոր ծանօթութիւններս  
քեղի ալ հաղորդեմ։ Միտ դիր զարմանալի բանի մը։  
Շապուհ աւազակապետը՝ զորն որ քիչ մ'առաջ առջեւս  
դատաստանի կանչեցի եւ ճիշդ քննեցի, աս Շապուհն  
ու քու Վարազդ, Երախանի Մամիկոննեանց բերդը կոր-  
ծանող նենդաւորը մի եւ նոյն մարդն է եղեր, քու տունդ

այրել տուող, զքեղ աղետից մէջ ձգող Վարազն առ  
շապուհն է եղեր: Անոր ճակտին վրայ դեռ քեզմէ ա-  
ռած վերը հաստատուն կը կենայ. գլուխը ճերմակ մա-  
զեր, բոլոր անդամները՝ երկիւղ ու զարհուրանք պատած  
են. իր յանցանքներուն բազմութիւնն ու անոնց խոստ-  
վանութիւնն իր հին գաղանութիւնը ճնշած, յամա-  
ռութիւնը ջնջած կ'երեւան:

“Ո՞չ, դոչեց Գիսակ նոյն ատեն, ախ, աստեղաց  
ու ամպսց վարիչ Աստուած, որչափ սքանչելի են քու  
միջոցներդ: Քու Չեռքդ զւարագործն ու եւ իցէ տեղէն  
կը գտնէ կը հանէ, թէպէտ երկրէ երկիր փախչի, թէ-  
պէտ կարծր երկրիս ծոցն իջնայ, կամ անանկ անդունդ-  
ներ գահավիժի, որոնց բերանը գոցելու համար՝ ահազին  
ժայռեր թաւալած եւ մեծամեծ լեռներ ինկած ըլլան  
եւ նոյն ոճրագործն ալ ծածկած: Հզօր բազուկդ ամէն  
գաղտնի տեղէն անօրէնը դուրս կը հանէ ու կամքդ  
զինքը կը դատէ: Ան փափուկ ու մատաղ մանուկը, որն  
որ երբեմն ահազին դիշերուան մը սպառնալիքներէն ու  
հրոյ մէջ եղող բերդէն կրցաւ ազատիլ ու փախչիլ, հի-  
մայ մեծնալով ու զօրաւոր երիտասարդութեան հասա-  
կի մը հասնելով՝ զինքն երկրէս ջնջել ուզող արիւն-  
կզակը շղթայի կապած՝ դատաւորի առջեւ բերաւ: Ան  
մարդը՝ որն որ իմ ամենազեղեցիկ յոյսս իր շարութեան  
թունովը թունաւորեց, ան՝ զորն որ ես իմ ձեռօքս  
զարկի ու կը կարծէի թէ Երախանի բերդին տակ թա-  
զուած է, դեռ կենդանի մնացեր եւ յանցանք յանցան-  
քի վրայ կ'աւելցընէ եղեր. մինչեւ որ արդարութեան  
սուրն անոր կենաց մանուած թելլ կտրէ:

“Բայց կ'աղաչեմ, սիրելի Ներսէ՛, պատմէ ինձի  
ինչպէս Վարազ բերդին բոցերուն ու աւերակներուն  
տակէն աղատելով՝ աւազակութեան սկիզբ ըսեր է:

“Ինչպէս ինք անձամբ խոստովանեցաւ, պատասխանեց Երուանդունին, քեզմէ կարեվէր վիրաւորուելով՝ գաղանի պէս գետինն ինկեր թաւալեր է։ Նորէն խելքը գլուխն եկած ատեն՝ ինք զինքը պղտի խցի մը մէջ, գլուխը կապուած եւ սաստիկ ցաւերով պատած գտեր է։ Նոյն սենեկին մէջ գտնուած բաները խիստ նորապահ երեւցեր են իրեն եւ կարծեր է թէ կ'երազէ։ Յանկարծ իր աչքին առջեւ զրահ, նիզակ ու այլեւայլ զէնքեր եւ մարդու ոսկրներ ելեր ու դարձեալ գլխոյն պատոյտները սկսեր են։ Վարազ այսպիսի շփոթութեան մէջ քիչ մը կենալէն ետեւ՝ նոյն միայնակ սենեկին դուռը բացուելով՝ իր անկողնոյն քով անձանօթ մարդ մը մօտեցեր եւ զինքը՝ կիսամահ պառկող հիւանդը թմբրութենէն արթնցած տեսնելով, շատ ուրախացեր է,

“Ա արազ, պոռացեր է ներս մտնողը, հոս ինչպէս եկար, հիմակ ինչ վիճակի մէջ ես։ Ինք պատասխաներ է թէ ոչ յիշել եւ ոչ դիտնալ կրնայ, որովհետեւ ան տեղը բերուելու ատեն՝ խելքը գլուխը չէր։ Շապոհ իր վէրքին ցաւերէն քիչ մը հանգչելէն ետեւ՝ Պարսից եւ ուրացեալ Հայ զօրաց բաժին մը զինքն Որջնհաղի քովերն եղած անտառները բերեր են, ուր որ Գայլ անուամբ մէկու մը դեղերուն զօրութեամբն առողջացեր ու նոյն Գայլուն ովլ ըլլալն եւ ինչ գործքի մէջ գրանուիլը շուտ իմացեր է։

“Գայլնոյն տեղերուն յանդուգն ու պատառող գաղանն ու աւաղակն էր։ Գայլուն ընակարանն երթալ եւ անկից նորէն ետ դառնալ մէկը կարող եղած չէր. ահագին ու կատաղի շանագլխոյն դէմքը տեսնել ոչ ոք կրցած էր։ Մինակ մթին գիշերները, երբ որ սեւաթոյր ու մնայլ ամազեր երկինքն ու երկիրը կը պատէին,

Գայլ իր բնակութենէն դուրս կը յարձակէր յափշտակելու համար, պատառող ու քանասարիկ գայլի մը պէս ոչխարաց եւ ուրիշ բանի մը վրայ կը դիմէր : Վարազ Գայլուն արուեստին մէջ աղէկ կը թուեցաւ. վասն անագորոյն գործքերուն մէջ անուշոթիւն կը զգար. երկու դազան՝ չորս կողմը մահ ու աւեր կը պատճառէին : Վարազ իր վարպետէն աւելի ժպիրհ ու յանդուզն ըլլալով եւ անօրէնութեան մէջ ալ յաջողակ, առանց Գայլուն դիտութեան՝ ստրկաց ու սրիկայից գունդ մը կազմեց : Երբ որ Գայլ Վարազին ինքնիշխանութեան բաղձանքն իմացաւ ու զինքը կշտամբեց, Վարազ սուրը քաշելով իրմէ տկար դազանը գետինը կործանեց :

“Այսպէս Վարազ զինքն աղատողը մեռցրնելէն ետեւ, քիչ ժամանակուան մէջ զարհուրելի խմբի մը դլուխ եղած էր, որուն հիմայ Վարդ՝ մեր առիւծասիրտ ու քաջարի ըմբիշը յաղթեց : Աս է, սիրելի Գիտակ, քու ահագին թշնամոյդ անագորոյն ու անօրէն կեանքը, զորն որ վաղը ժամը տամինին իր ատելի ոճրագործութեանց համար պիտի կորաբնցընէ,, :

Գիտակ աս պատմութիւնը լսելով՝ խորին մտածմանց մէջ ինկաւ ու սառած պաղած մնաց. սակայն իր սրտին մէջ զեղուող ազնիւ խորհուրդները ծոցէն ելան՝ երեսին վրայ նկարուեցան : Վերջապէս աշուրները վեր վերցուց ու հեղիկ եւ քաղցրաբան խօսքերով այսպէս ըստ . “Սիրելի Ներսէհ, ինծի շնորհք մը կ'ընես :

“Դեռ խնդրուածքը բերնէդ չելած, պատասխանեց երուանդունին, շնորհքն ըրած եմ. միայն Շապհոյ կեանքը շնորհելու խօսք մ'ըներ, ուրիշ ինչոր կը բաղձառ՝ զրուցէ :

— “Կանդրածս Շապհոյ կեանքը չէ. թող աւազա-

կապետ ու ապականիչ մը օրինաց տակն իյնայ. զինքը  
մահուրնէ ազատելու բաղձանք չունիմ։ Ինք անխնայ  
ու մոլեգնութեամբ երկրիս վրայ նենդաւոր դործքեր  
ըրաւ, իր զոհերուն արիւնը երկինք կը բողոքեն. անոր  
աս երկրիս վրայ ունենալու վարձքը՝ մահն է։ Ուզածս՝  
զինքը տեսնել, անոր հետ քանի մը խօսք խօսիլ է.  
իր վերջին ու դժուարին վայրկենէն յառաջ՝ Քրիստոսի  
կրօնից շունչը դիւրաբեկ ճառադայթներու նման՝  
անոր խստացած սրտին մէջ թափանցել տալ է իղձո,  
եւ ասոր համար քեզմէ շնորհք կը խնդրեմ։ Այսուհետեւ  
ան ողօրմելին ինծի ատելի չէ. հին ցաւերս ու  
բիւրաւոր աղէտքս շատոնց սրտէս գացած հեռացած  
են. ահագին եւ վասակար թշնամոյս առջեւ՝ հանգարտ  
ու հեզ կ'ուզեմ երեւալ, զինքն այնպիսի բաժանման մը կէտէն յառաջ մլսիթարել ու զօրացընել  
կը տենչամ։ Ծերունի, տկար ու ապիկար մարդ մըն է,  
որն որ բռնական մահուամբ պիտի մեռնի. դժբախտ մը՝  
որն որ անշուշտ Աստուծոյ դատաստանէն հիմա կը սկսի  
դողալ եւ իր դործքերուն վրայ համար տալու յիշատակէն  
անտարակոյս հիմայ սարսելու սկսած է…… Լաւ ու  
առաքինի մարդ մը կարծես թէ քաղցր քնոյ մէջ կը  
մտնէ, երբ որ իր անկողնոյն չորս կողմն իր սիրելիները  
պսակ բոլորած՝ անոր կենաց վերջին վայրկենին կը սպասեն։ Ինք՝ ձեռուրներն Երկինք վերցընելով ու հոս  
մնացող լացողներուն վրայ անկից Երկնաւոր օրհնութիւն  
մը խնդրելով՝ շունչն ու հոգին կը սկսի տալ։ Երկնից  
խաղաղութիւնն անոնց ու իր թարշամած կենաց վրայ  
կու դայ կը հանգչի. իր հոգին Երկնաւոր դարպասը կը  
սրանայ, իսկ մարմինը՝ խաղաղ գերեզմանը կը մտնէ ու  
սիրոյ յաւիտենական արցունքներով կը թրջի։ Բայց  
կապանայ մէջ ու յանցաւոր եղող մարդ մը՝ սրտին

վրայ աշխարհնք մը կը կրէ, երեւակայութեան ահագին ստուերներէն ու պատկերներէն կը չարչարուի. աչքին առջեւ մահն ու կառափման տեղն ունենալու ատեն, կրօնի միսիթարութեան հարկաւորութիւնը տեսնելու տեղ՝ կրնայ յուսահատիլ եւ իր մահկանացու մարմնովը մէկտեղ անմահ հոգին ալ կորաբնցրնել։ Շապհոյ նկարագիրն ու վիճակն ալ աս չէ մի։ Սիրելի Ներսէ, այսպիսի ողորմելոյ մը օդնական ու ձեռնտու ըլլալու համար է խնդիրս,, :

“Երսեհ իր ծերունի բարեկամին խօսքերէն խիստ շարժեցաւ ու սիրով եւ արդահատութեամբ ձեռքն անոր երկընցընելով, “Բարեկամ, դոչեց, փառաւոր ու գեղեցիկ բան ստացեր ես դուն աս աշխարհնքիս մէջ։ Երուանդունին՝ Պարսիկները դողացուց ու քաջութեան պսակով մը իր դլուխը զարդարեց. իսկ դուն հաստատուն ու զօրաւոր հաւատըովդ եւ զարմանալի վեհանձնութեամբդ երկինքն ուրիշներուն հետ ալ հաշտեցընել կ'ուզես, եւ շատոնց արդէն քու դլուխդ հանգըստաւէտ խաղաղութեան վարդերով զարդարել տուածես։ Գնա, սիրելի. առ քեզի հետ քահանայ մ'ալ եւ զացէք ան դժբախտին քով. կ'ուշացընեմ մէկ երկուժամ ալ անոր մեռնելու ատենը, որպէս զի դոնէ մէկալ աշխարհնքն ապրի ողորմելին,, :

“Երսեհ աս խօսքերէն ետեւ՝ աճապարեց դուքս ելաւ իր որտին ցաւերը չյայտնելու համար. Գիսակ ալ վարդայ քով գնաց ու անոր հետ մէկտեղ խաչելութեան մ'առջեւ իյնալով՝ իր ընելու փորձին համար երկնքէն զօրութիւն կը խնդրէր։

# ԳԼՈՒԽ ԺԳ.

ԶԵՂՋ ԱՅ ԱԿԱՆ:

ՀՅՈՒՅԹ

**Ս**ՏՈՐԵՐԿՐԵԱՑ ու ընդարձակ բանտի մը մէջ, կամարներով եւ մեծամեծ սիւներու վրայ շինուած շէնքի մը տակ, ուր որ միայն գողդոջուն ու տկար լոյս մը կար, ծեր աւազակապետը ծանր շղթաներու բեռան տակ ճնշուած՝ ահուղողով կը նստէր: Հոն պղտիկ լուսամուտ երդերէն մտած՝ միայն օդոյ անյայտ շչիւն մը կը լսուէր եւ ան ամսայի գերեզմանատեղւոյն մշտնջենաւոր լսութիւնը կը կտրէր: Գրեթէ անշարժ անկենդան կեցած էր Վարազ, միայն մեղմ գողդողալու շարժում ու քստմունք մը կը տեսնուէր վրան. քարերուն եւ գետնին գուրս տուած ցուրտ ու սառուցեալ շունչը՝ անոր բոլոր ոսկրները կը թափանցէր:

**Վ**արազ այսպէս գունատ ու կիսամահ երկիր տարածուած ատեն, յանկարծ բանտին գուռը կոնչեց ու բացուեցաւ: Աւազակապետն անմիջապէս ոտք ելաւ եւ իր բոլորտիքը զարհուրելինայուածք մը ձգելով՝ հառաչեց ու “կու գան, գոչեց: Ո՛հ, ողսրմելի, թշուառական, ոճրագործ մարդ, կ'ըսէր ինք իրեն Վարազ. անշուշտ

աս խօսքերը քեզի պիտի զբցուին։ Անտարակոյս երկրիս վրայ ինձի համար արդահատութիւն չկայ. երկինքն ալ ինձի տալու գութ չունի…։ Ա՛խ, գժնդակ բախտ. երկիւղ, զարհուրանք, գացէք, հեռացէք ինձմէ,,։

Ի՞այց չէ. դեռ դահճին ժամանակն եկած չէր. եկողը դահճը չէր… բարձր, գեղեցկահասակ Գիսակն էր, որն որ ձեռքը լուսատու ջահ մը բռնած՝ եկաւ աւազակապետին առջեւը կեցաւ։ Վարազ շլացած աչուրներով եկողին երեսը նայելուն պէս՝ կարծես թէ երկնքէ իջող շանթէ մը զարնուելով, ինկաւ գետինը կործանեցաւ։ Գոռաց, որստաց գազանը, բոլոր բանտը թնդացուց. “Այ, գոչեց, մեռեալները կը յառնեն, ընդդայք, դիւաց գնդերը զիս կը պաշարեն…։ Ա՛խ, Ե՛րկինք, շնորհք… շնորհք։ Կ'աղաչեմ, կը զղջամ… ինայէ կամ հեռացիր ինձմէ, զարհուրելի ստուեր. ահ, սիրտս կը պատոի…,,։

Վարազ սաստիկ սարսափած՝ իր աչքը ստուեր կարծած կերպարանքին վրայէն դարձրնելով ու երեսը ծածկելով՝ անոր քովէն փախչել կ'ուզէր։ Ստկայն Գիսակ՝ խաղաղութեան հրեշտակի մը պէս անոր մօտեցաւ ու սիրտը թափանցող ձայնով մը այսպէս պոռաց. “Ո՛չ մահ եւ ոչ սուր կը բերեմ, բարեկամ. թէ որ երկինաւոր շնորհքն ընդունիս կամ չարգելես, քու զղջացող սրտիդ միսիթարութիւն ու հանդիսաւ կը բերեմ։ Անդունդներէն ելած ուրուական կամ մեռեալ առջեւդ եկած չէ, եկողը զքեղ նեղելու համար եկած չէ. զերեզմանները գոց են, անտնցմէ դուրս ելող չկա Երեսս նայէ, Վարազ, մի վախնար. ան մարդը, որուն կենաց բաժակը դուն դառն լեղւով խառնեցիր ու մատուակեցիր, ան է քեզի եկողը. Ես, Վարազ, կեանքդ կնքելու ատենդ՝ քեզի հետ կը հաշտուիմ։

Գիսակին աս քիչ խօսքերը զարմանալի ուժգնութեամբ մը վշտակիր ու կիսամեռ դիակին զօրութիւն տուին։ 'Ծերունի ոճրագործը կամաց կամաց իր ողորմելի վիճակէն դուրս ելլելով՝ գնաց հաշտուիլ ուզող գիսակին ոտքն ինկաւ եւ անոր ձեռուըները քաշեց իր աչքին ու բերնին տարաւ։ "Այս, սքանչելի, բարեսիրտ իշխան, պոռաց աւազակապետը. երանի թէ ան զարհուրելի գիշերը ձեր սայրասուր սուրը զիս դետինը կործանէր. գուցէ, գուցէ ան ատեն Ամենազօրին անհուն շնորհքը վրաս կու գար, զիս զեղջի կը բերէր։ Սակայն հիմակ, այնչափ ժամանակուան չարագործի մը ալ շնորհք, գթութիւն չկայ։ Քիչ ատենէն ետեւ մահուանս վճիռը պիտի հնչէ. անոր զարհուրանքն արդէն զիս պատածէ. դժբախտներուն գաւառին մէջ՝ շնորհք, ողորմութիւն ամենեւին չկայ. ինձի պէս վատանշան չարագործի մը թողութիւն երբեք չկայ։

"Մի յուսահատիր, գժբայխտ մարդ, պատասխանեց Գիսակ, Աստուծոյ ողորմութիւնն անչափ է։ Վեր նայէ, տես Անոր հզօր բազուկը, մօտեցիր կամ թողոր իր ձեռքը քու գլուխդ տարածէ, եւ ան ատեն կ'ազատէ, երանելքաց երկիրը կը տանի զքեզ։ Ստոյգ է, աս անցաւոր ընթացքդ շատ դէշ անցուցիր, բազմապատիկ յանցանքներդ երկինք կը բողոքեն. բայց թէ որ ճշմարտութեամբ զղալու ըլլաս, երկնաւոր Որդւոյն արիւնը քեզի ալ թողութիւն կու տայ, բոլոր ոճիրներդ կը ջնջէ։ Աչքդ Աստուծոյ վերցուր, թեթեւցուր ծանրացած խիղճդ ուղիղ խոստովանութեամբ մը. անձնական արիութեամբ ու քաջութեամբ գժբախտութիւնը վրայէդ մերժէ,, :

Ա արագին աշուրներն արցունքներով լեցուն ըլլով՝ Գիսակին չէր կրնար նայիլ, սակայն անոր ամեն մէկ

խօսքին միտ կը դնէր. նոյն ատեն աւազակապետին սիրան՝ ան մթին կապանաց բանտէն մինչեւ Երկինք բարձրացաւ, իր հոգին՝ որն որ շատ ժամանակ դառն կապանաց մէջ կապուած կաշկանդուած էր, բարձրադոյն խորհուրդներու մօտեցաւ։ Ակսաւ Աստուծոյ ողորմութեան վրայ յոյս ունենալ, որով եւ մօտաւոր մահուրնէն ալ յառաջուան չափ սաստիկ վախ չէր զգար։ Եկէք, ըստ քահանային, որն որ Գիսակայ հետ եկած էր, եկէք Երկինից ճշմարիտ պատղամաբեր, զեղէք դառնացեալ սրտիս վրայ առատ մսիթարութիւն, պատրաստեցէք զիս վերջին ու հեռաւոր ճամբորդութեանսու։

Գիսակ ու քահանան Վարազին քովէն Երկայն ատեն չբաժնուեցան. ամէն մէկ վայրկեան աղօթքով ու մսիթարական խօսքերով կ'անցընէին, եւ անոնցմավապաշտող սրտին խաղաղութիւնը կ'աւելնար։ Վերջապէս ուրախութեամբ տեսան աս նենգաւոր չարադրծին զարմանալի դարձր։

Երշալուսոյ ճառաղայթները բանտը դեռ նոր թափանցած ատեն՝ մահապարան ան խիստ ու բռնական մահուան պատրաստ էր եւ կրօնին սուրբ խորհուրդներովն ամրացած։ Իր դէմքէն դառնութեան ու դաժանութեան նկարագիրն աներեւոյթ եղած եւ անոր տեղ հանգիստն ու սրտի խաղաղութիւնն եկած բնակութիւն առած էին։

Այահուան ժամը գալուն պէս՝ արդարութեան սպասաւորները բանտ մտան։ Վարազ իսկզբան սոսկաց, բայց շուտ խելքը գլուխը դալով՝ սպասաւորներուն ետեւէն գնաց, իրեն հետ մէկտեղ Գիսակն ու քահանան ալ։ Սոսկալի տեղը հասնելէն ետեւ, Վարազ նորէն իր հոգին Աստուծոյ ձեռքը յանձնելու ատեն՝

իջաւ մէկէնիմէկ ան զարհուրելի հարուածը, ինկաւ  
ողորմելին, արդարութիւնն ալ հաշտուեցաւ:

Ասոնք ըլլալու ատեն, Վարդ տխուր տրառում առ-  
անձին իր խուցը նստած՝ աւազակապետին վիճակը կը  
մտածէր, ինք զինքը նեղութենէ ազատելու գիւտ կը  
փնտուէր: Իր խորհուրդները թռչնոց արշաւանքի մը  
նման՝ ասդին անդին կը թռչըտէին, անհանդիստ ու ան-  
հանդարտ, ծովուն հայելոյն վրայ վայրապար հանդ-  
չելու տեղ կը փնտուէին. նոյն ատեն յանկարծ անոնց  
գիմացը Գիսակ ելաւ նէ, Վարդ սարսափեցաւ մնաց:  
Բայց իրօք Գիսակ իր սենեակն եկած էր: “Սիրելի  
Վարդ, կանչեց Գիսակ, ի՞նչ, ես քու հաւատարիմ  
դաստիարակդ, քու երկրորդ հայրդ չեմ մի, ինչո՞ւ կը  
վախնաս:

“Թռողութիւն շնորհեցէք, պատասխանեց պատա-  
նին. դժբախտ աւազակապետին բախտը կը մտածէի,  
որուն մահուան դուք, սիրելի հայր, ներկայ էիք. անոր  
մահը զիս սաստիկ ցաւոց մէջ խոթեց: Զինքն ես բերի  
հոս, անոր համար խորհուրդներս զիս կը չարչարեն ու  
անհանդիստ կ'ընեն: Արդեօք ողորմելոյն աս բոնական  
մահուան պատճառն ես չեղայ: Ահագին ծանրաբեռն  
բեռ մը սիրտս կը ճնշէ. Շապհոյ վրայ լալ կ'ուզէի,  
թէպէտ ան ալ յայտնի է որ նշանաւոր ոճրագործ  
մըն է:

“Հանդարտէ, որդեակ, մխիթարուէ, գոչեց ու-  
րախութեամբ Գիսակ, եւ Շապհին պատմութիւնն  
իրեն պատմելէն ետեւ, ուրախացիր, Վարդ, ըստ,  
որովհետեւ Վարազ բարի քրիստոնէի մը պէս մեռաւ:  
Դուն իր արիւնախառն մահուան ամենեւին պատճառ  
չես. Երուանդունոյն հրամանը կատարեցիր, երկիրը  
շատ ծանր անձկութիւններէ ազատեցիր: Արիւն թա-

փողին արիւնն ալ, կ'ըսէ Ս. Գիրքը, պիտի թափուի՛:  
Ո՞րչափ հոգւոյ արիւն թափեց Վարազ: ... Ես բոլոր  
դիշեր իր քովն եի. անոր անդամանդեայ խիստ սիրտը՝  
աստուածային լուսոյն չկրցաւ դէմ դնել ու լուսաւո-  
րուեցաւ: Ելաւ մժին տարտարոսէն եւ զղջացած մե-  
ղաւորի մը պէս հոգւով վեր թռաւ: Մտածէ, սիրելի՛  
Վարդ, թէ որ Վարազ չըռնուեր, կրնար ըլլալ որ ան-  
զեղջ մահուամբ, լերան մ'անդունդի մէջ դահավիժե-  
լով՝ մեռներ, երբ արիւնաթաթախ ձեռուըները դեռ  
լուացած չեր: Ան տտեն իր եղեռնաւոր գործակիցները  
զինքը կը պաշարէին կամ թէ գուցէ ալ զինքը թող-  
տալով կը փախչէին. ան ժամանակ տուղիւ ողորմելի  
կ'ըլլար. մարդկան օգնութիւնն ու Աստուծոյ շնորհ-  
քը չունենալով՝ հոգւով ու մարմնով ալ կը կորսուեր:  
Վարդ, ի՞նչ կ'ըսես, ան վիճակը՝ թէ աս աղէկ է:

“Աս, աս, պոռաց Վարդ, եւ աչքէն քանի մը ար-  
դահատութեան ու ուրախութեան փալփլուն կաթիլ  
թափեց. քիչ մը ետքը խօսքը շարունակելով՝ Հայր,  
ըսաւ, դուք հրեշտակի մը պէս անոր կենաց վերջին ժա-  
մերը քաղցրացուցիք. զինքը բիւրաւոր կապանքներէ  
ու ծանր շղթաներէ աղատեցիք: Թող տուէք, սիրելի՛  
Հայր, որ ես ալ ձեր դիրկը գալով՝ ցաւերէս աղատիմ  
ու ինծի համար ալ խնդրեցէք երկնքէն որ ձեղի պէս  
ըլլամ, հաւատքս ու յոյս երբէք չկորսընցընեմ, մա-  
նաւանդ կենացս վերջին ժամերը,,:

Գիսակ իր քեռորդին գրկեց ու քիչ մը լուռ կե-  
նալէն ետեւ, “Ո՞հ, որդեակ, ըսաւ, արդեօք վերջին  
տեսութիւնս է աս. քեզի, սիրելի՛ Վարդ, յետին հրա-  
ժարական ողջոյնս ինչպէս պիտի տամ...,,: Զրուցեց ու  
Վարդայ քովէն բաժնուեցաւ գնաց. սակայն Երուան-  
դունւոյն աղարանքէն չհեռացաւ:

# ԳԱՌԻՒ ԺԴ.

Տիրունիւն ու անջապում:

Հայոց

**Վ**ԱՐԴ ինք զինքն երջանիկ սեպած ատեն, գիսակին տեսութեամբը խաղաղ ու հանգիստ կարծածած ժամանակ, մէկէն անոր վերջին խօսքերն ու հեռանալ երթալը՝ կրկին սլաքներու պէս սիրտը մտան ու զինքը խոցեցին: Երբ որ աս երկու ցաւերը պատանւոյն խորքը թափանցեցին, զարթեաւ անոր ծոցին մէջ ուրիշ երրորդ մ'ալ աւելի սաստիկ, որն որ շատոնց զինքը կը նեղէր: Վարդ քանի մ'օր յառաջ Վահան եղբօրը վրայ Ներսեհէն եւ ուրիշներէն ալ երկու երեք խօսք լսած էր. հիմակ ան խօսքերուն նկարը դշնզգոյն կերպարանաց մէջ իր երեւակայութեան առջեւ գալով՝ իր ջերմ արիւնն ալ աւելի բորբոքեցին:

**Շ**ատոնց արդէն գիշերն իր խորին մժութեան մէջ թաթխուած էր եւ Վարդ դեռ գեղեցիկ աչուրները չէր գոցած, հանդիստ ու հանդարտութիւն կը փնտուէր եւ ծանր ու քնոյ կարօտ գլուխը դեռ բարձի վրայ դրած չէր: Գիշերուան զով հովը հեղիկ կը շնչէր, միայն տե-

ըեւոց սօսաւիւնը կ'աւրէր բնութեան վրայ տիրող խո-  
րունկ լրութիւնը եւ անով կարծես թէ Ալարդայ սրտին  
զարկն ալ կը խուռվէր : Մութ խցին մէջ քնանալ ու-  
զած ատեն՝ երեւակայութեան առջեւ ցնորական տե-  
սիլներ , գիշերաշրջիկ բիւր կերպարանքներ կը տեսնէր .  
Երբեմն ալ աչուքներն ասդին անդին դարձուցած ժա-  
մանակ , թեթեւաթոիչ ամպ մը նորէն ան ամէն  
ցնորից վրայ իր տժգոյն քողը կը ձգէր :

**Վ**երջապէս Ալարդ քուն մտաւ . բայց բոնութեամբ  
տուած շունչը , եւ դէմքը՝ որն որ գաղտնի ահուդողէ մը  
այլագունած ու թարշամած կ'երեւար , կը ցուցրնէին  
թէ զարհուրելի երազներ իր հոգին կը չարչարեն : Մերթ  
կը հեծէր ու կ'ողբար , երբեմն աչուքները կը բանար եւ  
դարձեալ թեթեւ քնոյ մէջ կ'ընկղմէր եւ նոյն քնոյ  
քողին տակ երազն ալ անդադար իր խազը կը խաղար :  
Նորէն արթնցաւ Ալարդ ու տեսաւ որ օրը գիշերական  
մթութեան հետ կը մրցի . եւ քիչ մը ետքը հրոյ ծովէ  
մը երկրիս վրայ անթիւ անհամար ոսկեթել ճառագայթ-  
ներ տարածուելով , արեւելակողման երկինքը շիկա-  
կարմիր ներկելով եւ երկրիս մշուշն ու ամպալից խա-  
ւարն ալ փարատելով , բոլոր աշխարհքը լուսաւորեցին  
ու անոր կենդանութիւն տուին :

**Վ**արդ անկողնէն ելելուն պէս՝ Երուանդունւոյն  
հրամանը զինքն իրեն կանչելով , ելաւ հոն վազեց : Գի-  
սակ նոյն սենեկին մէջ՝ երբ որ իր սիրելին տեսաւ , ելաւ  
գրկեց ու անով սրտին խոռվութիւնը փոփոխակի թե-  
թեւնալու կամ սաստկանալու հակառակ նշաններ  
կու տար :

**Ա**երսեհ իր աթոռը նստած՝ տրտում տխուր կեր-  
պարանաց մէջ էր , տժգունած դէմքը մեծ անհանդըս-  
տութիւն կը ցուցրնէր եւ իր մթին տեսութիւնն ասդին

անդին թափառեցընելու ատեն, աւելի եւս կը պղտորեր  
ու աչուրները սեւեռելու տեղ չէր գտներ. մանաւանդ  
թէ առանց շարժման՝ գլուխը կուրծքին վրայ յեցուցած  
ու աչքն ալ գետինը խօնարհեցուցած էր: Աս դրից  
մէջ երկայն կենալէն ետեւ. “Ո՞հ, Աստուած, գոչեց  
մէկէնիմէկ, գուցէ... գուցէ... բայց չէ, չեմ կարծեր.  
աս զարհուրելի մտածմունքներէս կամ աչքիս առջեւ  
եկած տեսիլքներէն երբեք պիտի չազատիմ,,,: Ներսեհ  
ինք իրեն հազարումէկ հարցումներ ընելէն եւ անոնց  
լուծումը տալ չկրնալէն ետքը, աչքը բացաւ՝ առջեւը  
զգիսակ եւ զվարդ գրկախառնութեան մէջ տեսաւ:  
Գեղեցիկ հրեշտակ մը, խաղաղութեան նկարին գիրկն  
ինկած, տխուր ու աղմկած կերպարանաց քով մօտե-  
նալու համար՝ անոր հանդարտելուն կը սպասէր:

“Եկուր, սիրելի՛ Վարդ, եկուր, ըսաւ Երուանդու-  
նին քաղցր ձայնով, մօտեցիր գրկեմ զքեղ. եւ որով-  
հետեւ ալ ճար չկայ, վերջին հրաժարական ողջոյնս  
տամ: Աստուած գիտէ, որդեակ, որ ես այսուհետեւ  
որչափ կ'ապրիմ. սպիտակալի զլուխս կը գուշակէ թէ  
քիչ է կեանքս: Ուրեմն մաիկ ըրէ առ վերջին խօսքերս  
ու կտակ ըլլան քեզի: Գիտես արդէն որ Վահան եղ-  
բայրդ՝ իր վրայ եղած զըպարտութիւններէն ու ամբաս-  
տանութիւններէն ինք զինքն ազատելու համար՝ ելաւ  
Պարսից աշխարհը, Պերող թագաւորին գնաց ու իր  
հաւատարմութիւնն այլեւայլնշաննելով ցուցուց: Սա-  
կայն նշաններէն մէկն ալ... ո՞հ... ողորմելի կեանք.  
դժբակատ մարդ... երկիւղն ու տկարութիւնը զինքն ու-  
րացող ըրին... այսու ամենայնիւ թագաւորը զինքն  
ազատ թող չիտար. պատանդ կ'ուզէ...: Վարդ,  
զքեղ... որդեակ, անոր աղատութեան ու հաւատար-  
մութեան տեղ... զքեղ պատանդ կը պահանջէ,,:

Վարդ՝ Եղբօրն ուրացութիւնն ու մայրն եւ Եղբարքը տեսնելու յապաղման առիթը լսելով՝ խոր տրտմութեան անդունդ մը գահավիժեցաւ։ Բայց անմիջապէս նորէն ողի ու շունչ առաւ, վստահութիւնն Աստուծոյ վրայ դնելով՝ վեր նայեցաւ ու այսպէս խօսեցաւ։ “Սիրով Պարսկաստան ու աշխարհքիս ծայրը կ’երթամ, միայն թէ Եղբայրս ազատի։ ԱՇ. ուր է, սրաթոփչ արծուի պէս թեւեր ունենայի նէ, հիմակ անմիջապէս հոն կը դանուեի։ Սիրելի, սքանչելի Եղբօրս կեանքը, անոր աս ու յաւիտենական կեանքը պահելու համար, իմ լոյս կու տամ։ Գիտեմ որ անոր ուրացութիւնն ապիրատ ու զարհութելի գործք մըն է. սակայն աս ալ զիտեմ որ ժամանակաւոր ու տկարութեան գործք մըն է։ Թող տուեք, սիրելիք, թողուցէք զիս, բարեկամք, թռչիմ իրեն երթամ, զինքն ազատեմ ու ես անոր տեղ մեռնիմ։”

“Հանկալի Վարդ, պատասխանեց անոր Ներսեհ, մեռնելու վախ չկայ։ Դուն միշտ խօսքերս յիշէ, քու գաստիարակիդ ու հօրդ խօսքերը միաքդ բեր։ Մարմնաւոր կենացդ՝ զգուշութիւն, մշտնջենաւոր ու հոգւոյ կենացդ՝ հոգ տար։ Մտածէ որ անմահ հոգւոյդ համար վերին գաւառներուն մէջ հաշիւ ու պատասխան պիտի տաս. յիշէ քու քաջ հայրդ, երանելի Հմայեկին արութիւնն ու հաւատքն առջեւդ նկարէ։ Նայէ որ միշտ հիմակուան պէս առաքինի ու քաջ ըլլաս եւ ժամանակին ալ ուրիշին օգնես։ Խշանին կեանքը միայն իրեն համար չէ. մերձաւորաց կամ հպատակաց պէտք է որ միշտ ձեռնտու ըլլայ։ Չեռքը կապած անհոգ կեցողը՝ ընկերին առջեւ անարդ, իր անձին վսասակար կ’ըլլայ։”

“Ներսեհ աս խօսքերը զրուցելէն ետեւ՝ ողբով ու թախծութեամբ սիրուն պատանին, իր սքանչելի բա-

բեկամին նկարն իր ծոցը քաշեց ու դրկեց։ Վարդ ալ այնպիսի բարեկամէ ու բարերարէ մը բաժնուելուն համար՝ դառն արցունքներ թափեց եւ լալով, “Այս, դոչեց, դուցէ, ո՛ դիտէ, դուցէ բոլոր կենացս մէջ ալ մէջ մ'ալ զձեղ չեմ տեսներ,, : Դարձեալ զԵրուանդունին համբուրեց Վարդ, եւ աղաշեց որ Աստուծմէ իրեն արութիւն ու զօրութիւն խնդրէ. Աստուծոյ հաճոյ ըլլալու՝ Երկնքէն օգնութիւն ուզէ. աղետից ու վշտաց մէջ համբերութեամբ մշտնջենաւորելու, հաւատոյ մէջ՝ հաստատուն կենալու իրեն շնորհաք խնդրէ. որ եթէ Անոր խնամքն ու կամքն ուզէ, դարձեալ հոս իրար տեսնեն. ապա թէ ոչ ետքը հոն, ան շքեղ ու կապուտակագոյն կամարին վրայ եղած դարպասին մէջ մէկտեղ բնակին :

Գիսակ՝ որն որ Երկայն ատեն արտասուագին արտեւանունքն իր սիրելոյն վրայ սեւեռած էր, “Այնպէս ըլլայ,, կանչեց ու Ներսեհին դառնալով՝ աս խօսքն ըսաւ : “Շնորհակալ եմքեզի, ցանկալի բարեկամ, բոլը քու հոգաբարձութեանդ համար։ Քու եւ իմ՝ անոր տուած հրահանգներն ու կրթութիւնները կարծեմ զմեղ չեն ամրչցրներ. անշուշտ մէկին հազարապատիկ պառղ կը բերեն, եւ դուցէ քիչ ատենուան մէջ մենք ալ կը լսենք առաքինի Երիտասարդին դորձքերն ու անձամբ զինքն ալ կը տեսնենք : Անտարակոյս, անշուշտ կը տեսնենք,, :

Այսպիսի խօսքերով Երեք սիրելի բարեկամները մէկզմէկ կը մսիթարէին, մինչեւ որ Երեկոյեան արեգական վերջին շողն իրենց բնակարանէն ալ բաժնուեցաւ գնաց :

Վարդ՝ ան վերջին գիշերը հանդիստ ու հանդարտ եւ ամենեւին հոգ ու վիշտ չունեցողի մը պէս քաղցր

քնացաւ։ Առջի օրուան երկիւղն ու զարհուրանքը դադրած, ցնորքները փարատած էին. միայն երբեմն երբեմն գիսակէն ու Ներսեհէն բաժնուելու ցաւն իր մտաց առջեւը կը շողար. իր սիրելի մայրը դեռ չտեսնելու վիշտը զինքը կը չարչարէր, թեթեւ ու երանալից երազներու թուիչներ՝ իր քունը կ'ընդհատէին։

Երբ որ շափիւղեայ երկինքն երկրիս չորս ծայրերուն վրայ անզարդ անաստղ մնաց, բնութեան հետ մէկաեղ Վարդն ալ արթնցաւ եւ սենեկին դուռը բացած՝ մտադրութեամբ դուրս կը նայէր։ Առաւօտեան դեղեցիկ օդը զինքը զուարթացուց. սեւաթոյր աշուրներն ասդին անդին հեռուները պտրացընելով՝ բոլոր բնութեան շքեղութիւնը զննեց. դարձուց այնուհետեւ երկու շողշողուն աստղներն ու Երուանդունւոյն ապարանից բուրաստանն առջեւն ելաւ։ Հմն շաբժուն ու ոսկեհոս վտակներ տեսաւ, պէսպէս երփնագոյն ծաղիկներ ու այլեւայլ անկեր նշմարեց. ազգի ազգի ծառերը, արեգդէմ գահաւանգներն ու հովանաւոր ճորերն ու ծործորները զինքն ապշեցուցին. ծառախիտ անտառներն ու այրերը իր աշուրները շացուցին։ Նոյն դեղեցիկ դրախտին բուն նորագրանչն ու զարմանալին ան էր՝ որ արուեստն ու հնարքը չէին երեւնար, կարծես թէ զարդն ու դիքքը բնութեան ձեւն առած էին եւ արուեստն ամենէն աւելի զուարթ բնութեան նմանիլ կ'ուզէր։ Պարտիզին ծառերը ծաղկեցընող սիւքը երկնաւոր ու սքանչելի էր, մշանջենաւոր ծաղկով՝ պառւղն ալ միշտ կը տեւէր. մէկ տեսակը համնելու ատեն՝ մէկալը լմբննալու կը սկսէր. աղտորն ու թուզը, դեղն ու սերկեւիլը շատ առատ կը գտնուէին։ Տեղ մը՝ ոսկեգոյն, տեղ մ'ալ կանաչազարդ հանդերձով խնձորներ կը տեսնուէին։ Ոստախիտ տերեւալից ուար՝ արեւտես բարձրաբերձ

տեղերը կամակոր սողացած, դառն կանաչ եւ անոյշ ոսկեհատ ողկոյզներ ունէր, որոնք թանձր օշարակով լի էին: Ասոնց նման ուրիշ բիւր պտուղներ ալ կային, զոր օրինակ սաթագոյն նարինջն ու կորաղիոնի շարքեր ու նեցող նուռը, որոնք բնութեան դեղեցիկ զարդերն ըւլալով, մարդը կը զմայլեցընէին եւ իրենց Արարիչն ալ գովել կու տային: Բայց ասոնցմէ աւելի ով կրնար ան կանաչաղարդ ոստոց վրայ նստող երփն երփն ու բիւրազգի թոշունները տեսնել եւ անոնց օդը թնդացընող մրմունջն ու իրենց Լուսատուն փառաւրելը լսելու չզարմանալ: Վարդ այս ամէն բանը զննելով՝ սիրտը զմայլելու սկսաւ եւ բնութեան չաստչին վրայ զարմացած՝ ինքն ալ նոյն Ամենազօրն ու Բարձրեալը գովեց եւ արտաքոյ կարգի եռանդով իր սովորական առաւտեան աղօթքն ընելէն ետեւ՝ ելաւ իր անձկալոյն՝ Գիսակին սենեակը գնաց:

Գիսակ դեռ խորունկ քնոյ մէջ էր: Երջանիկ ու անոյշ հանդարասութիւն մ'իր դէմքին վրայ կը հանդշէր: Վարդ չհամարձակելով զինքն արթընցնել, երկայն ատեն լոիկ մեջիկ անոր առջեւ կեցաւ: Վերջապէս ծերունւոյն աչուրները բացուեցան եւ անմիջապէս երիտասարդին կայտառ կերպարանաց վրայ ինկան: Վարդ “Բարի լոյս,, խօսքը բերնէն չհանած, Գիսակ ոտք ելելով՝ զինքը չարթընցընելուն պատճառը հարցուց: “Սիրելի հայր, պատասխանեց Վարդ, զձեզ խռովել ինձի կարելի չէր. որովհետեւ հեղիկ ու քաղցր քնոյ մէջ էիք եւ դեռ շատ կանուխ էր: Երթանք հիմայ մէկտեղ սիրելի Ներսեհին. իրեն վերջին հրաժարական ողջոյն կ'ուզեմ տալ,,:

Երկու սիրելիներն Երտանդունւոյն գացած ատեն՝ բոլոր ապարանքը կը հնչէր, Վարդայ Մամիկոնենց

անունն ամենուն հռչակուած էր . անոր Մամիկոնեան ըլլալն ու զարմանալի արկածները ծանուցուելով՝ ամենքը կը զարմանային : Իւրաքանչիւր ոք մէկ կողմանէ զինքը կը զովէր՝ որ եղբայրն ազատելու կ'երթայ , մէկալ կողմանէ ալ կը տրամէր՝ որ այնպէս առաքինի ու սքանչելի ազատորդի մը պիտի կորսրնցրնէ : Բուն ողբալի տեսարանը բացուեցաւ Վարդայ Ներսէհէն բաժնուելու ատեն : Բարեսիրտ իշխանն իրմէ բաժնուող պատանին կարծես թէ չէր կրնար թողուլ , զինքը գրկած՝ իր երկու ականակիտ աղբիւրներն անոր վրայ կը հոսեցրնէր . վերջապէս Վարդ զներսէհ աւելի եւս դառն թախծութեան մէջ չճգելու համար , “Թող տուէք , բաւ , ցանկալի Տէր , ձեր աղետքն ինծի համար մ'աճեցրնէք,, եւ անոր բազուկներէն պրծաւ ելաւ :

Գիսակ Վարդայ արուած խրատներուն վրայ ուրիշ խրատներ ալ աւելցուց : Անկից ետքը Ներսէհին կողմանէ իրեն քանի մը սպասաւոր տուաւ եւ անոնց մէջ Երուանդունւոյն ապարանից Արտէն հոգաբարձուն ալ , որն որ մեծ ուրախութեամբ գոչեց . “Վարդ , ես քու մանկութեանդ ատեն , երբ որ քու հայրենի տունդ ու կեցած խուցդ այրելու սկսած էր , ես զքեզ ազատողն եղայ եւ քու մօրեղբօրդ ձեռքը յանձնեցի . Հիմայ դուն իմ ձեռքս կը յանձնուիս . ես ալ քու սիրելի մօրեղբօրդ պէս զքեզ կը հոգամ,,:

Վարդ նորէն Ներսէհին վերջին հրաժարականը տալէն եւ զգիսակ երկայն ու անմռունչ գրկած կենալէն ետեւ , անջատեցաւ , ձի հեծաւ եւ վայրկենի մը մէջ իր սպասաւորներովը մէկտեղ թռաւ , մէկ երկու անդամ նորէն ետեւը նայելով , արտասուախառն “Բարեկամք , մնաք բարով,, կանչեց ու աներեւոյթ եղաւ :

# ԴԱՌԻ ԺԵ

Ուրացունեան դոյժ :

Եկատ

**Ճ**ամ անգամ, մանաւանդ երբ որ մարդուն մոքէն  
չուշանցնիր, երկինքը վերէն իրեն այլեւայլ վշտեր  
կը խրկէ, անոր արտթիւնն ու հաւատքը փորձելու,  
սէրն ու յոյսն աւելցրնելու համար :

Այսպիսի աղիտարար դէպքեր Մամիկոնեանց ազգա-  
տոհմին շատ կը պատահէին, որոնք իրենց հանդար-  
տութիւնն ու խաղաղ կեանքը կը խռովէին, անոնց  
հետ մէկտեղ բոլոր Հայոց ազգն ալ գժբախտութեան  
մէջ կը ձգէին. բայց շատ անգամ ալ ան փոթորկէն  
ետքը՝ բարեբախտութեան կը հասցընէին :

Չուիկ շատ տարի Գուգարաց աշխարհքը, Աշու-  
շային ապարանքը բնակելէն ետեւ, երբ որ իր ցաւերը  
քիչ մը նուազած էին, ելաւ իր երեք որդիներովը մէկ-  
տեղ Մամիկոնեանց Տարօն դաւառը, Աշտիշատ ա-  
ւանն եկաւ, եւ նորէն Հմայեկին մահն ու իր կրտսեր  
որդւոյն Վարդայ կորուստը կու լար կ'ողբար : Զէր զի-  
տեր ողորմելին որ քիչ մ'ատենէ ետեւ ուրիշ աւե-  
լի մեծ կորուստ մ'ալ պիտ'որ ընէ : Եղած լմբնցած էր

դժբախտ ապիրատ գործքը եւ Զուիկ դեռ բան մը լսած չէր: “Մայր, ըստ օր մը Զուիկին՝ Վասակ Մամիկոնեանը. թողութիւն տուր որ այնպիսի տխուր ու վշտալի գոյժ մը պիտի տամ քեզի ու անով սիրտ պիտի վիրաւորեմ, բայց մինչեւ երբ լուեմ: Եթէ Վահան եղբօրս մահուան բօթը լսեցի ըսեմ, չեմ սխալի՞ր: Գնա, սիրելի մայր, գնա սենեակդ կամ մենաւոր տեղ մը, լացիր ցաւոցդ ու ահազին վշտացդ վրայ: Արտասուքը մարդկային բան է, ոչ ոք կրնայ զքեզ արդեւէլ. սակայն եթէ կրնաս նէ՝ այն սրտառնքդ պաղատախառն աղօթից փոխէ, որպէս զի Վերինն աւելի սիրով քու ցաւոցդ ողօրմի . . . : Ես ալ նոյնպէս պէտք է որ ողբամ, ես քեզմէ աւելի դառն պէտք է որ լսմ: Վահանին մահը, անոր հոգւոյ կորուսոր հարկ է որ աշխարեմ,,,: Ըստ ու սկսաւ յորդառատ ջերմ եւ դառնադառն կաթիլներ թափել. քիչ մնաց հեծութենէն սիրտն երկու կ'ըլար: Բայց նորէն հոգի առնելով եւ յոյսը բոլորովին չկորսընցընելով, “Մայր, գոչեց, լացիր, սակայն մտածէ միանգամայն որ ամենայն ինչ Աստուծոյ ձեռքն է. Հզօրին կարողութիւնը զւարը բարւոյ կրնայ փոխել. հաստատութեամբ Անոր վրայ յուսալու է եւ իրմէ խնդրելու է որ դարձեալ քու որդիդ ու իմ մոլորեալ եղբայրս, առ երեսս մուգութեան օրէնքն ընդունողը, թողու ան ժանտ եւ չարաթոյն դիւապաշտութիւնն ու իր Աստուծոյն դառնայ: Շատոնց Վահանէն նամակ առած եմ, որուն մէջ կ'ըսէ թէ զրապարտութիւններէն աղատելու եւ իր հաւատարմութիւնը ցուցընելու համար այսպէս ընելու ստիպուեցայ: Դարձս ալ, կը գրէ, շատ չ'ուշանար: . . . Վահ, ողօրմելի ու տկար խօսքեր: Վահան, եղբայր, ինչ ըրիր,,:

Վասակ այս խօսքերը զբուցելէն ետեւ՝ լուռ կեցաւ ու նորէն իր արտասուաց վտակներովը գետինը կ'ողոզ զանէր։ Իսկ Չուիկ բոլոր աս վիպին ժամանակը՝ ողբալէն ուրիշ բան չըրաւ. գլուխը ծռած, գրեթէ մինչեւ երկիր խոնարհեցուցած եւ գէմքն ալ երկու ձեռուըներով ծածկած՝ կ'աշխարէր ու կը հեծէր եւ երբեմն երբեմն ալ “Վահան, որդեակ, ինչ ըրիր, որդեակ,, տրանջանաց խօսքերը բերնէն կը հանէր։ ”

Այսպէս Չուիկ անմիսիթար շատ լալէն ետեւ՝ “Ո՛րդեակ, ըստաւ, Վասակին, եկուր մէկտեղ աղօթք ընենք. Աստուած՝ մէկտեղ աղօթողներուն մտիկ կ'ընէ, անոնց խնգրուածքը շատ անդամ կը կատարէ։ Մոլորեալները բոլորովին ձեռքէ չիթողուր, մանաւանդ զաննք՝ որոնք երբեմն իրեն հաւատարիմ էին ու քաջութեամբ առաքինութեան շաւղաց մէջ կը պարտէին,,” :

Չուիկ ասանկ խօսեցաւ ու երեսի վրայ ինկաւ եւ երկնաւոր Որդւոյն Մայրը միտքը բերելով. “Ա՛հ, անուշակ Դշխոյ, գոչեց, ինչ են իմ վշտերս, եթէ քու անչափ աղետիցդ հետ համեմատելու ըլլամ . . . : Զէ, տրանջել չեմ ուզեր. բերէ թող Աստուած ինչ որ կ'ուզէ նէ գլուխս. համբերութեամբ կըել, յուսով ամէն բանն իրեն յանձնել կը տենչամ, նաեւ եթէ ասկից շատ աւելի վշտեր վշտանամ։ Ար զգամ, ներքին ձայն մը իմաց կու տայ թէ կրածներս դեռ ոչինչ են, կարծես թէ ներքին խթան մը սիրտս խոցելով՝ գոչել կու տայ որ գլուխս դեռ ուրիշ շատ անձկութիւններ ու ցաւեր ալ պիտի գան . . . : Բայց Աստուած բոլորովին չիլքաներ, կ'ըսէ ձայնը, կու տայ զօրութիւն որ ամենայն ինչ համբերութեամբ կըես, եւ վերջապէս աղէտքդ ու տրամութիւններդ՝ ուրախութեան կը փոխէ,,” :

Չուիկ այսպիսի ազգեցութիւններով քիչ մը հան-

դարտեցաւ ու սկսաւ Վասակին հետ խօսակցիլ : “Մայր ,  
ըսաւ Վասակին ալ ի մէջ այլոց , սիրելի մայր . Վարդ  
Եղբայրս կենդանի է , Շաւարշ Եղբայրդ Հայաստանի  
մէջ է , գրեց ինձի Վահան : Ան երկուքին ալ պատ-  
մութիւնը սքանչելի կ'երեւայ ինձի , բայց սկիզբէն մին-  
չեւ վերջը նկարել միայն անոնք կրնան . ես մինակ աս  
գիտեմ որ Երբ որ Վարդ մեզի գալու միտք ունէր , Պերող  
զինքը Պարսկաստան կանչեց , որպէս զի Վահանին  
տեղ ինք հոն կենայ ու Վահան եղէ Հայաստան դառ-  
նայ եւ ետքը . . . . :

Չուփիկին անձկութիւնը ժամէ ժամ կ'աւելնար ,  
լսած այլեւայլ խօսքերն իր սիրտը կը վիրաւորէին ,  
երկայնաբանութիւնն ու անկից յառաջ եկած անհամ-  
բերութիւնը զինքը կը նեղէին . բուն իրին վերջը կ'ու-  
զէր , սակայն դեռ Վարդայ Պարսից աշխարհքը կան-  
չուելուն պատճառը Վասակին բերնէն չելած՝ մէկէն  
ապարանից սրահներն ուրախութեան աղաղակներով  
ու գոչիւններով հնչեցին : Չուփիկ սենեկէն գուրս ելաւ .  
աս եւ ան կողմը կը նայէր , հարցրնելու մարդ կը փրն-  
տուէր . բայց ապարանքը մարդ մնացած չէր , ամէնքը .  
վազելով կ'երթային , բազմութեամբ՝ բազմութեան  
դէմ կ'երթային : “Թ՞նչ կայ , պոռաց Չուփիկ , ով կու-  
գայ , : Եւ եկող խուռն ամբոխը գիտելու ատեն՝ իր Վա-  
հան որդին տեսաւ , որ մեծ շքով կու գար :

“Վասակ , Վասակ , գոչեց , Եղբայրդ կու գայ . Ե-  
կուր շուտ , երթանք զինքը դիմաւորենք , ըսելու ատեն ,  
Վահան արդէն երիվարէն իջնալով՝ ապարանքը մաս-  
եւ անմիջապէս մօրը գիրկն ինկաւ : Բայց կարծես թէ  
սիրտ սրտի զարնելով՝ Վահանայ սիրտը կտոր կտոր ե-  
ղաւ . աներեւոյթ երկիւղէ մը սարսափած՝ մօրմէն հե-  
ռու քաշուեցաւ գնաց , դէմքը տժգունած , արիւնը սա-

ուած, դիակի մը նման մարմարեայ սիւն կտրած՝ անոր դիմացն անմոռունչ կեցաւ: Քիչ մը լուռ կենալէն ետեւ՝ իր սիրելիները մէկդի քաշեց ու “Ո՛հ, ցանկալի մայր եւ սիրելի եղբայր, պոռաց . որչափ երջանիկ կ'ըլլար Վահան, եթէ իր Երանութիւնն ինք անձամբ չեղծանէր, ինք զինքը վտանգի մէջ չդնէր: Սակայն աւասիկ տեսէք, հիմակուրնէ պատիժու կը կրեմ, երկրիս վրայ հիմակուրնէ կը չարչարուիմ: Ուրացութիւնս կարծեմ ինծի սուղ պիտի նստի, սակայն յամառութիւնս ամենեւին չունիմ: Ո՛հ, Աստուած, Աստուած, կրնամ արդեօք յուսալ որ իմ ժանգաթոյն սխալմունքս հիմայ կը ջնջես եւ ետքն ալ Երանելեաց դրախտն երթալ կը թողուս, որպէս զի այնուհետեւ քեզմէ ու իմ սիրելիներէս երբեք չբաժնուիմ. . . . :

Ա ահան այսպիսի սաստիկ ցաւոց մէջ ինկած՝ գլուխն ու դէմքը ծածկեց, որովհետեւ իրեն կ'երեւար որ իր առջեւը կեցողները մէյ մէկ յանդիմանութեան սլաք ծոցը կը խոթեն ու իր յանցանքը կը կշտամբեն: Այսպէս անմիսիթար մայրն ու որդիքը կեցած, ամէնքը բիւրաւոր աղետից մէջ մտած, ոչ ոք կը համարձակէր տիստր լուսութիւնը լուծել: Վերջապէս Վահան նորէն հոգի ու շունչ առաւ եւ գրեթէ քնէ մ'արթընցած, “Մայր, ըստաւ, վրաս փոփոխութիւն կը զգամ, երկնառապ ազդեցութիւն մը կու գայ. անշաւշտ ըրած աղօթիցդ պտուղը պիտ' որ ըլլայ: Շարունակէ, սիրելի մայր, պաղատէ, ինդրէ Երկնքէն իմ դարձս: Դուն ալ, ցանկալի եղբայր, իրեն հետ միացիր: Չեր նոյն ազաշանաց մէջ միշտ զՎարդ ալ յիշեցէք, որպէս զի Պարսկաստան շքեղ վարդ մնայ ան սրանչելի պատահնքը, ժամանակաւ ալ առաքինի ու քաջ հոս դառնայ,,:

# ԳԼՈՒԽ ԺԶ.

Բանագործութեան ու աղասութեան նշոյլ:

**Վ**ԱՐԴԱՅ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ՝ ԽՈՍՀԵԴՈՂ ԾՈՀԾՈՆՆԵ-  
ՐՈՒՆ ԱՐՉԱԼԱՆՈց ՆՄԱՆ ԷՐ, ՈՐՈՎՀԵՏԵԼ ՇՈՏ  
ՄԸ ՊԱՐՍԻՑ ՀՈՍԿԱՎ ՔԱՂԱՔԻՆ ԵԿԱՒ: ՏԻՎՐՈՆ Ծ-  
ԱՊՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻՆ ԸՆԴԱՐԾԱԿՈՒԹԻՒՆՆ Ու ՄԵԾՈՒԹԻՒՆԸ,  
ՎԻՊՈՋՆԵՐՈՒՆ ՎԻԱՌԱԿՈՒԹԻՒՆՆ Ու ԱՊԱՐԱՆԻՑ ՀՔԵ-  
ՎՈՒԹԻՒՆԸ ՊԼԱՐԴ ՊԱՐՄԱԿՈՒԵԲԻՆ: ԵՐԿՆԱՐԵՐԸ պարիսպ  
Մ' Ու ԱՅԼԵւայլ ամրոցներ քաղաքը պատած, շատ մե-  
ծամեծ ապարաններ, շքեղ ատրոշաններ ու մեհեան-  
ներ եւ պէսպէս բուրաստաններ զՏԻՎՐՈՆ կը զարդարէին:  
Սակայն ասոնց ամենուն պսակն էր Ծ-ԱՊԱԿՈՐԻՆ դար-  
պասը: ԸՆԴԱՐԾԱԿ ու ամենաբարձր երեւակայութեան  
նկար մը կրնար ըսուիլ: Բաղմապատիկ սեանց վրայ շե-  
նուած՝ ոսկւոյ ու արծաթոյ մէջ կը շողար: Պատերն  
ու ձեղուններն այլեւայլ գեղեցիկ զարդեր, միեղջե-  
րուի եւ ուրիշ գաղանոց կերպարանքներ փորաւած,  
տեսնողին աչուլները կը շացրնէին. բոլոր աս զարդե-  
րուն համեմատ էր՝ ապարանից մէջ տեղն եղած սրահն

ալ։ Հոն սքանչելի շատրուան մը՝ յասպիս պատռական քարերէ կը փալփլէր, չորս կողմն ալ վեց զոյդ կենդանիներ կային. առիւծներն ու վիշապները, միեղջերուներն ու ցլերը, արծիւներն ու սիրամարգերն իրարմէ գեղեցիկ էին եւ ամենուն բերնէն ալ պաղպաջուն ջրեր կը վազէին։ Ապարանից ամէն մէկ սենեակն ալ փառաւորութեան ու շքեղութեան մէջ կը լողար, չկար տեղ՝ որ անզարդ ըլլար, չկար տեղ՝ որ առանձինն դեղեցկութիւն մը չունենար։

Վարդ ասոնց ամենուն վրայ շատ կը զարմանար. բայց ան զարմանաց հետ մէկտեղ շատ անդամ իր սիրելիներուն յիշատակը խառնուելով՝ նոյն հրաշակերտներն իրեն ոչինչ կ'երեւային, մանաւանդ թէ կը գարշէր անոնցմէ, մի միայն ցանկալի ու գեղեցիկ բան իր հայրենիքը համարելով, իր սիրելի մայրն ու եղբարքը տեսնել ուզելով։ Ստոյդ է տեսաւ Վարդ հոս իր Վահան եղբայրը. բայց որչափ եւ ինչպէս։ Քիչ, խիստ քիչ ժամանակ, որովհետեւ Վահան իր ուրացութեան համար՝ մարդու առջեւ ելլելու կը շիկնէր. իսկ առաքինի Վարդ եղբօրը հետ երկայն ատեն խօսիլ ամենեւին չէր ուզեր. նախ իր ամօթն ու խայտառակութիւնը ծածկելու եւ երկրորդ անոր սիրար չվիրաւորելու եւ զինքը մշտնջենաւոր վշտաց մէջ չխոթելու համար։ Ասոր համար Վարդ ու Վահան տեսան մէկզմէկ, սակայն շուտ ու սրտառուչ եւ լալազին իրարմէ բաժնուեցան։ Այսպիսի յիշատակ մը ինչպէս կրնար Վարդ մտքէն հանել։ Երբեք նոյն օրը չէր մտնար. միշտ Հայաստան ու իր սիրելիներուն քովին երթալ կը տենչար։ Պարսից աշխարհքը բնակելուն ամէն մէկ վայրկեանն իրեն բիւրաւոր դարեր կ'երեւար։ Պարսկաստան կենալը մեծ տրըտմութիւն էր իրեն, վասն զի հոն իր կրօնին մխիթարու-

թիւնները շունէր : Քրիստոնէից կրօնը Պարսից ատելի էր , Պարսից կռապաշտութիւնն՝ իրեն գարշելի : Վարդ մողութեան օրէնքն ու արեգական եւ կրակի պաշտօնը շատ կ'ատէր . ատրուշաններէն ու անոնց մէջ եղած վռամական կրակէն ու բոցէն խիստ կը զզուէր . ան դիւական պաշտօնը , երկրիս ու երկնից վրայ եղող արարածոց երկրպագութիւնն ու զոհը տեսնելով , սիրտը կտոր կտոր կ'ըլլար : Վարդ անոնց յորդորուելու ջանքերն իրմէ մերժելէն զատ , Պարսից մողերն ու անոնց դենակիցները քաղցր ու մեղմով շատ անդամ կը յանդիմանէր :

Օձէպէտ եւ երկայն ատեն նորասքանչ փառաւորութեանց մէջ մնաց , սակայն բիւր նեղութիւններէ ալ կը շարչարուէր . իր հայրենիքէն ու մօրը քովէն հեռու ըլլալուն համար՝ սաստիկ կը նեղուէր : Իր միտքն ու խելքն աս հեռաւորութիւնը վերցրնելու միջոց ու դիւտ փնտուելու վրայ էր . բայց տեսաւ վերջապէս դրեթէ անկարելին , երբ որ յանկարծ կապանաց ու շղթաներու , զարհուրելի ու խաւարչտին բանտի մը մէջ ինկաւ : Աս բանտն ապարանքէն հեռու չէր , անոր համար ստորերէ կրեայ ճամբով մը շատ անդամ թագաւորը կ'ելլէր բանտարկելոց այցելութեան կ'երթար . բայց չէ թէ անոնց աղէտքը նուազցրնելու , հապա իր ներկայութեան ահագնութեամբն եւ զանոնք ծաղը ընելով՝ ան դրժբախտներուն վշտերն աւելցրնելու համար : Նոյն բանտին ոզորմելութիւնը մեծ էր . պզտիկ ծակ մը միայն ահագին ու ստուար պատերէն քիչ մը լոյս կը թողուր , որպէս զի Վարդ ու իր ընկերներն իրենց բնակարանին խեղճութիւնը տեսնեն : Պատերաւն նելքին ճակատը սեւ ու խոնաւ էր , ձեղունն ալ այնպէս ցած՝ որ հազիւ մարդ ուղղորդ կընար կենալ : Մէկ կողմն անհարթ քա-

րէ սեղան մը կար՝ Վարդայ ջուրն ու հացը, իր մի միայն կերակուրն ու ըմպելին դնելու համար. մէկալ կողմը դետնի վրայ իր ողորմելի անկողինը կ'երեւար, քիչ մը յարդ՝ անոր վրայ լաթ մը տարածուած։ Ծանր երկաթէ շղթաներ ձեռքն ու ոտքը կը ճնշէին։ Վարդագոյն գէմքը տժդունած ու խորշումած էր, եւ աչքն ալ շատ արցունք թափելէն՝ կարմիր արիւն ու կրակ դարձած։ Բայց Վարդ բոլոր աս աղէտքն ու վշտերը համբերութեամբ ու հեզութեամբ կը կրէր։ “Ո՛հ, կ'ըսէր ինք իրեն շատ անդամ, բանտիս աղէտքն ինչ է, թէ որ սրտիս անձկութիւններուն հետ համեմատելու ըլլամ,,։ Երբեմն ալ ‘Ա’ն, սիրելի մայր, եղբարք, քաջ ու արի Վահան, կը գոչէր, ինչ վիճակի մէջ էք,,. եւ նորէն նորէն լալու կը սկսէր։ “Ըստ զլթաներ, որչափ սիրով կը կրէի զձեղ, եթէ դիտնայի որ դեռ սիրելիներս կ'ապրին եւ իրենց թշնամեաց հալածանքներէն ազատ են։ Աս անառողջ ու խոնաւ դետնոյն վրայ որչափ յօժարութեամբ կը պառկէի, եթէ միայն դիտնայի որ սիրելին Հաւարշ, երկրորդ հայրս, ողջ ու հանգիստ, Վահան եղբայրս՝ մոգութեան օրէնքէն ազատ եւ վնասակար պատերազմի սպառնալիքներէն ու անոնց հետեւութիւններէն դուրս է։ Սակայն աս կապանացս պատճառն ով է. անշուշտ Վահան՝ մոգութեան օրէնքը դարձեալ արհամարհած պիտ'որ ըլլայ, իր հօրը շաւզաց հետեւիլ ուղած պիտ'որ ըլլայ. եթէ բանտարկութեանս պատճառն աս է նէ, ուրախ եմ,,։

Իրօք ալ ան էր պատճառը եւ Հայոց ու Պարսից մէջ նորէն պատերազմ բացուած էր։

“Բայց ես չեմ դիտեր, կ'ըսէր ինք իրեն Վարդ, տարակուսանաց մէջ եմ, կը դեղեւիմ, աղետիցս մէջ կը ծնդիմ կը մաշիմ. բոլոր անդամներս կը դողան ու

կը թառամին։ Գոնէ ան մխիթարութիւնն ունենայի։ գոնէ ընկերներէս մէկն աս բանտին մէկալ մուայլ ան-կիւններէն քովս բերէին . . . : Սակայն ան դժբախտ-ներն ալ ինչ կրնան ընել. անոնք ալ մխիթարու-թեան կարօտ են, անոնք ալ կը ծիւրին . . . : Բայց չէ, մարդկային մխիթարութիւն չեմ ուզեր։ Քեզի կը դառնամ, Քեզի, մշտնջենաւոր ու անեզը Աստուած։ Դուն զիս շատ խուճապական վտանգներէ, բիւրաւոր աղետից մէջէն ազատեցիր։ Աս անգամ ալ Դուն կ'ա-զատես։ Երբ որ միտքս կը բերեմ անթիւ անհամար արկածները՝ որոնք մանկութենէս սկսեալ մինչեւ հիմայ գլուխս եկան. Երբ որ կը մտածեմ որ անչափ սիրով ու հայրական իմաստութեամբ զիս հողացիր, ինծի պաշտպան եղար . . . կը բորբոքի սրտիս եռանդն ու յոյս եւ վատահութիւնո ողորմութեանդ վրայ կը հաստա-տեմ։ Գիտեմ որ Դուն հոս բանտին մէջն ալ քովս ես, եւ քու արբանեակներդ ալ ինծի կ'օդնեն,, :

Այսպէս Վարդ աղօթք ու պաղատանք ընելով՝ վերէն մխիթարութիւն ու հանգիստ կը գտնէր։ Աս տխուր մենութեան մէջ ունեցած խորհուրդները շատ էին, ինք իրեն խօսած խօսքերն անթիւ էին։ Երբեմն մայրն ու եղբարքը յաւիտենական բնակութիւնը դա-ցած կ'երեւակայէր, անոր համար ինքն ալ հոն թռչել կ'ուզէր, որպէս զի անոնց հետ անբաժին միանայ։ Եր-բեմն ալ յուսալով որ դեռ կենդանի ըլլան, յոյս կ'ու-նենար որ երկրիս վրայ անգամ մ'ալ զիրենք տեսնէ։ Իրեն մեծ ցնծութեան ու զուարձութեան պատճառ-էր։ Մուշէ երիցուն տուած դիրքը, որուն մէջի հօր-եղբօրն ու հօրը եւ անոնց մարտակիցներուն պատկերը զինքը շատ կը սփոփէր։ Վարդ նոյն դիրքը քովը կը պահէր եւ երբ որ բանտապետէն ամենեւ ին վախ չէր

ունենար, ան ատեն կը հաներ ու բանտին մէջ մտնող նուազ լուսոյն առջեւ բռնելով՝ կը դիտէր, երկայն կը նշմարէր, եւ անով իր սիրելի ու երջանիկ հօրը յիշատակն ալ մտքին մէջ կը զարթուցանէր։ “Ո՛հ, պատուական երէց, կըսէր ինք իրեն, կընայիր արդեօք մաքէդ անցրնել որ աս դիբքն ու մէջի պատկերը զարհուրելի բանտարկութեանս ատեն վշտացս սփոփանք ու նուազում պիտ'որ ըլլայ։ Բայց ասով՝ զքեզ ու անձկալի Շաւարշ մօրեղբայրս ալ կը յիշեմ եւ ան երջանիկ ժամանակները. ախ, ուր են ան տեղերը, ուր խաղաղ ու մենաւոր գեղեցիկ ձորերը. ինչպէս անցաք, ուր թռաք աներեւոյթ եղաք, զուարթարար օրեր։ Ներսէհ ու ցանկալի Գիսակ, ուր մնաց ձեր խոստումը … քանի մը տարիէն մայրս ու եղբարքս պիտի տեսնէի . . . . :

Ատէպ այսպէս կը գոչէր Վարդ, երբ որ ան յիշատակները միտքը կու գային, եւ իր ցաւերն ու զանոնք տեսնելու իղձը կը նորոգուէին։ Անկից ետքը արտասուաց վտակներ սիրտը կը բանային. գլուխը բանտին պատին կոթքնցրնելով՝ ամբողջ գիշերներ կու լար կ'ողբար։ Կամաց կամաց աս ցաւերն ու երանախառն յիշատակներն՝ ազատութեան փափաքի մը փոխուեցան. անոր համար խեղճն ան տխուր առանձնութեան մէջ նստած՝ միշտ լոյս տուող ծակէն աղատ տեղերն ու բնութիւնը կը զննէր։ Դրսէն թռչուն մը թռչելով անցնելու ատեն՝ անոր կը նայէր, հեռու, շատ հեռու որչափ որ կընար նէ՝ աչքն անոր վրայ կը սեւեռէր ու կ'ըսէր. “Ո՛հ, ես ալ փետուր ու թեւ ունենայի եւ քեզի պէս, սիրուն արարած, աղատ օդի մէջ սրանայի. Հ, դուն, դուն, գեղեցիկ, աղատ ես ու բոլոր երկնքի տակ եղող ընդարձակ անջրապետը քու բնակարանդ է.

իսկ ի՞մ բնակութիւնս . . . . : Երբ որ դարձեալ երիվարով դացող ճամբորդ մը կը տեսնէր, մեղմ ճայնով ու նշանացի՝ “Եկուր, կ'ըսէր անոր, եկուր զիս ալ առ, ասկից հեռու աշխարհք մը տար: Ի՞նչ, չես լսեր . . գնա ուրեմն, եւ թէ որ նորէն դառնալու ըլլաս, ինծի համար մահ բեր . . . . : Ասոնք ըսելէն ետեւ՝ անոր կը նայէր, մինչեւ որ ան մարդուն կերպարանքը պղտիկնալով, կէտ մը կ'երեւար եւ վերջապէս իր աչքէն անեւրեւոյթ կ'ըլլար:

Այսպէս շատ օրեր ու օրեր անցան, ամիսն ու տարին ալ անոնց հետեւեցան. վերջապէս խրկեց Աստուած Վարդայ դառն վշտերուն քիչ մը քաղցրութիւն: Բանտապետն անոր ջուրն ու հացը բերած ատեն՝ զուարժդէմք ցուցընել սկսաւ, ան սքանչելի երիտասարդին համբերութեան վրայ զարմանալով՝ օրէ օր իր վայրենութիւնը կը նուազցընէր: Վարդ աս տեսնելով՝ անոր այսաշնիք մ'ընելու համարձակութիւն ստացաւ եւ խնդրեց որ իր քովը բերուին իր ընկերները՝ որոնք նոյն բանտին մէջ ուրիշ հեռաւոր անկիւն մը նետուած էին, որպէս զի կարող ըլլան իրարու յաւիտենական ողբը նուազցընել: Բանտապետն իսկզբան չլսել կը ձեւացրնէր եւ կարելի եղածին չափ Վարդայ չէր մօտենար, որպէս զի չըլլայ թէ համոզուի կամ անոր սրտաշարժ կերպարանքէն ամսքուած՝ իր խստաքար ու անդամանդեայ սիրտն ալ կակինայ ու անոր խնդրածը կատարէ: Սակայն ամէն բանէն չկրցաւ պրծիլ, իր ներքին դիմու ու աղեաց ազդեցութեան տեղի տուաւ եւ զԱրտէն ու Վարդայ մէկալ ծառաները քովը բերաւ: Բայց աս շնորհքին աեղ՝ անոնց շղթաները կըկին ու կըկին ծանրացուց. եղուկներուն մէկ սփոփանքն իրենց հազարապատիկ աւելի վիշտ ու անձկութիւն արժեց:

Պաժբախտ ու ողորմելի վշտահաններն՝ անհանդուրժելի աղետից մէջ մէկզմէկ մխիթարել կ'ուզէին, բայց այնուհետեւ ան բնակութիւնն ամենուն անտանելի եւ զած էր։ Օր աւուր վրայ զարհուրանքն ու նեղութիւնները կը շատնային։ ծառաներն իրենց սիրելի իշխանին գունատ երեսը տեսնելով, անոր տկարութիւնը նշմարելով, դիտելով որ անոր կայտառ ու վառվուն բնութեան նշոյն երթալով կը նուազի, կը զարհուրէին։ Եւ թագաւորին անագորոյն ու անդութ սրտին, Պարսից վայրենասիրտ ու ժանտաժուտ բարուց վրայ դառն խօսքերով կը տրանջէին։ Վարդ աս խօսքերը լսած ատեն՝ վշտերու մէջ եղաղ ընկերները կը յորդորէր ըսելով։ “Բարեկամք, ինչ պէտք է մեր ունեցած նեղութեանց վրայ ուրիշ աղետներ ալ աւելցրնել։ Աստուած միայն կրնայ զմեղ ազատել,,։ Այսպէս խօսելէն ետեւ՝ կը սկսէր պաղատանքն Երկինք դարձրնել, անկից ազատութիւն խնդրել եւ եռանդուն խօսքերով ալ ընկերները մխիթարել որ իրենց յոյսն ու ակնկալութիւնն Աստուծոյ վրայ դնեն, Անոր կամացը համաձայնին եւ ասոր նման ուրիշ բիւր խօսքեր կը զրուցէր, մինչեւ որ վրան սաստիկ տկարութիւն մը դալով, իր քաղցրաբան շրթունքը մեղմով գոցելու կը ստիպուէր։

Անգամ մը այնչափ խօսելէն ետեւ, ‘նուաղած’ իր աղքատիկ անկողնոյն վրայ ընկողմաննելու ատեն, բանափին շղթայակապ դուռը բացուեցաւ ու բանտապետին հետ մէկտեղ Պարսիկ երեւելի իշխան մ'եկաւ։ Իշխանը Մամիկոնեանին մօտեցաւ, իսկ բանտապետը թողուց դնաց։ Վարդ ահիւ ու դողութեամբ հաղիւ թէ կրցաւ ոսկը ելլել։

“Ինչո՞ւ կը դողաս, սիրուն պատանի, ըսաւ Պարսիկը. մի զարհուրիր, մի տրտմիր, քաջալերուէ. Երկինքը

բոլոր շաւերդ կը բուժէ : Գիտնաս որ ես քու եւ ընկերներուդ վրայ շատ կը ցաւիմ : Մամիկոնեանց ազգատոհմին վրայ շատ բաներ լսած եմ, հազարաւոր քաջազործութիւններ ու սքանչելիք տեսած եմ . շատոնց միտքս դրած էի որ քեզի այցելութիւն ընեմ, սակայն պատշաճ ժամանակ չէի գտներ : Աւասիկ հիմայ քովդէ կ'ուզեմ նստիլ եւ անունդ ու պատմութիւնդ լսել,, :

**Վ**արդ աս մարդուն ապշած կը նայէր, վասն զի անոր դէմքն իրեն ծանօթ կու դար, բայց ուր եւ երբ տեսած ըլլալը չէր յիշեր : Այսու ամենայնիւ իրեն ազատիչ մը կ'երեւար, անոր համար բարձրածայն դոչեց . “Ո՛հ, Աստուած իմ, շնորհակալ եմ քեզի, որ դորովագութ սիրտ մը խրկեցիր ինծի : Ամէն տեղ բարեբարյ մարդ կը դանուի եղեր, նաեւ աս դարպասին մէջ : Ասկից ետքը սկսաւ Վարդ իր պատմութիւնը պատմել, որուն շատ դութ ու արգահատութիւն ցուցուց իշխանը . եւ բանտապետը կանչելով, “Նայէ, ըստ անոր, Վարդայ ու իր ընկերներուն վիճակը շատ դէշէ . զիրենք քիչ մ'աւելի աղէկ հողա եւ անոնց շղթաներն ալթեթեցուր . դիտես արդէն,, : Իշխանը բանտապետին հետ այսպէս խօսելէն ետեւ՝ Վարդայ կողմը դարձաւ ու աս խօսքերով զինքը մխիթարեց : “Համբերէ, որդեակ, դիտեմ քու աղէտքդ ծանր են, սակայն դուցէ Երկինք յաջող ելք ու ազատութիւն կը խրկէ : Ես ալ քեզի օգնելու կարող ըլլայի . . . բայց ո դիտէ . . . : Զիս կը ճանչնան . Ես Պարսկաստանէն Երուանդունւոյն ապարանքն եկող զրուցաբերն եմ . Ներսէհ՝ վրադ շատ բան պատմեց եւ զքեզ դովեց . ան ատեն սիրեցի զքեզ, հիմայ կը դժամ վրադ,, : Ըստ ու մեկնեցաւ դնաց :

# ԳԼՈՒԽ ԺԷ

Փախուսում :

**Վ**երջնալուսն երկրէս աներեւոյթ եղած ատենա գիշերը մօրը խիստ ծոցէն ելլելու սկսած էր. առոր ջինջ ու պաղպաջուն ցողոյ թեթեւաթոիչ երթեւեկներն օդին մէջ խաղալով եւ ծաղկանց ու կանաչութեան վրայ իջնալով՝ անոնց կենդանութիւն կուտային։ “Նոյն գիշերը Վարդ ինք զինքն ու իր ընկերներն ան զովացուցիչ օդին մէջ դտաւ։

Երբ որ առաքինի պատանին իր վշտաց ու աղետից մէջ ընկղմած ու յարդաշէն անկողնոյն վրայ պառկած՝ քիչ մը հանգչել կ'ուզէր, մէկէնիմէկ բանտին դուռը բացուեցաւ ու մեղմ ձայն մը իր անունը տուաւ ըսելով. “Վարդ, Վարդ, արթընցիր ու մտիկ ըրէ։

“Ո՞վ կրնայ ըլլալ, մտածեց Վարդ, հիմակ սվեւ ինչու կրնայ զիս կանչել, բայց եթէ գիշերով խեղդամահ ընելու համար։

“Երիտասարդ, ես եմ, բանտապետն է, մի վախնար։

“Ո՞հ, Երկինք . . . : Բանտապետ, ինչու համար դաղտնի կամ դիշերով զիս մեռցրնել կ'ուզէք. Եթէ յանցաւոր ու ապիրատ մարդ մըն եմ, ցուցուցէք յանցանքս. դոնէ ընկերներս ազատ թողուցէք :

“♦ անդարտէ, սիրելի Վարդ, ազատիչդ է մի զարհուրիր. թող մէկդի առնեմ շղթաներդ. աս դաշոյնն ալ առ, գուցէ հարկաւոր ըլլայ. փախչելու ատեն պահապաններն իմանալու ըլլան, անշուշտ մեզի դէմ կը կուռին. առ աս թուրն ու զքեզ պաշտպանէ: Ամենեւին մի վախնար, միայն թէ շուտ. աս զարհուրելի բանտէն ու ապարանից չորս կողմը կեցող ասպարափակ պահապաններէն ու ամրութենէն դուրս ելելու ըլլանք՝ բանր լմբնցած է: Հոն քեզի արագոտն նժոյգ մը եւ քանի մ'ուրիշ երիվարներ ալ քու ընկերներուդ համար պատրաստած եմ, հոն համնելուն պէս՝ կը հեծնիք ու կը փախչիք: Ել ուրեմն, սիրելի Վարդ. գուք ալ, ծառաներ, մի դանդաղիք, երթանք, երթանք . . . :

“Պատնիչ, ոչ դուն եւ ոչ անոնք կընան փախչել,” հնչեց սարսափելի ձայն մը ու հզօր բազուկ մը բանտապետին ուսին վրայ ինկաւ եւ զինքը բոնեց: Բանտապետը հաղիւ կրցաւ զինքն այն ձեռքէն ազատել ու սուրը մերկացրնելով եւ պատին կոթրնելով՝ ան ահազին յարձակման դէմ դնել: Բանտապահ զօրաց գըլխաւորն էր, որն որ բանտին մէջ եղած խօսակցութիւնները լսելով՝ վեց հոգւով ներս մտած էր ու ան մթին մէջ բանտապետը բոնել կ'ուզէք: Սակայն բանտապետն մէծ արութիւն ու քաջարտութիւն ցուցուց: Քանի մը վայրկենի մէջ պահապանաց գլխաւորն արեան մէջ թաթիսուած ու անոր սուրն ալ ձեռքէն ինկած էր: Եր օգնականներէն ալ երեք հոգի մահաբեր գործիքներուն ճաշակն առնելով՝ գետինը թաւալեցան: Բայց

կոխւն աւելի մոլեգնութեամբ սկսաւ, երբ որ մնացած երեք պահապաններն իրենց գլխաւորէն շատ պատիժներ կամ բիւրաւոր պարզեւներ ընդունելու երդումը լսեցին :

Քանտապետը խիստ տկարացաւ, սակայն հաստատուն միտքը դրած էր ու աւելի մեռնիլ կ'ուզէր, քան թէ ինք զինքն եւ զվարդ ան գաղաններուն ձեռքը մատնել: Կոխւն այսպէս սաստկացած ատեն՝ լուսաւոր ամպի մը պէս տեսիլ մ'երեւցաւ ու սաստկածայն աղաղակով մը բոլոր բանոր թնդացուց: “Թրերը, անամօթներ, թրերը մէկդի թողուցէք. հոս արիւն թափելու տեղ է. ժամանակն է հիմայ,,,: Ամէնքը զարհուրած՝ թող տուին որերը որ խոնարհին, գետինն իյնան. նոյն իսկ պահապանաց գլխաւորը գլուխը խոնարհեցուցած ու դողդողալով՝ կարծես թէ սառեցաւ մնաց: Երեւոյթ կարծուած մարդն իրեն հետ եկող երիտասարդին նշան ըրաւ որ Վարդայ ընկերներն առնուերթայ. իսկ ինք բանտապետին դառնալով՝ այսպէս գոռաց. “Ժպիրհ ու յանդուդն մարդ, աս կերպով երբեք չես կրնար նպատակիդ հասնիլ. կորսուէ առջեւէս, ապիրատ,, ըստ ու ինք անոր քովէն անցնելով՝ անմուռնչ կեցող Վարդայ մօտեցաւ եւ իր ետեւէն գալու նշան ըրաւ: Վարդ դողդողալով գնաց: Աքանչելի երեւոյթը զվարդ շատ աստիճաններէ ու անձուկ շատիղներէ անցուց: Դուներն ու պարիսպները կարծես թէ անսնց առջեւէն կը հեռանային: Շատ շքեղ ու փառաւոր խցերու մշտէն անցան, իրենց դիմացն ելլողը մեծարանօք զիրենք կ'ողջունէր: Վերջապէս ահագին պարիսպներով զոցուած բուրաստան մ'եկան, եւ հոն առաջնորդը դուռ մը բանալով՝ զվարդ գուրս հանեց ու ըստ: “Ընկերներդ, սիրելի Վարդ, ասկից քիչ

մը հեռու կը դանես։ Գնա փախիր շուտ, ապա թէ ոչ  
բարձրացող արեւը դիակո կը տեսնէ։ Ես . . ., պո-  
ւաց ու դուռը գոցելով՝ զԼարդ թողուց գնաց։

Այսպէս Վարդ ինք զինքը դաշտի մը վրայ դտաւ եւ  
Տիղբն քաղաքն ու թագաւորական ապարանքն ալ  
հայելոյ պէս առջեւը տեսաւ։ Խոկըսն չէր գիտեր թէ  
դլուէն անցածն ինչ է. կը կարծէր որ երազ է։ Բայց  
ականջը դռնչելով իր սքանչելի առաջնորդին ու ազատ-  
չին խօսքերը թէ “Ճամանակ պէտք չէ կորորնցընել,  
արագ փախչելու է”, զինքը շփոթութենէ արթընցու-  
ցին։ Անմիջապէս ընելիքն որոշեց։ Վաղեց, քիչ մը  
յառաջ գնաց ու ընկերները դտաւ։ Անոնց քով քանի  
մը վայրկեան շունչ առնելին ետեւ՝ ամենուն հետ մէկ-  
տեղ ճամբայ ելաւ։

Երկայն ատեն վաղեցին ու քալեցին դժբախտ փա-  
խրստականները. կը կարծէին որ Հայոց սահմանները  
կընան համնիլ կամ նոյն տեղերն իրենց հայրենակիցնե-  
րուն բնակութեան տեղ եւ կամ գունդ մը դտնել.  
բայց պարագ։ Աս՝ իրենց սրտին մեծ դառնութիւն էր,  
սակայն ինչ օդուտ. յառաջ երթալ չէին կընար, կե-  
նալը վտանգաւոր կ'երեւար. ուստի ընելիքնին պէտք  
էին որոշել, վասն զի կերակուր ու ըմպելի ալ շունէին։  
Խորհուրդն այսպէս որոշուեցաւ։ Վարդ եւ Արտէն նոյն  
տեղերը ասդին անդին քանի մը շրջան պիտ' որ ընէին.  
նախ դիտելու եւ քննելու համար թէ ուր կը դտնուին  
կամ կայ արդեօք ան տեղերը Հայոց բնակութիւն, եւ  
երկրորդ քիչ մը կերակուր ու ջուր գտնելու համար։  
Մէկալ ծառաները գաղտնի այր մը պահութելով՝ ա-  
նոնց պիտի սպասէին։ Գացողներն երկու օրէն աւելի  
պիտի չուշանային։

Աամաց կամաց Վարդ ու Արտէն բլրոյ մը վրայ ելե-

լու սկսան եւ անկից ալ բարձրաբերձ լեռ մը հասան։  
Ահուդողն ու երկիւղն իրենց վրայ տիրած էր . թշնա-  
մեաց երկրին մէջ եւ ընկերներէն ալ զատուած , ան-  
զէն ու տկար՝ ինչ կրնային ընել . իրենց ամուր վահանը՝  
զօրացուցիչ գաւաղաններ էին : Գիշերուան աչքն՝ ան  
մժութեան մէջ իրենց լցու կու տար . մինչեւ կէս գիշեր  
քալեցին ողորմելինները , անկից եռքը անտառի մը մէջ  
արշալուաց երեւնալուն սպասեցին :

Առեւը ծագելուն պէս՝ նորէն ոտք ելան ու նուազ  
հետք մը իրենց առաջնորդ առնելով՝ խորածոր մ'իջան,  
ուր գեղ մը կար : Հոն Վարդ քանի մը հոգի տեսաւ ,  
որոնք հաց եփելու զբաղած էին . երկու վշտակիրներուն  
խորհուրդը միաբան չէր , բայց վերջապէս որոշեցին որ  
անոնց մօտենան եւ իրենց ճամբէն շեղած ըլլան իմա-  
ցրնեն : Խօսքն արդիւնք ըլլալուն պէս , Պարսիկները  
վշտակցութեամբ կը նայէին անտառին մէջ թափառող  
դժբախտներուն եւ անոնց քիչ մը հաց ու ջուր տալէն  
ետեւ՝ իրենց գեղը հրաւիրեցին : Ծերունի Պարսիկ մը  
երկաքն ալ իր տունն առաւ եւ անոնց առջեւ դինի ու  
միս գրաւ : Հոն իմացան երկու բարեկամները թէ նորէն  
Հայոց ու Պարսից մէջ պատերազմ բացուած է : “Ահա-  
դին ու անթիւ գնդեր , կ'ըսէր ծերունի ասպնջականը ,  
անհամար խմբեր Հայոց դէմ կ'երթան , եւ կարծեմ աս  
անգամ զամէնքը կը ջնջեն , Հայոց երկիրն անապատ  
կը դարձնեն,,,: Վարդ ու Արտէն աս գուժերէն զատ  
ուրիշ շատ բան ալ լսեցին եւ ծերունւոյն շնորհակալ  
ըլլալէն եռքը՝ աղաչեցին որ իրենց քիչ մ'ալ պաշար  
տայ . բարեսիրտ Պարսիկը յանձն առաւ ու ելաւ ուզած-  
նին գնելու դնաց :

Պարսիկը հաց ու պտուղ գնելու համար երթալուն  
պէս՝ երկու բարեկամք տրտում տխուր իրարու երեսը

կը նայեին։ Երկոքին սիրտն ալ վիրաւորուած եւ անոնց վրայ մեծամեծ ու ահազին ժայռեր ինկած կ'երեւար։ մէկը զմէկալը չէր կրնար մխիթարել։ Սահմաններին անցնելու համար պէտք էր շրջան, մեծ շրջան ընել։ Պարսից զօբքերը Հայոց սահմանները բռնած էին։ Աս վշտագին խօսակցութեան ատեն սոսկալի դռնչիւն մը օգը թնդացուց։ Վարդ ու Արտէն սարսափած՝ անէն դուրս վաղեցին։ պարսկական զօրաց խումբ մը գեղը մտնելով՝ իր գաղանածայն երգովը գեղը կ'ողջունէր . . .։ “Վարդ, ըստ Արտէն, մեր հոս կենալն ինձի գէշ կ'երեւայ. ծերունի Պարսիկն իմացաւ որ մենք Հայ ենք, բայց մեզի կը խնայէ. աս գաղաններէն մէկը զմեղ տեսնելու ըլլայ, ձեռքէն չենք կրնար ազատիլ. որչափ կրնաս նէ՝ վաղէ, ետեւէս եկուր,,։ Արտէն նոյն խօսքերն ըստ ու տան պարտիզին մէջէն անցնելով՝ մերձաւոր անտառ մը մտաւ։ Գունդն անոնց փախչիլը տեսած էր. քանի մը հողի եղուկներուն ետեւէն իյնալով՝ նոյն ծառախիտ անտառին մէջէն զանոնք կը հալածէին։ Այսպէս Վարդ ու Արտէն՝ գրգռուած ու հալածուած գաղանի մը պէս, որն որ պարապ տեղ կը ջանայ զինքը հալածողներէն պրծիլ, անգադար ասդին անդին կը թափառէին։

Յանկարծ իրիկուան մօտ սարսափելի փոխորիկ մը բոլոր բնութիւնը սեւաթոյր քողով մը ծածկեց. շանթը՝ հուր վառած կը շողար, որոտումը կը թնդար. անձրեւը սրբնթաց հեղեղներու պէս կը թափուէր. աս ամէն բան ողորմելի փախչողներն ահուդողի մէջ կը խոթէր։ Շատ հեղ իրենց քով ահազին ու երկնաբերձ ծառեր շանթէ զարնուած՝ կառը կտոր կ'ըլլային. մութն երթալով աւելի կը սաստկանար, անոր համար ալ մէկ զմէկ տեսնել չէին կրնար. գոշելով միայն հազիւ կը ք

նային իրար դանել ու մէկը մէկալին խօսքն իմանալ:  
Կարծելով որ դեռ կը հալածուին, շարունակ դար վեր  
կը վազէին: Իրենց երեւակայութիւնը՝ հալածչաց ան-  
դութ անագորոյն աղաղակը, անոնց նետերուն ու ոլաք-  
ներուն հեծելուն ձայնն ականջնին հասցրնելով՝ իրենց  
վազքին թեւեր կու տար: Յորդահոս վտակ մը փախ-  
չողներուն երագ շարժումը կեցուց: բայց աներկիւղ ու  
ճեպով անցնելէն ետեւ, Վարդ սարսափեցաւ մնաց,  
երբ որ տեսաւ որ ընկերն աներեւոյթ եղեր է:

Երկու ժամէն աւելի զանիկա դանելու համար չորս  
կողմը գնաց եկաւ: Գիշերն աղուակի գունով մը ամէն  
բան ծածկած էր, Վարդայ աղաղակին պատասխան  
տուող չկար, իր գոռում գոչումը պարապ կ'երթար:  
Ուրիշ բան չէր կրնար ընել, բայց եթէ իր փախուստը մի-  
նակ շարունակել կամ նորէն ընկերը վնտուելու համար՝  
լորննալուն սպասել: Իր սիրելի բարեկամին սէրը յաղ-  
թեց: Երբ որ գիշերը հեռացաւ գնաց, Վարդ եկած  
տեղերէն նորէն գնաց անցաւ, բոլոր անտառը զննեց,  
վտանգն ու երկիւղն ոչինչ սեպեց. ամէն տեղ մտաւ  
ելաւ, բարձր ձայնով կանչեց, բայց զուր, ընկերը չկար,  
եւ ոչ իսկ նշմարանքը կ'երեւար: Ան ատեն Վարդ իր  
հաւատարիմ ընկերը կորսընցընելուն համար խիստ  
տրտմած, ճամբան մինակ յառաջ տարաւ ու իր ծա-  
ռաներուն կեցած այրն ուզեց երթալ: Ճամբուն մէջ  
իր անօթութիւնը քանի մը լեռնային պտուղներով  
անցուց, վճիտ աղբիւրներէն ծարաւը նուազցուց:

Վէսօրուան մօտ իր տկարութիւնն ու արեւուն սաս-  
տիկ ջերմութիւնը զի՞նքը շուքի մը տակ նստելու ստի-  
պեցին: Իրիկուան դարձեալ ճամբայ ելաւ. աստղներն  
իրեն առաջնորդ պիտ' որ ըլլային, սակայն մըրկալից օդն  
երկինքը նորէն ամպերով պաշարեց եւ զՎարդ շփոթ-

յուց . ողորմելին ստիպուեցաւ սաստիկ աշխատութեամբ ու ջանքով ճամբայ փնտուել :

Աէս դիշերուան մօտ երկինքն երթալով աւելի կը նսեմանար . երկնաբերձ ու սեպածեւ լեռ մը Վարդայ դիմացն ելաւ : Պատանին անոր վրայ ելլել սկսաւ , վասն զի կը կարծէր որ եթէ անոր գաղաթն ելլելու ըլլայ՝ գրեթէ իր ընկերներուն պահուըտած այրը հասած կը սեպուի : Դժուարաւ ու սողոսկելով վերջապէս գաղաթան կը մօտենար . երբեմն սուրին տակ քարեր կը թաւալէին , երբեմն խորին վհեր իր ընթացքը կ'արդելէին : Յանկարծ բոլոր անդամներուն ու ոոկրներուն մէջ սարսափ մը թափանցեց մտաւ . Վարդ ինք զինքն օդի վրայ կը կարծէր , ստուբներուն տակ երկիր չկար . պզտիկ ու ծանրը քարեր ետեւէն գալով՝ զինքը գետինը ճնշեցին պարապ տեղ կ'աշխատէր զինքը ճնշող բեռէն ազատել . իրեն այնպէս կ'երեւար որ խորունկ անդունդ մ'ինկած ըլլայ : « Նոյն ատեն կսկծելի ու սաստիկ ցաւեր սիրտը խոցեցին , շատ հարուածներ բոլոր մարմինը վիրաւորեցին . խելքը կորսընցուց , մարեցաւ , անշարժ ու անկենդան մնաց :



( Ծառայ )

# ԳԼՈՒԽ ԺԵ.

( Ծառայ )

ԿԵՆԴՐԱՆԱԿԱՌ ԽԵՂՋԱ:

**Վ**ԱՀԱՆ Պարսկաստանէն դառնալուն պէս՝ Չուիկ  
ուրախութեան նշոյլ մ'ունեցաւ, սակայն նոյնը  
շուտ կորաբնցուց : Իր որդւոյն կրկին գարձն ու զինքն  
անձամբ տեսնելը մեծ երջանկութիւն կ'երեւար իրեն :  
Բայց Վահան իր ուրացութեան պատճառաւ մարդու  
երես տեսնել չէր ուզեր, կարծելով որ ամէնքը զինքը  
սաստկակոծ պիտօք ընեն ու յանդիմաննեն : Այսպիսի  
պրանշելի որդւոյ մը երեսը չտեսնելը՝ շատ մեծ վիշտ էր  
Չուիկայ : Ըստ անգամ իր խցին մէջ Աստուծոյ առջեւ  
կ'իյնար եւ անկից շնորհք ու ողորմութիւն կը խնդրէր,  
աշուրներն երկինք գարձուցած այսպէս կը գոչէր . “Տէր,  
դուն տուիր, դուն առիր : Բայց հիմայ Քու առջեւդ  
ինկած, կ'աղաչեմ, կը խնդրեմ քեզմէ . . . : Սոսկալի ա-  
ղեաից գիշեր մ'ինկած է գլուխս . այսուհետեւ ամե-  
նեւին մսիթարութիւն չունիմ : Հմայեակա . . . ա՛հ, սի-  
րելի Հմայեակ, շատոնց բաժնուած հեռացած է ինձ-  
մէ . . . : Վահանս չեմ գիտեր ինչու չիտեսնուիր . . . ինչ

վիճակի մէջ ես, Վահան. ի՞նչ մտաց վրայ ես արդեօք  
... որդեակ, ուր ես. գոնէ եկուր զիս մսիթարէ, կամ  
ինձմէ սփոփանք մ'ընդունէ: Հոս դալէդ ետեւ ինչու  
չես տեսնուիր: Քու անձկալի դարձդ զվարդ մեզմէ հե-  
ռու տարաւ. ուրեմն դուն երեւցիր, երեսդ մի ծած-  
կեր...: Երկինք, աւասիկ կը տեսնես որ ամէնքը զիս  
թողուցած են. բայց ես գիտեմ որ դուն թող տուած  
չես: Բոլոր որդիքս, սակայն զվահան եւ զվարդն  
աւելի քեզի կը յանձնեմ: Միացուր զմեզ, դոնէ վեր  
կանչէ ու հոն միացուր. աւասիկ պատրաստ ենք, մի  
դանդաղիր, կանչէ, կանչէ,,:

Չուիկ աս խօսքերով մէկտեղ առատաքուխ ար-  
տասուաց հոսանքներ կ'իջեցըներ եւ անոնցմով իր ճըն-  
շուած սիրար թեթեւցընել կ'ուզէր: Այս եղանակաւ  
շատ օրեր անցուց եւ վերջապէս ծանր հիւանդու-  
թիւն մը՝ անցած դառնութիւնները պսակեց: Ախտին  
սաստկութիւնը զինքը դրեթէ դիակ մը դարձուցած էր.  
տկար ու անզօր, անմուռնչ եւ առանց տրտնջանաց  
խօսքի մը, անկողնոյ մէջ գամուած էր, եւ միայն միտքը՝  
որն որ Աստուծոյ կամքին հետ միացած էր, զինքն ամէն  
ծանր վշտերուն ու անձկութիւններուն մէջ կը սփոփէր  
ու կը մսիթարէր:

Վահան ճանչնալով որ իր մօրն աղետից ու հի-  
ւանդութեան պատճառն ինքն է, չարագործի մը պէս՝  
որն որ դատաւորին առջեւ պիտ' որ ելլէ եւ անոր բեր-  
նէն մահուան դատավճիոր պիտի լսէ, իր սենեակը  
նստած կը հեծէր: Երեւցաւ քանի մ'անդամ հիւընդ-  
ցած ու տժգունած մօրը, սակայն առջեւէն շուտ կը  
փախչէր. կ'ուզէր ինք զինքը քաջասիրտ երեւցընել,  
բայց չէր կրնար: Իր Վարդ եղբօրը յիշատակը, վշտահան  
մօրը կարեվէր ու մշտնջենաւոր խօսքերը, անդադար

ականջը կը դո՞նչեին : “Վահան, դէշ ըրիր . ուրացութիւնդ յաւիտենական մահ է քեզի . դարձդ՝ անշուշտ վարդ եղբօրդ մշտատեւ բանտարկութիւն . եւ դուցէ ժամանակաւոր ու յաւիտենական կենաց վասնդի մ’ալ պատճառ,,,: Աս խօսքերը Վահանին մտաց նկարներն ու երազներն էին : Իրեն կ’երեւար որ մոգութեան օրէնքը թող տալով , նորէն Պարսիկներուն հետ կուուիլ ու զանոնք Հայաստանէն մերժել ողելու որ ըլլայ , մօրը վշտերը մէկ կողմանէ պիտի թեթեցընէ , մէկալ կողմանէ ալ աւելի պիտ’որ աճեցընէ . իսկ Վարդայ անտարակոյս մահուան առիթ պիտ’որ ըլլայ : Կը լսէր շատ անգամ հեռաւոր Վարդայ խօսքերը . կ’երեւակայէր որ ան առաքինին իր առջեւն եկած՝ այսպէս կ’ըսէ . “Վահան , սիրելի եղբայր , թէ որ ես մեռնելու ըլլամ , քեզի թողութիւն կու տամ . միայն թէ դուն միտքդ երկինք դարձուր , մոգութեան օրէնքը մէկդի թող,,,: ”

Վահանայ սրտին մէջ կարծես թէ թունաւոր օձ մը մտած՝ սողալով ասդին անդին կը թափառէր , ու իր աղբաներէն մահաբեր հիւթ մը հեղլով՝ ողորմելոյն արիւնն ու մարմինը թունաւորել կը բաղձար : Անոր կենդանացած խիղճն էր , որն որ իր ուրացութիւնը կը կշտամբէր :

Պայծառ ու աստեղաղարդ շողշողուն գիշեր մը , երբ որ ամէն տեղ խաղաղութիւնն ու խոր լւութիւնը կը տիրէր եւ իւրաքանչիւր ոք իր հանգիստն ու հանդարտութիւնը քաղցր քնով մը կը վայելէր , Վահան իր մթին սենեկին մէջ արթուն կեցած էր ու կը մտածէր : Խաղաղ օդը մէկէնիմէկ փոխուեցաւ ու խռովութիւն սկսաւ . իսկ Վահան շատոնց արդէն անոր մէջն էր ու հանգիստ չէր կրնար գտնել : Ինչպէս որ Պետրոս իր ուրացութեամբն երկչուտ ու անարի եղած , եւ իր խղճի

մտաց ահագին ցաւերը զգալով, ասդին անդին կը թափառէր, նոյնպէս Վահան իր սրտին անձկութեամբն ու անհանգարտութեամբը չէր կրնար տեղ մը կենալ: Երթալով աւելի խիստ կը շնչէին գիշերուան հովերը, ալ սաստկագոյն կը գոռար փոթորիկը. սակայն անոնցմէ աւելի ահագին ու սարսափելի էր Վահանայ կուրծքին մէջ թնդացող որոտումք: Այսպէս մարդ շատ անդամ անխորհուրդ գործք մը գործելով, ինք իրեն շարեաց առիթ եւ ուրիշներուն ալ ցաւոց պատճառ կը լլայ:

Լոյսը ծագեցաւ եւ անոր հետ մէկտեղ օդց խաղաղութիւնն ալ երկրիս վրայ իջաւ, բայց Վահանին աղմուկը նոյն էր: Նոյն օրը բարեկամ կամ ծառայ իրեն չերեւցաւ. ինքն ալ ամենուն առջեւէն կը փախչէր: Գիշերը նորէն եկաւ, Վահան քնանալու խուցը զնաց. բայց ան խաղաղիկ խուցն ալ զարհուրելի խիզճն իրեն հետ մէկտեղ տարաւ: Սենեկին դուռը բանալով՝ գլուխը դուրս կ'երկրնցընէր, ճակատը պատին կը կրութընցընէր. բայց այն հնարքներուն զովութիւնն իրեն չէր օգներ. ինք զինքը միշտ հրոյ, միշտ հնոցի մը մէջ նստած կը կարծէր: Երբեմն աշուրները բարձր լեռներու եւ հարթ դաշտերու վրայ կ'ուղղէր, սակայն անոնց դեղեցկութիւնն իրեն չէր երեւար. երկնաւոր կամարը, անոր վրայ եղած բիւրաւոր աստեղաց փալֆլիլը, լունոյ արծաթագեղ դէմքը՝ իր աչքին տակ չէին իյնար. վեր նայելու ալ ինք զինքն արժանի չէր սեպէր: Բուլը սքանչելի բնութիւնը, որն որ հասարակօրէն իր շքեղութեամբն ամէն ազնիւ ու բարեպաշտ սիրտ իրեն կը քաշէ, Վահանին համար անզօր ու տկար էր: Ուր որ աչքը կը դարձընէր, իր դժբախտ կերպարանքը կարծես թէ հայելւոյ մէջ կը տեսնէր եւ աս խօսքերուն սրտաբախ հնչիւնը կը լսէր. “Վահան, դէշ ըրիր,,:

“Ո՛հ, դաւոն, խիստ խօսքեր, պոռաց Վահան այն-  
պիսի անձկութիւններու մէջ. ալ դադրեցէք, այսու-  
հետեւ զիս մի հալածէք, Բայց պարապ, գաղտնի  
ու զարհուրելի ճայն մը կը դոչէք. “Գէշ ըրիր,, : Վա-  
հան իր կենդանացած խիղճն ու անկից ծագած խոռո-  
վութիւնը չէր կրնար հանդարտեցրնել: Գաղտնի զօ-  
րութիւն մը զինքը կը չարչարէք եւ մահացու անձկու-  
թիւն մ'ալ բոլոր անդամները թափանցելով՝ զինքը  
զրեթէ անշունչ անկենդան կ'ընէք: Ուստի նուաղած-  
տեղ մ'ինկաւ նստաւ եւ քանի մը վայրկեան այնպէս  
մնաց: Սրտին հանդարտութիւնը կօրորնցուցած, իր  
ջերմ արիւնը սառած, երակներուն մէջի երթեւեկու-  
թիւնն ու շրջանները դադրած էին: Վահանայ մտաց ու  
աչքին առջեւ եկող այլեւայլ պատկերները՝ Վարդայ  
ու Չուփիկ իր դժբախտ մօրը նկարներն էին: Վարդայ  
տեսութիւնն իր մտաց մէջ նորոգուած էր. կը կարծէք  
որ Վարդ զինքն ազատելու համար Պարսկաստան նոր  
եկած, զինքն առաջին անդամ տեսնելուն կը դրկէ:  
Դարձեալ Վահան ինք զինքն սն ատենուան բաժանման  
մէջ կը կարծէք. առաքինի Վարդն եւ ուրացող Վահան  
քովէ քով՝ նստած, մէկն ուրախութեամբ, մէկալը  
տրտմութեամբ իրարու կը նայէին. Վահան այնպիսի  
անմեղ պատկեր մը իր տեղը Պարսկաստան թող տա-  
լուն համար կու լար կ'ողբար. իսկ Վարդ զինքը կը միսի-  
թարէք ու կը քաջալերէք. “Աստուծոյ օդնութեամբն  
ու կամօքը նորէն կը տեսնուինք,, կ'ըսէք:

Վահան աս մտացածին նկարին վրայ աշուրները  
սեւեռած ատեն, սկսաւ սիրտը կակդնալ ու երկու ա-  
շուրները լեցուիլ: Ազնիւ խորհուրդներու մէջ ընկղմած  
եւ մտօք Վարդայ քով փոխադրուած՝ անոր ճայնը կը  
լսէք, որն որ արդահատութեամբ իրեն կ'ըսէք. “Վա-

հան, ցանկալի եղբայր, քու վերքդ մեծ է, սակայն գնա աս դարպասէն, շուտ հեռացիր ու քաջութեամբ եւ Աստուծոյ շնորհքովն ահազին ու մշտնջենաւոր վերքդ բուժէ:

“Ա’ն, անձկալի Վարդ, դոչեց Վահան նոյն երազին մեջ, եւ թեւերը տարածեց եղբայրը դրկելու համար, բայց երկու ձեռքովն իր կուրծքը ճնշեց։ Ասկից ետքը կամաց կամաց վրան որտի թեթեւութիւն մ’եկաւ եւ կարծես թէ քաղցր քնէ մ’արթընցած ու իրօք Վարդէն նոր բաժնուած, սկսաւ դեղին ու դրեթէ սպիտակ այտերուն վրայէն վտակներ անցընել։ “Սիրելի Վարդ, բսաւ ցաւով մը, դոնէ քու անմեղութիւնդ ու հաւատքդ ունենայի ես։ Յառաջազդոյն հաւատք, յոյս ու սէր ունէի, աղօթք ընել կարող էի…… իսկ հիմակ…… ուր է հաւատքն ու սէրը…… Ա’ստուած, ան ատենէն վեր ես ինչ եղայ։ Կրնամ եղեր հաւատքիս մատնիչ ըլլալ…… չէ, չէ. ալ չեմ կրնար աս աղետալի վիճակին մեջ մնալ…… բայց թէ որ Պարսիկները փոփոխութիւնս իմանալու ըլլան, անշուշտ Վարդ եղբայրս շղթայի կը զարնեն եւ գուցէ գուցէ հաւատքն ուրանաւու վտանդի մեջ ալ կը խոթեն։

“Սակայն վերիվերոյ զղջումն ու անգործունեայ կեանքս ինչ օգուտ է, եթէ թողում որ եղբայրս հոն մարմնով մեռած սեպուի, ես հոս հոգւով վախճանած համարուիմ։ Կրնամ արդեօք երկու չարիքներէն ալ ազատիլ։ Շատ դժուարաւ…… թէ որ Պարսիկները միտքս իմանալու ըլլան, նորէն ինծի դէմ կ’ելլեն, ապականիչ պատերազմը դարձեալ կը բորբոքի եւ ով դիտէ երբ կը շեջանի……։”

Խեղձն այսպիսի բիւրազգի խորհրդոց մեջ կը ծփար ու կը դեղեւեր, երբեմն խոսվելով եւ երբեմն մեղմա-

նալով, մերթ աղօթելով եւ մերթ լուռ կենալով. բայց  
վերջապէս երկնառաք նշոյլ մը միտքը թափանցելով՝  
այսպէս պոռաց. “Չե, պէտք է որ զիս ու եղբայրս ալ  
ազատեմ. այսուհետեւ ուրացող չեմ. եկեղեցւոյ ար-  
համարհանքը, հաւատակիցներուս գայթակղութիւնն  
ու իմ նախատինքս պէտք է որ վերցընեմ: Ծնորհակալ  
եմ, Առառուած, որ այնպիսի ազգեցութիւն մը սիրոս  
խոթեցիր. այնպիսի հրէշ մը մնալէն զիս ազատեցիր:  
Այսուհետեւ կամացդ ու ազգեցութեանդ կը հետեւիմ:  
Ես ինչ որ ըլլամ նէ ըլլամ. միայն Վարդ եղբօրս վրայ  
կը վախնամ, սակայն ան ալ քեզի յանձնելէն ետեւ՝  
ինչո՞ւ պիտի վախնամ: Մեռնիլ աւելի, քան թէ ու-  
րացող ու յանցաւոր մնալ. թող հոս մեռնիմ եւ մեռ-  
նելովս նախատինքդ ջնջեմ,,:

Ա ահան աս խօսքերը զրուցելէն ետքը. “Վայ ձեզի,  
Պարսիկներ, գոշեց. այսուհետեւ գուք մեր հայրենիքը  
գործք չունիք. ալ մեր կրօնն ազատ պիտ' որ ըլլայ, տ-  
մէն մարդ բաւական կրեց,,: Ըստ ու դուրս յարձակե-  
լով՝ ծառայ մը կանչեց, եւ իր սուրն օդը շողացընելով,  
հրամայեց որ իրեն երիվար մը բերէ, կարելի եղածին  
շափ շուտ բերէ: Բայց շփոթութենէն ըրածը չէր գի-  
տեր, որովհետեւ պատերազմ սկսելու համար նախ այլ-  
եւայլ պատրաստութիւններ պէտք էր ընել եւ նա-  
խարարաց խումբն ալ ժողովել: Ծառան իր սիրելի տի-  
րոջ բարկութեան ու այլայլութեան պատճառը շգիտ-  
նալով, ձի բերելու չէր համարձակեր. շփոթութեան  
մէջ ինկած՝ ընելիքը չէր դիտեր: Վերջապէս հողի  
առնելով՝ երիվար մ' առաւ բերաւ: Վահան իր մտաց  
խումբութենէն սթափելով՝ իմացաւ որ իր աճապարեն  
անօդուտ է, մանաւանդ թէ վեասակար ալ կրնայ ըլ-  
լալ. անոր համար նախ այլեւայլ իշխանաց նամակներ

խաւրեց եւ անկից եաքը ձի հեծնելով ու յանձնելով  
որ սիրելի մօրը զղջացող որդւոյն բարեւը տանին, ինք  
խոյացաւ իր զօրաց քովը գնաց. բայց միտքը Պարսիկ-  
ներուն դէմ յայտնի վտարաննեւ չէր:

Հայոց իշխաններուն ու նախարարներուն միտքը  
Վահանին մտաց համաձայն չէր. շատերն եկեղեցւոյ  
արհամարհանքն ու քրիստոնէից քակտումը տեսնելով՝  
կը հալէին ու կը մաշէին եւ անոր ճար մը կը վնտուին:  
Որոնք որ Պարսից հետ մէկտեղ միաբան պատերազմի  
զացած ու դարձած էին, Պարսիկներուն Հեփթաղաց  
դէմ ըրած պատերազմին անյաջողութիւնը տեսնելով  
եւ Վրաց Վախթանկ թագաւորին ապստամբութիւնը  
լսելով՝ հոգի ու յոյս առին եւ ծածուկ իրարու հետ  
խօսակցելով եւ կրկին ու կրկին մէկմէկու քով դալով,  
իրենց խորհուրդը Վահանին ալ յայտնեցին: Ան ատեն  
իմացուց իրենց Վահան որ ինչ վշտաց ու վարանմանց  
մէջ է, իր խղճին անհանդստութիւնը ծանոյց անոնց եւ  
զրուցեց որ մահը հազարապատիկ աւելի կ'ընտրէ, քան  
հաւատադրուժ եւ ուխտազանց մնալ, սակայն վտարան-  
ջութեան խորհրդոյն ալ չիկրնար ինք զինքն որոշեւ,  
որովհետեւ ուրիշին օգնութենէն յոյս չունի, Հայոց  
նախարարներուն անմիաբանութեան փորձն ալ ան-  
ձամբ շատ անգամ առած է: Այսպիսի խօսակցու-  
թիւններէն ու խորհուրդներէն ետեւ, երբ որ նախա-  
րարը Վահանայ ըսածներուն հաւանեցան եւ իմաս-  
տութիւնը գովեցին, բայց միանգամայն անոր առ-  
ջեւը դրին որ ալ չեն կրնար համբերել եկեղեցւոյ այն-  
չափ արհամարհանքը տեսնելով, Վահան ու Վասակ իր  
եղբայրն ալ անոնց արիութեան վրայ զարմանալով,  
յայտնեցին որ իրենք պատրաստ են եկեղեցւոյ ու հայ-  
րենեաց համար իրենց արիւնը թափել:

“Այն ժամանակ Վահանայ ցաւագին յիշատակները  
դարձեալ նորոգուեցան . Վարդ Եղբայրը միտքն եկաւ ,  
անոր համար այսպէս դոչեց . “Այս , ցանկալի իշխան-  
ներ , գիտեք որ Վարդ Եղբայրս Պարսից դուռն է . թէ  
որ անոնք մեր ապստամբին իմանալու ըլլան , անշուշտ  
Եղբայրս բանտ կը դնեն , շատ տառապանաց մէջ կը  
խոթեն . բայց ամենայն ինչ Աստուծոյ ձեռքն է , : Աս-  
կից Ետքը ամենքն ալ հոգւով ու մարմնով միանալով  
եւ Աւետարանի վրայ ալ ձեռք դնելով՝ Երդում ըրին  
որ իրենց հաւատքին մէջ հաստատուն մնան , իսկ ու-  
րացողը թողուն որ իր պատիժը դանեւ :

Այնուհետեւ պատերազմն ու յաղթութիւնը մէկ-  
տեղ կ'ընթանային . Հայոց դիւցազներուն քաջութիւն-  
ներն ու Հզօրին ըրած սքանչելիքն ով կրնայ պատմել :  
Վահան ան Երեւելի յաղթութիւններէն ուրախացած  
ու յորդորուած՝ նոյն ձմեռը հանդարտ կենալէն ետեւ ,  
դարնան նորէն կոռույ սկսաւ : Խրկեց նաեւ հրեշտակ-  
ներ չորս Երեւելի նախարարութեան ալ Արծրունեաց ,  
Անձեւացեաց , Ռըշտունեաց եւ Մոկաց ու յորդորեց  
որ դան իրեն հետ խառնուին , հասարակաց ազատու-  
թիւնն ու փրկութիւնը հոգալու համար . սակայն անոնց  
սահմաններէն միայն Երկու հոգի դալու յօժարութիւն  
ցուցուցին . սեպուհ մը Յովհան Անձեւացի եւ Ներսեհ  
Երուանդունի իշխանը՝ քաջն ու Երեւելին :

“Ներսեհ շատ ատեն չեր որ Տայոց աշխարհքը թո-  
ղուցած՝ Հայաստանի հարաւային կողմերն եկած էր :  
Թէպէտ եւ հայրենեաց հեծութիւններն ու ողբերը պա-  
կաս չեին , սակայն Պարսիկներուն յարձակումներն առ-  
ժամս դադրած ըլլալով , Ներսեհ իր սիրելի Շաւարշ  
բարեկամն առած ու բուն իր Երկիրները դայած էր ,  
հոն խաղաղ ապրելու համար եւ պատշաճ դէպքով

մ'ալ զՇաւարշ՝ Չուիկ քրոջը ներկայացրնելու։ Սակայն շատ ժամանակ չանցած՝ նորէն պատերազմը բորբոքեցաւ եւ Վահանայ յորդորն ու հրաւերը բոլոր իշխանաց գնաց։ Մէկ կողմանէ Երուանդունւոյն՝ հասարակաց օդտին վրայ ունեցած սէրը ոստոտիկ էր, մէկալ կողմանէ քաջ Վահանայ հրաւերն աղջու եւ զօրաւոր էր, անոր համար ելաւ Ներսեհ Շաւարշին ու Յովհան Անձեւացւոյն հետ մէկտեղ եւ ուրիշ շատ քաջերով Գուին քաղաքը գնաց ու հոն Վահանայ հետ միացաւ։ Հոն տեսնելու էր Վահանայ ու Երուանդունւոյն ուրախութիւնը մէկզմէկ տեսնելուն համար։ Հոն դիտելու էր Վահանայ ամօթը զՎարդիր պատճառաւ Պարսկաստան գերի ընելուն համար։ Սակայն Ներսեհ իմաստուն ու մեծանձն ըլլալով՝ Վարդայ վրայ ամենեւին յիշատակութիւն չըրաւ, որպէս զի զՎահան աւելի չտրտմեցրնէ։ Նոյնպէս Շաւարշ սպիտակալի ծերունին շատ ցնծացաւ, երբ որ իր քեռորդիները տեսաւ. բայց դեռ ինք զինքը ճանչցրնելու ժամանակը չէր։

Այսպէս ասոնք եւ ուրիշ նախարարներ ու իշխաններ Վահանայ հետ միանալէն ետեւ, ելան ամէնքն ալ Հեր ու Զարեւանդ դաւառներն իջան, որուն մօտերը Պարսից բիւրաւոր զօրքն եկած բանակած էր։

Վահան պատերազմի պատրաստութեան ու ազգի աղջի վշտաց մէջ եղած ատեն, իր սիրելի մօրը մերձաւոր մահուան գոյժը լսեց։ Չուիկ ալ իր որդւոյր կենաց վրայ մեծ հոգ ունէր. սակայն որդւոյն դարձի եկած ըլլալը զինքը կը միսիթարէր ու հանգիստ կ'ըներ։ Այնուհետեւ իր սրտին վրայ եղած ահազին վէմը վերցուած էր եւ դիւրաւ կընար շունչ առնել տալ։ “Վահան, սիրելի որդեակ, կ'ըսէր ստէպ ինք իրեն, այսուհետեւ հանդարսութեամբ կը մեռնիմ,,։ Իր վերջին

օրերը նոյն խօսքերը կրկնելու ատեն՝ քիչ մ'ոյժ ու զօրութիւն առնելով՝ անկողնոյն մէջ նստաւ ու թղթի մը վրայ յաջորդ խօսքերը գրեց, պատուիրելով որ նոյն նամակը Վահանայ ձեռքը տան :

“Ո՞րդեակ, վերջին անգամ կու տամ քեզի աս յոր ջորջումք : Դողդոջուն ու տկար ձեռքով կը գրեմ քեզի աս կտակս. սիրտս յամր ու դանդաղ կը զարնէ. զօրութիւնս նուազած, դէմքս գունատ եւ աշուլներս տխուր են : Անդամներուս մէջ սառոց մը կը սկսի տարածուիլ. գիտեմ որ քիչ մ'ետքը մահը սենեակս ու վրաս պիտի դայ եւ զիս յախտենական տունս պիտի տանի :

“Ո՞րդեակ, աս կեանքն ի՞նչ է. վիշտք ու աղէտք . իսկ մէկալն՝ աղէկ ապրողներուն համար ուրախութիւն ու մխիթարանք : Աս է իմ վիճակս ալ, սիրելի Վահան : Անտարակոյս կը յիշես ան զարհուրելի գիշերը, երբ որ Վարդիս համար դառն արցունքներ թափեցի. միտքդ են ու գիտես բիւրաւոր աղէտքս ու անձկութիւններս, զորոնք քեզի համար կրեցի . . . : Բայց հիմակ ուրախ եմ որ նորէն մխիթարութիւն ու հանգիստ գտայ . . . : Ո՞րդեակ, հանդիսաս ձեզմէ կախուած է . . . : Վահան, ընդունէ քեզի տալու խրատներս, մտիկ ըրէ շատոնց ու շատ անգամ լսած խօսքերդ, որպէս զիկենացդ թելն առաքինութեամբ շարունակես . կը յուսամ որ ըսածներս մէկալ եղբարցդ ու Վարդայ ալ կը հաղորդես եւ վերջին սիրոյ ողջոյնս ալ անոր կու տաս . . . : Ա՛խ, Վահան, Վահան, անձկալի որդեակ . վիճակդ գիտնայի . . . կամ վայրկեան մը զքեզ տեսնէի . . . :

“Վահան, գիտնաս որ մէյ մ'ալ տուն գալու ըլլաս ու ձեպես փութաս մայրդ գրկելու, զինքը տեսնելու համար, մայրդ . . . պիտի . . . չգտնես, ոչ իր սենեկին

մէջ կամ ուրիշ տեղ, ոչ ալ աշխարհքիս մէջ պիտի տեսնես։ Ո՞հ, ինչ պիտի զդաս ան ատեն…… Անձկութենէդ պիտի գոչես ու դարձեալ գոչես։ Մայր, սիրելի մայր, ուր ես, ուր դացիր…… բայց պարապ տեղ։ մայրդ հոս պիտի չգտնես. գուցէ ան ատեն մարդ մը դունաստ ու այլայլած դէմքով տոջեւդ ելէ ու լայ եւ ականջդ խօսք մ'որոտալով՝ ըսէ. “Մայրդ, յանկալի Վահան. մայրդ հոս չէ, ալ հոս չէ, հեռու, առկից շատ հեռու տեղ…… երկինքը դնաց,,. դարձեալ նոյն մարդը զքեզ ձեռքէդ բռնած՝ գուցէ շիրիմն տանի ու քեզի հետ մէկտեղ նստի ողբայ եւ առ հիմայ դրած նամակս ձեռքդ տայ:

“Լարդա ան ատեն առ վերջին խօսքերս ալ։ Մարդուս առաջին ու ամենէն աղնիւ գանձն Աստուծոյ ուրը պիտօր ըլլայ. նոյնը քու սիրտդ ալ անկէ, սիրելիս, ծաղկեցուր շքեղ ու անթառամ տնկի մը պէս, թող որ սրտիդ մէջ բոց ու հուր մը վառուի, որպէս զի ամէն օտարոտի բան սպառէ։ Սիրէ խաղաղութիւնն ու համըերութիւնը, զգեցիր հեզութիւնն ու հաւատքը, որոնք երբեք չեն հիննար։ Բայց ինչո՞ւ երկրնցընեմ խօսքերս. ասոնք մանկութենէդ լսած չես. միտքդ բեր լսածներդ։ Մերժէ քեզի մօտենալ ուզող մոլութիւնները, նախանձը, ատելութիւնը, անմիաբանութիւնն եւ ուրիշ բիւր ախտերը. առ, պահէ քովդ առաքինութիւններով լեցուն գանձ մը. մի կորսրնցըներ, մանաւանդ թէ ապահովցընելէն զատ՝ այլեւայլ ծաղիկներով ու մարդարիտներով աւելի առատացուր։

“Ասոնք են, սիրելի Վահան, վախճանելու մօտ եղող մօրդ վերջին խօսքերը. ասոնք են սիրտդ տնկելու եւ պահելու համար քեզի տուած շողշողուն ու պատակուան քարերը, որոնք ուրիշ քարերուն պէս զքեզ

Ճնշելու աեղ՝ զարմանալի բնութեամբ աւելի կը սփոփեն։ Աւ չեմ կրնար դրել, զօրութիւնս բոլորովին հատաւ։ Առ քեզի վերջին օրհնութիւնս ալ. Աստուած զքեղ սուրբ պահէ. որպէս զի կենացդ յետին վայրկեանը կարող ըլլաս ըսելու. Եկուր, եկուր, անձկալի մահ, առ տար զիս Աստուծոյ ու ծնողացս քով...։ Մնա՞ս բարով... մնա՞ս բարով... սիրելի՞... Վահան։ Նամակիս վրայ թափուած արցունքները պագ, վասն զի մօրդ սէրը թափեց զանոնք. դուցէ քանի մը վայրկենէ ալ շըլամ։ Մնա՞ս բարով... մայրդ յիշէ...,։

‘Չուիկ ասոնք դրելէն ետեւ՝ ալ աւելի չկրցաւ դրել։ Բոլորովին նուաղած՝ անկողին ինկաւ եւ քանի մը ժամէն նորէն զօրանալով, նոյն նամակն առաւ ու քովը կեցող ծառայի մը յանձնեց ըսելով. “Բարեկամ, տուր սիրելի որդւոցս ողջոյնս եւ աս նամակն ալ Վահանայ ձեռքը դիր,,։ Անկից ետեւ ուրախ զուարթ էր Չուիկ, բայց քիչ կը խօսէր։



# ԳԼՈՒԽ ԺԹ.

ՀԵ-ՇԸՆԻԱԼ ԱՅՀԿԱ ՏԸ:

Եկա

Վ ԱՐԴ ՊՃՆԴԱԿ ԹՄՔՐՈւԹԵՆԷՆ ու քնէն արթընցած ատեն, բոլոր իր անդամները կոտրտած ու ջախջախուած էին. սակայն սրտի թեթեւութիւն եւ զովացուցիչ հանգստութիւն մը կը զգար: Ապշած ու զարմացած՝ չորս կողմը կը նայէր, կարծելով որ երազ կը տեսնէ. գտնուած տեղը բանտ չէր. խոնաւ, անպիտան ու խաւարչտին տարտարոս չէր. ծիծաղող եւ ծաղկաւէտ գաշտ ու ձոր մըն էր: Կոյն ձորոյն հեղիկ սիւքերը մրմնջելով՝ իր ջերմ ու բոց ճակատը կը զովացրնէին. իրմէ քիչ մը հեռու եղած անտառակն եւ անոր մէջ տնկուած նունենեաց ոսկեշող պտուղներն ու անոնց ձեղքէն տեսնուող կորաղիոնահատ շաբքերը զինքը կը զմայլեցրնէին. իր գլխոյն վրայէն անցնող գացող դոյնզգոյն թռչուններն իրենց անոյշ դայլայլիկովը զինքը կը զուարթացրնէին. ան պէսպէս թռչնոց երգին հետ մէկտեղ միացող առուակի մը կարկաչը, որն որ իր ոտքին քովին անցնելով՝ մարգերը կ'ուողանէր, կարծես

թէ իր մարմնոյն ալ զօրութիւն կու տար: Ելաւ Վարդ պառկած տեղէն եւ անդամներն իրարմէ քայքայած ու կոտրտած տեսնելով, միտքն եկաւ անցած գիշերուան դժբախտութիւնն ու բարձրաբերձ ժայռերէն գահավիժիլը: Ահուգողով վեր նայեցաւ ու խիստ զարհուրեցաւ, երբ որ ան երկնաբերձ գահաւանողը տեսաւ: Աստուծոյ բազուկն էր միայն որ այնպիսի գահավիժութեան ատեն զինքը պաշապանեց ու մահուրնէն ազատեց: Վարդայ սրախն ու մտաց առաջին իզն ու խորհուրդն Աստուծոյ շնորհակալութիւնն եղաւ. երկրորդն իր Ծրտէն բարեկամին յիշատակը. “Ո՛հ, ցանկալի բարեկամ, գոչեց, դոնէ դուն քովս ըլլայիր,,:

Վարդ իր թախծութեան ու տկարութեան չնայելով՝ ելաւ կարկաջասահ վտակին քով գնաց, նստաւ հոն իր ծարաւն անցուց եւ քիչ մ'ատեն հանդչեցաւ: Աստուծոյ հայրական գութը դիտելով՝ որն որ զինքն իր թշնամիներէն ազատեց ու անդնդախոր փոսերէն պահեց, շատ միխթարուեցաւ ու դարձեալ վատահութեան վահանաւ ինք զինքն ամրացուց: Ան տեղերուն պտղատու, գեղեցիկ ու կենդանի որպիսութիւններն իրեն հոգի տուին. այնուհետեւ այնպիսի տեղ քաղց ու ծարաւ կրելու վախ չունէր, ինչպէս ան զարհուրելի ու ամայի բանտին մէջ: “Թէ որ աս ձորոյն մէջ, կ'ըսէր ինք իրեն, բնակութիւն մը կայ, ինծի լաւագոյն է, վասն զի այսպիսի չքնաղ դրախտի մը մէջ՝ անագորոյն ու արիւնարբու անձանց բնակարան մը չեկրնար ըլլալ. հոստեղի բնակները՝ բնութեան պէս հեղաբարոյ ու հիւրընկալ պէտք է որ ըլլան,,:

Փախստականն աս խորհուրդներով քիչ մը հանդչելէն ետեւ, ոտք ելաւ ու ճամբայ ընել սկսաւ՝ ոտից նուազ հետք մ'իրեն առաջնորդ առնելով: Երթալով

աւելի սքանչելի ու սիրուն եւ զարդարուն կերպարանք  
կ'առներ բնութիւնը . կամաց կամաց աւելի առատ ծա-  
ղիկներ ու պտուղներ երեւան կ'ելլեին : Մէկէնիմէկ  
հնչիւն ու ձայն մը թնդալով Վարդին ականջն եկաւ .  
իրօք ալ նոյն գաշտերը ճարակող ոչխարաց հօտ մը  
կար , որուն պահապաններն երկու երիտասարդ վայել-  
չատես եղբարք էին : Ասոնք մարդու մը գալստենէն  
անդէտ ու անկասկած՝ ուրախ զուարթ կեցած ատեն ,  
իրենց ոչխարներուն հզօր պահապանին հաշիւնն օտարի  
մը գալն իմաց տուաւ : Անմիջապէս ոտք ելան երկու  
եղբարք ու զարմացած եւ վախցած՝ Վարդայ կը նայէին ,  
սակայն անոր գունատ ու նիհար դէմքէն հոգի առնե-  
լով . “Այսպիսի տկար երիտասարդէ մը վախնալ պա-  
րապ է,, ըսին : Վարդ մօտեցաւ ու սրտաշարժ խօսքե-  
րով պատմեց անոնց իր խեղճութիւնն ու առջի օրուան  
իյնալն եւ աղաչեց որ օդնեն իրեն :

“Դժբախտ մարդ , պատասխանեց երկու եղբարց  
մեծը , կարծեմ թէ մեր հօրեղբայրը զքեզ պիտի չընդ-  
ունի . թէպէտ եւ իր սիրտն ազնիւ ու բարի է , բայց  
օտարները չիսիրեր . շատ տարի է որ հոս ամենեւին  
օտարական մ'եկած չէ . սակայն եկուր դուն մեզի  
հետ , : Ըսաւ ու եղբօրը ցած ձայնով այսպէս զրոցեց .  
“Համազասպ , տուն վազէ , եւ պատմէ մեր հօրեղբօրն  
առ երիտասարդին հոս գալը , իր դժբախտութիւնն ու  
հայ ըլլալն ալ իմացուր . շատ աղաչէ ոլորմելոյն հա-  
մար . կը տեսնես արդէն թէ որչափ նուաղած ու ան-  
զօր է :

“Մեսրոպ , պատասխանեց Համազասպ , ձեռքէս  
ամէն եկածը կ'ընեմ անոր ընդունուելուն համար , . եւ  
վազեց դնաց :

Մեսրոպ զՎարդ իրեն հետ գալու հրաւիրեց եւ

կամաց կամաց բլբակի մը վրայ ելելով ու Արդայ դաժան ցաւոցը վշտակից ըլլալով՝ յառաջ կը քալէր։ Ճամբան օձակոր էր եւ թէպէտ իսկզբան ձորամէջը տեսնելու արգելքները շատ էին, սակայն երթալով կը նուազէին։ Վերջապէս Մեսրոպ ուրախութեամբ դոչեց։ Ասայէ, բարեկամ, աւտաիկ մեր տունը վարն է. յուսամ որ հօրեղբայրս կ'ընդունի զքեզ, միայն թէ դուն միշտ ճշմարիտը խօսէ. Վահրիճ քեզի բան մ'ըսելու կամ պատուիրելու ըլլայ, մ'ընդդիմանար, վասն զի ինք ստութիւնն ու ընդդիմութիւնը շատ կ'ատէ. իսկ ճշմարտութիւնն ու հլութիւնն իր սիրտը շուտ կը դրաւեն,,:

Վարդ զարմացած վար կը նայէր. այսպիսի արծարծիչ ու կենդանացուցիչ տեղ մը կեանքին մէջ տեսած չէր։ Նոյն ձորոյն ընդարձակութիւնը մեծ բան մը չէր, սակայն ընութեան գեղեցկութեան լրումն իր մէջը կը բովանդակէր։ Վատակ մը՝ զորն որ մինչեւ նոյն ատեն ծառերն իր աշքէն կը գոցէին, մէկէնիմէկ անոր առջեւ ներկայացաւ։ Անոր ջրերը բարձր տեղէ մը մեծամեծ ժայռերու վրայ սահանաձայն վազելով՝ հոն ջրակոյտ մը կը կազմէին եւ անկից ալ իրենց սաստկաձայն կարկաշելովն ու մըմնջելովը Վահրճին ընակարանէն կ'անցնէին։ Ասոր շէնքը բերդանման, հաստատուն ու վիմաշէն զարմանալի ամուր մըն էր եւ կ'երեւար որ հնութեան յիշատակարան մ'ըլլայ։ Չորս կողմը գետակ մը պատած՝ հոն մտնելու նեղ ու անձուկ անցք մը միայն թողուցած էր։ Գետակէն քիչ մը հեռու անտառներ կային. անտառներէն անդին երկնաբերձ ու սեպաձեւ լեռներ իրենց հսկայածեւ դադաթները բարձրացուցած՝ գրեթէ բոլոր ձորը կը պաշարէին, հզօր ու անվիանդ բազուկներու նման տարածուած ժայռեր՝ ձորոյն հո-

վանի կ'ընէին։ Վարդ աս շքեղութեան վրայ զար-  
նուած։ “Ո՛հ, պոռաց, հոս պէտք է որ զուարթու-  
թիւնը հանգչած, խաղաղութիւնն իր դահը դրած  
ըլլայ։”

“Մինչեւ հիմայ, պատասխանեց ծանր ու մեղմ  
ճայն մը, միշտ բնակեցաւ, եւ կը յուսամ որ դուն ալ,  
պանդուխտ, նոյնը չես խոռվեր,,”

« Վ փոթած վեր նայեցաւ Վարդ ու մեծարոյ եւ  
սքանչելի ծերունոյ մը կերպարանք տեսաւ։ Վահրիճ  
երկու եղբարց հօրեղբայրն էր, որն որ կողմնակի ճամբէ  
մը զգուշութեան համար իր բոլոր սպառազինութեամբը  
հոն եկած, զԼարդ՝ ան եղուկ ու օդնութիւն խնդրող  
երիտասարդը կը դիտէր։”

“Վ՛րիտասարդ, ըստ Վահրիճ, արտաքին կերպա-  
րանքդ զքեզ Հայ կը ցուցընէ։”

“Վ յնպէս է, պատասխանեց Վարդ, Պարսիկ չեմ։  
Անզէն ու անզօր ըլլալով՝ կը յուսամ որ ինձի ձեռնոտու-  
կը լլաք եւ բնակութեան տեղ մ'ալ կը շնորհէք։”

“Վ ատ ուրախ եմ որ Պարսիկ չես։ . . . Ի՞նչպէս ե-  
ղաւ շիտակ ճամբէն խոտորիլդ եւ ուստի կու դաս,,”

Վ արդ իր բանտարկեալ ըլլալը, փախուստը, հա-  
լածումն ու գահաւանդէն վար իյնալն առանց ինք  
զինքը ճանչցրնելու պատմեց։ Վահրիճ մտադրութեամբ  
մտիկ կ'ընէր ու իր սուր աշուըներովը կարծես թէ օտա-  
րականին ներքինը թափանցել կ'ուզէր։ “Դը՛ժբախտ,  
դոչեց մէկէնիմէկ, կը հաւատամ որ ստոյդ կ'ըսես.  
միայն գահավիժմամբ կամ սրաթռիչ արծուի մը թե-  
ւերով կրնայիր դուն նոյն ձորն իջնալ։ Քովս բնակու-  
թիւն կը դանես, կենալու ժամանակը քեզմէ կախուած  
է. բայց անունդ ու ազգատոհմիդ յորջորջումը կ'ուզէի  
իմանալ,,”

Համազասպ իր հօրեղբօր երեսին վրայ ուրախութեամբ ու շնորհակալութեամբ նայելու ատեն՝ Վարդ իր պատմութիւնն իսկզբանէ մինչեւ նոյն ատեն նկարագրեց : Այն նկարագրութեամբ իմացաւ Վահրիճ Վարդայ առաքինի ու զարմանալի բնութիւնը, մակաբերեց անոր ձիբքերն ալ եւ շատ ուրախացաւ՝ լսելով որ իր հիւրը լանջագեղ Հմայեկին որդին է . այսպիսի ուրախութեամբ ու այլեւայլ խօսակցութիւններով վերջապէս բերդը հասան : Հոն Մեսրոպ սիրով ու մեծարանքով ընդունեցաւ իր հօրեղբայրն ու հիւրը, եւ զամնքը կերակրոյ խուցը տարաւ, ուր պարզ կերակուրն ու պտուղը, գինին ու առողջարար ջուրը պատրաստուած էին :

Վահրիճ Վարդայ սերտ բարեկամութիւն ու սէր ցուցուց, բոլոր հայրենեաց բարերար Հմայեկայ որդւոյն ինքն ալ երախտաւոր ուղեց ըլլալ եւ անոր քաղցն ու ծարաւն անցընել տալէն ետեւ, իրեն հանդստաւէտ ու պայծառ սենեակ մը տուաւ, ուր քաղցը քունը պատանւոյն գիրդ ու փափուկ՝ բայց աշխատութեան ու աղետից վարժ անդամները հանդարտեցուց :

Վարդ բաւական հանգչելէն ետեւ՝ անկողնէն ելաւ ու խցին դուռը բացաւ վար գեղեցիկ պարտէզը նայեցաւ : Թէպէտ լցոր դեռ նոր ծագած էր, բայց Վահրիճ ու իր երկու եղբօրորդիքը կ'աշխատէին . անոնց օգնական ուրիշ երկու մարդիկ ալ կային, որոնք կ'երեւար որ ծառայ ըլլան : Վարդ անմիջապէս պարտէզ վազեց եւ ամենուն բարի լցու մաղթելէն ետեւ, “Պատրաստ եմ, ըստ անոնց, ձեզի օգնելու, հասարակաց դործքն ամենուն կը վերաբերի : Ո՛վ որ այնպիսի դործքի մը ձեռքը կապած կը կենայ կը նայի եւ հասարակաց օգուտն ու բարիքը հոգալէն հեռու կը կենայ, ամենուն

վիաս կ'ընէ եւ ինքն ալ բոլորին անդամ անուանուելու  
արժանի չէ,, :

“Պամիկօնեան, պատասխանեց Վահրիճ ծիծաղե-  
լով մը, օգնութիւնդ յօժարութեամբ կ'ընդունինք,  
բայց նախ աղէկ հանգչէ ու զօրացիր եւ գիտցիր որ գոր-  
ծել ուզողին՝ աշխատութիւն երբէք չիպակսիր,, : Ըստ  
եւ զԼարդ առաւ պարտիզին փառաւորութիւնը ցու-  
ցուց, որն որ պէսպէս ազնիւ բանջարեղէններով ու  
պաղատու ծառերով եւ գոյնզզոյն ծաղիկներով լեցուն  
էր։ Անկից տարաւ ոչխարներուն ու եզերուն ախոռը  
պարացուց։ պարտիզին մէկ ծայրն եղող ու վտակին  
հետ միացող ընդարձակ ձկնարանը ցուցուց, որուն  
ձկերը՝ Այրարատայ կարմրախայտ ու իշխանաձուկն  
ձկանց համն ունէին։ Այսպէս ամենայն ինչ կարգով  
ու բնական կամ արուեստական կերպով շինուած էր։

Հոս Վարդ շատ հանգստաւէտ օրեր անցուց, այն-  
պէս որ երբէք տրտմութիւն չունեցաւ, ամենեւին բան  
մը չպակսեցաւ իրեն։ “Ո՛հ, ինչ տարբերութիւն է աս,  
կ'ըսէր շատ անդամ ինք իրեն։ Ի՞նչ էր բանան եւ ի՞նչ  
հիմակ աս դաշտն ու ձորը. հոն մժութիւն ու ամայու-  
թիւն կը տիրէր, հոս զուարժալի ու պաղաւէտ շքեղու-  
թիւն. բանախն մէջքաղց ու խեղճութիւն կ'իշխէր, իսկ  
հոս՝ առատութիւն ու անչափ ցնծութիւն. բանար՝ կա-  
րուտութեան, թշուառութեան ու յուսահատութեան  
տեղ էր ինձի, աս տեղը՝ խաղաղութեան, բարեկա-  
մութեան եւ սիրոյ ու վստահութեան բնակարան։ Հոն  
դատարկութեան ու ձանձրութեան օրեր կ'անցընէի,  
հոս զուարթարար աշխատանաց եւ երբեմն ալ զքօսա-  
նաց ժամեր,, : Իրօք ալ Վարդ ամենայն ինչ ունէր ու  
կը վայելէր հոս. բայց գործելէն ալ ետ չէր կենար։ Եր-  
կրագործութեան ու պարտիզպանութեան արուեստնե-

րուն մէջ ճարտար ու տեղեակ ըլլալով, ինչ չեր կրնար բուցընել, մանաւանդ այնպիսի երկրէ մը, որն որ ամէն բան անաշխատ կրնար մատակարարել: Վարդ նախ քանի մը ծանօթութիւն տուաւ Վահրմին՝ որոնց համար շատ զարմանալով՝ օր մը այսպէս պոռաց. “Ստուգիւ, սքանչելի՞ Վարդ, դուն ռամիկ կամ անդէտ մարդ չես, Մամիկոնեան ես. ըսածներդ, զիտութիւնդ ու իմաստութիւնդ կը հաստատեն,,,: Վահրմին ուրախութիւնն ալ աւելի սաստկացաւ, երբ իմացաւ որ Վարդայ հանճարը միայն ասոնց վրայ չէր, հապա ուրիշ շատ զիտութեանց ու լեզուաց վրայ ալ:

Վարդ այսպիսի ձիրքերով Վահրմին սիրելի ըլլալով, ծերունին ամէն բան իրեն, հանճարեղ ու խոհեմ պատանեկին յանձնեց ու անոր իշխանութեան տակ ձգեց: Վարդ անոր փոխարէն իր գործունեութիւնն ընծայեց: Պարտէզն ընդարձակեց ու զարդարեց, այնպէս որ ամէն աչք անոր շքեղութեան ու գեղեցկութեան վրայ կը զարմանար: Հոն գտնուած պտղատու եւ վայրենի ծառոց տեսակներն անշափ էին. գեղեցկատես ծաղիկներն ու անոնց զմայլեցուցիչ կարգերը զամենքը կը զբուցընէին: Ուրիշ բիւր գեղեցկութիւններու եւ օգուտներու ալ առիթ եղաւ Վարդ. բերդէն դուրս պզտիկ աղօթանոց մ'ալ որոշեց, ուր բոլոր ընտանիքն Աստուծոյ աղօթք կ'ընէին: Վարդայ բարութիւնը, իր յատակ ու հաւատարիմ սէրն ու բարեկամութիւնը, անխոնջ գործունեութիւնը զինքը քիչ ատենուան մէջ ամենուն սիրելի ու հաճոյ ըրին: Վահրիճ զինքն որդւոյ պէս կը սիրէր. անոր ծառաները զինքը կը մեծարէին ու իրեն մեծ սիրով կը ծառայէին. Մեսրոպ ու Համազասպ ալ երրորդ եղբայր մը ստացած էին: Վարդ իր նոր եղբարցը նկարչութիւն ու երաժշտութիւն կը սորվեցընէր:

Այսափ փոփոխ սիրոյ նշանակ՝ երկու բարեկամաց  
քաշած վշտերուն պատմութեան հաղորդութիւնն ու  
կրկնումն էր։ Վահրիճ ալ պատմեց իր պատմութիւնը  
սիրելի բարեկամին ու որդւոյն միանգամայն։ . . . Հմայե-  
կեանց վերջին ու երեւելի պատերազմին մէջ Վահրիճ  
ալ իր որդիներովը մէկտեղ՝ կրօնից ու հայրենեաց հա-  
մար պատերազմած եւ շատ քաջութիւններ ցուցուցած  
էր. սակայն նոյն ատեն իր որդիներուն իյնալն ու մահր  
տեսած, իր տան կողոպտուիլն ու այրին ալ լած էր։  
Ան ժամանակ իր ներքին վերքերուն ցաւերն աւելնալով՝  
աւելի դառնութեամբ պատերազմելու սկսած էր. բայց  
իր արտաքին վերքերն ալ շատցան։ Հայք թէպէտ եւ  
աս կուռոյն մէջ յաղթեցին, բայց իրենց բանը միշտ  
գէշ էր. այլեւայլ թշնամեաց գնդեր անդադար կուռե-  
լու վրայ էին։ Վահրիճ գրեթէ միշտ վտանգներու եւ  
մահուան մէջ տատանած, երբ որ իր երկու որբ եղբօր-  
որդիքը բանակ բերուած էին, Պարսիկները նորէն  
Հայոց գնդին վրայ ինկան ու զամէնքը ցիր ուցան իրար-  
մէ բաժնեցին։ Վահրիճ իբրեւ պաշտպան հաւատոյ ու  
հայրենասէր որդի՝ իր պարտքն ըրած էր եւ խիստ վիրա-  
ւորուած ու միայն իր երկու զինուորակցաց կամ ծա-  
ռաներուն քաջութեամբն ու սիրովն աղատած, եղ-  
բօրորդիներովը մէկտեղ Պարսից երկիրը փախչելու  
ստիպուեցաւ եւ հոն եղջերուի պէս հալածուած՝ ասդին  
անդին կը պարակէր։ Քանի մ'օր թափառելէն ետեւ,  
Հայոց սահմաններուն մօտ եղող բարձրաւանդակէ մը  
ձոր մը նշմարեց։ Անոր կենդանութիւնը, գեղեցկու-  
թիւնն ու պաղաքերութիւնն իրեն վար իջնալու նշան  
ըրին ու զինքը հրաւիրեցին . . . բայց մէկ երկու օր այն-  
շափ կարօտութեան ու անօթութեան մէջ չկրցաւ ան-  
տռատութենէն բան մը վայելել, վասն զի հոն իջնալը

շատ դժուարին էր։ Վերջին կարօտութիւնն իրեն ու իր ծառաներուն հոգի ու զօրութիւն տուաւ։ Անոնցմէ մէկը՝ որն որ այնչափ ցաւ կրած չէր, իր տիրոջ սիրոյն համար ան ահագին ու սեպաձեւ ժայռերուն դագաթներէն վար իջնալու յանդգնեցաւ։ Չեռքէն ու ոտքէն արիւն թափելով՝ վար իջաւ եւ հոն անբնակ ու ամայի ամրոցը գտաւ։ Այնուհետեւ հնարք մը կը փնտուէր ամէնքը վար իջեցրնելու եւ շատ ատեն մտածելէն ետեւ՝ տեսաւ նեղ ու անվտանգ շաւիղ մը եւ անկից դլահրիճ ու անոր եղբօրորդիքը նոյն բերդը բերելով, ապահով ու թշնամիներէ ազատ բնակութիւն պատրաստեց։

Վահրիճ թէպէտ նոյն ամրոցին մէջ կամաց կամաց առողջացաւ, սակայն իր հասակին ու վերքերուն պատճառաւ նորէն հայրենեաց համար ձեռքը սուր առնել չէր համարձակեր։ Իր դործունեայ կենաց բաւական զբաղմունքն՝ երկրագործութիւնն ու Մեսրոպայ եւ Համազասպայ կրթութիւն էին։ Գրեթէ աշխարհքէն բաժնուած, իր ամրոցը տանող շաւիղն ալ անանցանելի ըրած էր։ Կերակուր ու ըմպելի ըստ բաւականին ունենալով՝ ինքն ալ ասկից հեռանալու հարկաւորութիւն չունէր։ միայն երեւելի տօն ու երկիրը խազաղ եղած ատեն, կ'ելլէին իրենցմէ հեռու չեղող սահմանն անցնելով՝ մօտաւոր գեղի մը եկեղեցին կ'երթային, եւ շատ անգամ ան եկեղեցւոյ երէցն ալ իրենց կու գար։ Բայց երիցուէն ուրիշ մարդ անոնց բնակութեան տեղը չէր դիտեր։ Վարդ հոս դալու ատեն՝ արդէն աս երթեւեկութիւնները դադրած էին, Պարսից ու Հայոց մէջ նորէն պատերազմ բացուելուն համար։ Նոյն երանալից դրախտին մէջ օրեր ու ամիսներ անցուց Մամիկոնեանը։ Միայն մօրն ու եղբարցը յիշատակը զինքը կը չար-

չարեին. անոր համար “Ա՛յս, կ'ըսէր շատ հեղ, եթէ սիրելիներս ալ հոս բնակեին, բոլոր աշխարհքին մեծութիւնները կը մոռնայի, աս պքանչելի մենութեան մէջ շատ աւելի գոհ կ'ըլլայի . . . : Բայց նոյն իսկ անոնց հոս ինծի հետ մէկտեղ գտնուելովն ալ՝ ես իմ հայրենեացս եւ բոլոր ազդին նեղութիւններն ինչպէս կընայի մոռնալ ու հոս անհոգ եւ գատարկ կենալ,, : Դժբախտ պատանւոյն սէրը հուր կը բորբոքէր իր որտին. մայրն ու եղբարքն՝ այնչափ տարիներէն ետեւ գտնելն ու տեսնելը մեծ երջանկութիւն կը համարէր. անոնց տըրտմութիւնն ու սուգն ալ ուրախութեան փոխել շատ կը փափաքէր : Միշտ իր մանկութեան պատմութիւնները միտքն էին : Ստէպ իր սիրելի մօրը՝ Շաւարշէն ըսած բարութիւնն ու բարեպաշտութիւնը Վահրմէն կը նկարէր. Եղբարցն եւ մանաւանդ Վահանին ըսած քաջութիւնները, իր պքանչելի հօրն առաքինութիւնները, անոր հայրենասիրութիւնն ու ժողովրդեան եւ կրօնից բարւոյն համար մեռնիլը յիշելու ատեն, ինքն ալ նոյնպիսի արութեան կը յորդորուէր : Բիւր անգամ անոնց հեռաւորութիւնը գաղտնի ողբաց, անթիւ անհամար անգամ անոնց երթալու բորբոքը զսպեց, բայց վերջապէս չկընալով ինք զինքը բունել. “Ո՞հ, պոռաց որ մը, ուր էք, սիրելիք . . . : Ազնիւ Վահրմէն, թող այսուհետեւ անոնց երթամ. վտանգներն ու դժուարութիւններն առջեւս ոչինչ են, անկարելին հնարաւոր կը տեսնեմ :

“Իրաւոնք ունիս, ցանկալի Վարդ, պատախանեց Վահրմէն, տունդ երթալու փափաքը բարի է. բայց մտածէ որ քու անձինդ ու սիրելիներուդ աւելի վսաս եւ ցաւ կընաս պատճառել : Չես գիտեր որ Պարսից ու Հայոց մէջ նորէն պատերազմ ծագեցաւ, եւ դաժան ու

անագորոյն կատղութեամբ Պարսիկները Հայաստան կը դիմեն : Ի՞նչպէս կրնաս արխւնարբու թշնամեաց մէջէն անցնիլ . սակայն դիցուք որ հայրենիքդ ու տունդ հասնիս . և գիտէ հոն ինչ դժբախտութեանց մէջ պիտ' որ իյնաս , աս խիստ կռուոյն վերջն ով կրնայ գուշակել : Վարդ , սիրելի , կեցիր մեր քովը . սպասէ որ աս փոթորկալից ամպն ալ ցըռուի . մնացիր , ցանկալի , քուբարութեանդ համար է . կարծեմ թէ ես քեզմէ աւելի հոգ ունիմ վըադ , :

Վարդ տրտմութեամբ լոեց . կ'իմանար աս պատճառներուն զօրութիւնը , Վահրմին ըսած անկարելութիւնն ալ կը ճանչնար , սակայն իր հայրենիքը դառնալու եւ սիրելիքը տեսնելու կենդանի սէրը ծոցին մէջ ժամէ ժամ աւելի կը բորբոքէր : Վ'երեւակայէր միշտ իր մօրը վշտերը , որն որ թախծութենէն ու տարիներուն շատութենէն ծնդած՝ երկիւղի ու յուսոյ մէջ կը սպասէր իր սիրելի կորորնցուցած որդին նորէն տեսնելու : Մէկալ կողմանէ ալ կը մտածէր այնպիսի բարեկամներէն բաժնուելու դժուարութիւնը : Վահրիճ իրեն միշտ սերտ բարեկամութիւն կը ցուցընէր , Մեռոպ ու Համազասպ կը ջանային որ իր տրտմութիւնը փարատեն , իրենց բնակութիւնն անոր սիրելի ընեն : Անդամ մը երբ որ մէկէնիմէկ Վարդ սրտին անձկէն չարչարուած ու ստիպուած՝ ամենուն առջեւ “Ա՛լ պէտք է որ բաժնուիմ” , պոռաց , Համազասպ զարհուրելով զոչեց . “Ի՞նչ , զմեղ թողով կ'ուղես , ցանկալի Վարդ . կրնաս . անկարելի բան է . . . ինք զինքդ ստոյդ վտանգի ու մահուան մէջ ինչու դնել կ'ուղես . . . լքեալ թողեալ եղած ատենդ՝ զքեղ ով հոգաց . եթէ զքեղ չընդունէինք , հիմակ ուր եւ ինչ կ'ըլլայիր : . . . Սիրելի Վարդ , հիմայ տունդ չես կրնար երթալ . անշուշտ

զքեղ գարձեալ դերի կը բռնեն, եւ դուցէ ալ կը  
մեռցընեն,,:

Վարդ գորովէն ու ցաւէն ինք զինքը կորսրնցուցած,  
անոնց կը նայէր: «Գիտես, պատասխանեց իրեն Վահ-  
րիճ, որ մեզի ամենուն սիրելի ես. ուրեմն մեր քովը  
մնացիր: Գարձեալ կ'ըսեմ քեզի, ապահովութեամբ  
հայրենիքդ երթան անկարելի կ'երեւայ ինծի. վտանդ-  
ներ շատ կան: Թէ որ մայրդ ու եղբարքդ այսպիսի ա-  
պահով տեղ ըլլալդ գիտնային, անտարակոյս կ'աղա-  
չէին քեզի որ հոս մնաս, մինչեւ որ աս փոթորիկն ալ  
անցնի: Աս որտի անհանգստութիւնը ոչ մենք եւ ոչ  
ալ դուն պէտք ես կրել, անձկալի՛ Վարդ. դեղեւիլը  
մէկդի, հաստատոն բան մ'որոշէ, բայց վճիռդ հոս  
մնալու վճիռ ըլլայ: Կարծեմ մեր խաղաղութիւնը  
պղտորել չես ուզեր. քու առջեւդ տխուր գէմք ցուցը-  
նելու զմեզ չես ստիպեր: Ուրեմն շուտ վճռէ, սիրելի՛  
Վարդ, երեք օրէն եաբը նորէն կը հարցընեմ. աղէկ  
մտածէ եւ Աստուծոյ ալ խորհուրդ հարցուր,,:

Աս երեք օրը Վարդայ դժնդակ կուույ ու փորձու-  
թեան օրեր էին, խիստ ցաւոց ու աղետից որոշում: Եր  
հանգստութիւնն ու աս ձորոյն վայելումն ինչ էր համե-  
մատութեամբ հայրենեաց սիրոյն. Երբ որ մայրն ու եղ-  
բարքն իրեն համար ողբոց ու աշխարհանաց մէջ կ'երեւա-  
կայէր՝ կը հալէր ու կը մաշէր: Փորձութեան երկրորդ ու  
երրորդ օրն եկած էր, բայց ինք դեռ բան մ'որոշած  
չէր: Երիկուան մօտ մտառոն երթալով ու երեսի  
վրայ իյնալով՝ Աստուծմէ լոյս ու շնորհք կը խնդրէր,  
օգտակարն ու շահաւետն ընտրելու եւ բարեկամաց ու-  
րախութիւնն ալ տրտմութեան չփոխելու: Ամէն բան  
կըուեց: Եր մտաց կուիւն երթալով կը սաստկանար,  
փորձութիւնը կ'աւելնար, բայց աղօթքն ալ եռանդնա-

լից կը շարունակուեք : Վերջապէս հայրենեաց սէրն ու իրեններուն գութը յաղթեց . սրտաբուխ ու գորովադութ ձայնով այսպէս դոչեց . “Ա՞խ , սիրելի մայր . . . Եղբարք , ան վիճակին մէջ զծեզ չեմ կրնար թողուլ . ես ալ պէտք է որ ձեզի օգնական ըլլամ . մեր հայրենեաց , հաւատոյ ու կրօնից համար ձեզի ձեռնտու ըլլամ . յաղթեմ կամ մէկտեղ մեռնիմ : Հոս հանդարտ ու հանդիստ վայելելն՝ ինծի ամօթ է . . . : Վահրիճ , Մեսրոպ ու Համազասպ , պարտքս կատարելուս համար չըարկանաք . . . : Ո՛հ , Աստուած , Աստուած , օգնէ ինծի , որ կարող ըլլամ այնպիսի գժուարին անջատման ատեն գիմաննալ , :

Վարդ աղօթքով զօրացած ու միսիթարուած՝ եւ լաւ զուարթութեամբ բերդ դնաց . հոն զվահրիճ եւ զՄեսրովակ միայն սեղանի վրայ գտաւ , վասն զի Համազասպ քիչ մ'անհանդիստ ըլլալով՝ չեր եկած : Վահրիճ այն իրիկունը շատ ուրախ ու զուարթ կ'երեւար : Վարդին վրայ արտաքոյ կարգի սէր կը ցուցըներ եւ հազար անգամ որդեակ յորջորջումը կը կրկներ . ուրիշ զիշերներէ շատ աւելի ու երկայն ատեն Վարդայ քովը նստելով՝ իրեն հետ կը խօսակցէր : Բայց այս ամենայն Վարդայ սիրտն աւելի կը վիրաւորէր : Վահրիճ քնոյ երթալու ատեն , ձեռքը պատահւոյն ուսին վրայ դնելով , “Սիրելի՛ Վարդ , ըսաւ , դիտեմ որ զմեզ չես թողուր , : Վարդ ուզեց խօսիլ ու իր միտքը յայտնել . բայց Վահրիճ զինքն արգելեց . “Զէ , չէ , ըսաւ , այսօր հարկ չկայ . վաղը կը խօսինք . . . դիտեմ արդէն որ հոս կ'ուզես մնալ , :

Վարդայ որոշումն այսպիսի սիրոյ ու սահպման առջեւն ալ չեղծաւ . սակայն իր վրայ դառն ցաւոց ծով մ'եկաւ , զինքը ծածկեց . անոր համար մինչեւ կէս գի-

շեր բիւր անձկութեանց մէջ կը չարչարուէր ու աչքը գոցել չեր կրնար. վերջապէս բիբը մթքնցաւ : Բայց դարձեալ շուտ արթքննալով՝ տեսաւ որ Համազասպ մէկ ձեռքը գեղեցիկ թուր մը բոնած, մէկալը ջահ ժ'առած, Ելիր կը զրուցէր իրեն : “Ցանկալի Վարդ, կ'ըսէր մեղմ ճայնով, Ելիր ինծի հետ եկուր. ամենեւին ճայն մի հաներ, ոտնածայն շլուի : Գիտնաս որ Երեւկուան աղօթքդ ու որոշումդ գաղտնի տեղ մը կեցած լսեցի. Երթալ կ'ուզես, այնպէս չէ : Իրաւոնք ունիս . թողութիւն տուր որ մինչեւ հիմակ արգելեցինք զքեղ : Երդելք դնողը մեր սէրն էր. բայց չենք կրնար գէմ գնել քու որդիական սիրոյդ՝ որն որ մերինէն սաստիկ է : Վահրիճ զքեղ չիթողուր, վասն զի զքեղ շատ սիրեց. կ'երեւայ որ վտանգ մը կը տեսնէ : Եր բարկութիւնը դուն դեռ չես ճանչնար. չէ ըսելու ըլլայ, առջեւը մէյ ժ'ալ չես կրնար խօսիլ. ասոր համար եկուր, անձկալի Վարդ, ես գաղտնի ճամբէ մը զքեղ ազատել կ'ուզեմ : Առ աս սուրն ալ մէջքդ կախէ ու անով զքեղ պաշտպանէ . բայց թրէն աւելի Աստուծոյ դթութիւնն ու սէրը քեզի օդնական կ'ըլլայ,, : Ըստ եւ զՎարդ առաւ ճամբայ ելաւ :

“**Վ**ահրիճ կը բարկանայ ու թողութիւն կուտայ, պատասխանեց Համազասպ . ինքն ալ կրնայ մտածել որ աս հնարքը դէշ չէր՝ թէ մեզի թէ քեզի ցաւ չպատճառելու համար,, :

Համազասպ իմաստութեամբ պատասխանելով՝ Վարդ ելաւ անոր հետ գնաց : Առաջնորդը զՎարդ պար-

աիզին մէջէն տանելով՝ վտակին քովին անցուց. կամաց կամաց ժայռերով շինուած պատի մը քով բերաւ, հօն նստարանի մը տակ դռնակ մը կար, որն որ աչքի չեր իյնար: Համազասպ նստարանը մէկդի առնելով դռնակը բացաւ եւ շատ աստիճաններէ վեր ելելէն ետեւ, ուրիշ դռու մը հասան: Համազասպ ան ալ բացաւ եւ վարդ ազատեց: Անկից իրեն հետ մէկտեղ բարձր բլուր մ'ելաւ եւ մատով իրեն Հայոց երկիրը ցուցընելով. “Վարդ, գոչեց, մեր հայրենեաց սահմաններն անոնք են. զանոնք անցնելուն պէս՝ Հեր ու Զարեւանդ դաւառները բարեկամական ողջոյնը կու տան քեզի: Գնա, խայտակն Վարդ, գնա . . . նորէն տեսնուելու խօսք չեմ ըներ, վասն զի դժուարին կ'երեւայ ինձի: Հզօր հրեշտակ մը առաջնորդ ըլլայ քեզի ու պահէ զքեղ. ցանկալի հայրենեացո եւ քու մերձաւորացդ բարեւ ըրէ իմ կողմանէս . . . երթաս բարով, սիրելի . . . , ըսաւ ու աչուրները սրբելով՝ դարձաւ յամի քայլերով ամրոցը կ'երթար:

“Ո՞հ, Համազասպ, Համազասպ, պոռաց ցաւով Վարդ, այսուհետեւ զքեղ երբեք պիտի չտեսնեմ. կեցիր, բարեկամ, մտիկ ըրէ . . . : Ատկայն Համազասպ իրեն երթալու նշան ըրաւ ու արտասուազին ձայնով գոչեց. “Վարդ, մօրդ ու եղբարցդ մեր կողմանէ ողջոյն տար եւ զմեղ մի մոռնար,, :

Բլուրը դլուխը վեր բարձրացուցած՝ երկու հակառակ ուղղութեամբ իջնող բարեկամները բաժնեց:

# ԳԼՈՒԽ Ի.

ԿՐԵԲՆ ԳԵՐԱ-ՌԵ-Ն :

**Վ**ԱՐԴ ցաւով ու տրտմութեամբ ճամբան յառաջ  
կը տանէր. միայն ըստ խղճի եւ պարտուց համա-  
ձայն գործելուն վրայ ուրախ էր: Առտուանց կանուխ  
խոնջ ու տկարացած՝ քիչ մը հանդշելու համար տեղ  
մը նստելով, ձեռքն եղած քսակին մշջ բան մը  
դտաւ, որն որ իր տկարութեան կրնար օդնել, սակայն  
անքուն աշուըներն ալ աւելի կրնար պղտորել. զօրա-  
ցուցիչ ոսկեգոյն հեղուկն էր, Համազասպայ դաղտ-  
նի պարգեւներուն ամենէն փոքր ընծան: Վարդ հոս  
խորունկ կամ հեռաւոր տեղերէ եկող հնչիւն ու աղա-  
ղակ կը լսէր. փոշի մը՝ որն որ բարձրաբերձ ամպի պէս  
կ'ելքէր կը բարձրանար, սրտին երկիւղը կ'աւելցրնէր:  
“Գուցէ, կ'ըսէր ինք իրեն, թշնամիք ըլլան,,,: Շատ  
յառաջ չգացած՝ իմացաւ որ իր անձկալի հայրենեաց  
սահմաններն առջեւն են. բայց քաջութիւն ու հնարք  
պէտք էր զանոնիք անցնելու: Մեծամեծ վտանգներու  
եւ դժուարութեանց մշջէն անցնիլ երթալ կ'ուղէր,

ստկայն նոյն օրն ամեն փորձը պարապի ելաւ . Պարսիկք անցքերը բռնած էին : « Նոյն գիշերը մացառուտ տեղ մը պահութեցաւ ու ցորեկուան ճամբորդութենէն զօրութիւնը կտրած՝ խորունկ քնոյ մէջ մտաւ :

Արեւուն բոլորչի գէմքը շատ վեր ելելէն եաեւ , քանի մը բրտագոյն հարուածք զլարդ արթընցուցին : Զարհուրելով , դողդողալով՝ աչուրները բացաւ նայեցաւ , եւ . . . ո՞հ , դժբախտ ու եղուկ պատանի . . . պաղած ու շուշանի գոյն առած , սկսաւ սառնասառոց քրտանց մէջ լողալ : « Նորէն Պարսից գերութեան մէջ ինկած , պղտիկ անակ մը տարուեցաւ , ուր ուրիշ շատ վիրաւոր եւ առողջ Հայեր ալ կային : Վարդ հոն լուռ ու տրտմագին եւ կարծես թէ շլացեալ աչքով նրատած , զլուխը տնկան մէկ անկիւնը կոթընցուցած , ձորը , խաղաղութիւնն ու բարեկամութիւնը եւ թողուցած համագստութիւնը կը մտածէր : Դարձեալ գերութեան լծոյն մէջ գտնուիլը , կարօտութեան եւ անագորոյն մարդիկներու ձեռք իյնախ ու իր սիրելիներէն զրկուիլը՝ խիստ ցաւ ու դառնութիւն էր իրեն . Եկաւ մօտեցաւ նորէն Վարդայ սիրտը մոլորեցուցիչ փորձութիւն մը եւ երիտասարդին արիութիւնն ու վերէն տրուած ակնկալութիւնը ջնջել կ'ուզէր . . . : Իրօք ալ ծանր բան էր՝ հայրենեաց ծոցը մանելու վայրկեանը , երբ որ անկից երկու երեք քայլով բաժնուած էր , նորէն գերի ըլլալ . . . : Ինչե՛ր չէր փափաքէր զոհելու Վարդ՝ իրեն երջանիկ երեւցող երկիրն անցնելու համար , բայց պարապ . գիւտ ու միջոց ամենեւին չկար : Առ մտածմանց մէջ ընկղմած՝ կը կարծէր որ սիրտը բիւրազգի ցաւերէն դուրս պիտ' որ ելէ , եւ այնուհետեւ յուսահատութեան վիհ մը պիտ' որ իյնայ :

Այսպիսի վիճակի մը մէջ օր ու գիշեր մ'անցուց .

Երկրորդ առաստան ինչ տեսնէ . . . : Ոտք ելաւ, գնաց, մօտեցաւ եւ մեղմ ձայնով. “Ո՞հ, դուն ես, սիրելի բարեկամ, ըստ, դուն ես, ընկեր բանտի եւ աղետից. ծառաները հոս են եղեր. աս ինչ զարմանալի միաւորութիւն է . . . : Արտէն, ինչպէս բռնուեցար,, :

Վարդին ընկերն խկզբան շփոթած՝ ընելիքը չեր դիտեր. իրեն ժամանակ պէտք եղաւ համազուելու որ ստուգիւ Վարդն է առջեւն եկողն ու խօսողը, վասն զի մինչեւ նոյն ատեն զինքը մեռած կը կարծէր: Այս պիսի անակնկալ տեսութենէն՝ Արտենին ունեցած ուրախութիւնն արտաքոյ կարդի էր. անոր համար իր սրտին զուարթութիւնն ու բոլոր զգածմունքն անմիջապէս ստորագրել դժուարին էր իրեն: ‘Նախ Վարդ սկսաւ եւ ետքը Արտէն լմբնցուց: . . . Այն խոր մթին դիշերը, երբ որ երկուքն ալ լեռնէ լեռ կը փախչէին, Արտէն ծառի մը կոճղին զարնուելով՝ զետինն ինկաւ եւ նոյն անկումն իրեն այնչափ վեասեց որ ինք զինքը կորսրնցուց եւ մինչեւ առտու հոն գրեթէ անշունչ անկենդան մնաց, ասոր համար Վարդայ ձայնն ալ պարապ տեղ օդը կը թնդացընէր: Երբ որ Վարդ խոնջ ու վշտագին հանդարտ տեղ մը կը հանգչէր, Արտէն հազիւ թէ իր հարուածներուն ցաւերէն ու անզգայութենէն արթընցած՝ ճամբայ ելաւ ու այնպէս ուղղութիւն մը բռնեց որ իր ընկերներուն կարենայ հասնիլ՝ յուսալով որ Վարդ ալ անոնց քով կը դտնէ: Հասաւ ու դտաւ ընկերները, որոնք անձկութեամբ ու յուսով իրեն եւ Վարդայ կը սպասէին, սակայն զՎարդ չտեսաւ:

Աղորմելի փախստականք որոշեցին որ իրենց վերջին ճիգն ի գործ դնեն ու ճեպով սահմանները հասնելով՝ յանդդնին անցյնին եւ դոնէ իրենք ազատին, սասցդ

դնելով որ իրենց սիրելի իշխանը մեռած կամ նորէն գերի բռնուած է։ Աղորմելութիւնը, ջրոյ ու կերակրոյ կարօտութիւնն՝ արտաքոյ կարգի էին. իրենց աս ազատութեան վիճակը՝ բանտարկութենէն ու գերութենէն շատ գէշ էր, իրենց զօրութիւնը նուազած էր, քալելու ոյժ չունէին։ Բայց յոյսերնին բոլորովին կարելու ժամանակ Աստուած իրենց օդնեց։ Հայոց սահմաններն առանց պահապաններու դանելով՝ անցան, եւ իրենց անձկալի՝ սակայն դժբախտ հայրենակիցներէն կերակուր ու ըմպելի ընդունեցան։ Բայց դեռ իրենց բարերարներուն բերնէն լուր մը եւ Պարսից ու Հայոց մէջ նորէն բորբոքած պատերազմին դոյժը չլուած, մէկէն ի մէկ Պարսիկ զօրաց պահեստի գունդ մը շանթի պէս իրենց վրայ ինկաւ եւ զամէնքը բռնեց, նորէն սահմանէն դուրս, նորէն խիստ կապանաց մէջ ծնդելու տարաւ։

Արտէն այսպիսի խօսքերով իր ու ընկերաց պատմութիւնը պատմած ատեն, զՎարդ գերի բռնող գնդին զօրագլուխն անոնց բանտարկուած տնակն եկաւ. կրակ ու բոց աչուրներով, թուրը ձեռքը, մոլեղին ու կատաղի խօսքերով. “Մոգութեան օրէնքն ընդունողին մահ չկայ, կը դոչէր. չանսացողին՝ դառն ու խայտառակ կախաղանի մահ է”, կ’ըսէր։ Այս անօրէն հրամանին մէկը միայն հետեւեցաւ. մէկալսոնք ամէնն ալ մահուան դատապարտուեցան, որոնց մէջ առաջին նահատակները պիտ’որ ըլլային Վարդ ու Արտէն հաւատարիմք։ Ուրացողը յաղթողի պէս ու ծաղրելով՝ իր աչքն առաքինի Վարդայ դարձուցած էր, որն որ աւելի անոր՝ քան թէ իր մեռնելուն վրայ զարհուրած, մարմարեայ արձան մը կտրած էր եւ բոլորովին ալ անյոյս ու անմիսիթար կը կենար։ Ան հաւատադրուժ ու վատ ոճրագործին, սրբութեանց, հաւատոց ու հայրենեաց

մատնչին կենաց շնորհք կ'ըլլար, իսկ Վարդայ ու իր  
ընկերներուն կենաց թելլ կը կտրուէր։ Ո՛հ, զարհուրե-  
լի վճիռ . . . : Վարդ կամաց կամաց իր մահուան ալ  
մօտաւորութիւնը միտքը բերելով՝ դողալու սկսաւ.  
մոքէն շատ խորհուրդներ, բիւր մտածմունքներ կ'ան-  
ցընէր . . . : Շատ անգամ “Արդեօք խաղաղ ձորը թող  
տալով՝ հայրենեաց ու կրօնի պարտքս կատարելուս  
համար է աս մահք, կ'ըսէր ինք իրեն. բանտէն փախ-  
չելուս կամ դուցէ ուրիշ յանցանք մը դործելուս հա-  
մար է աս պատիժը. թէ որ անցաւոր պատուհաս մը  
այնչափ ահազին կ'երեւայ, ի՞նչ պիտ' որ ըլլայ մշտնջե-  
նաւորը,, : Անմիսիթարութիւնն ու սարսափը Վարդայ  
սրտին մէջ վայրկենէ վայրկեան կ'աւելնային. վատա-  
համբաւ մահք դեռ դառն դահիճներէն չկանչուած,  
ինք իրեն զԼարդ մեռցընելու եկած էր. դժբախտ պա-  
տանւոյն աշուրները շլացան, շունչը հատաւ. հաւատքն  
ու յոյն իր կենաց սիւները, որոնք այնպէս հաստատուն  
ու հզօր էին, շարժելու եւ խորտակելու նշաններ կու-  
տային : Ի՞նչ, Վարդայ գթած ու հեզ եւ երկնաւոր  
Հայրը կրնա՞ր զինքը թողուլ : Այսպիսի թշնամանք ու  
խեղճութիւն մը կարելի՞ էր որ Վարդայ գլուխն իջնար:  
Այսու ամենայնիւ անոր անմիսիթարութիւնը կամաց  
կամաց յուսահատութեան կը դառնար, ամենեւին յե-  
նարան մը չունէր, ձեռնտու ձեռք մը վար չէր դար,  
զինքն աս ողբալի անդնդէն հանելու բազուկ մը չէր  
երեւար : Զինքը ծաղը ու ծանակ ընտղ աղաղակներ կը  
հնչէին. անհաւատներն իր մինչեւ հիմակ ունեցած  
հաւատքն ու կրօնքը կը թշնամաննէին . . . մեծամեծ  
ալեաց դէմ դնող հաւատքը հիմայ շիջանելու նշաններ  
կը ցուցընէր . . . երթալով մութն ու խաւարը զինքը  
կը պատէին : . . .

Պարսիկները Վարդայ ձեռուրները կապելու ատեն, ամենեւին ընդդիմութիւն չըրաւ. խօսք մը զրուցելու բերան չըացաւ. աչքը գետինը սեւեռած՝ դահճաց ետեւէն կ'երթար: Պարսիկ մ'անոր վրայ գթալով, իրեն քանի մը միսիթարական խօսք զրուցեց, սակայն Վարդ իր ողբերուն ու պատերազմներուն մէջ ընկղմած՝ ամենեւին բան չլսեց: “Գուցէ, ըստ Պարսիկը, խօսքերէս աւելի պաղ ջուր մը զինքը կը միսիթարէ,, . եւ մէկ ձեռքը քակել տալով՝ անոր բաժակ մը ջուր տուաւ: Վարդ ջուրը խմեց եւ աշուրներն երկինք դարձուց . . . : ‘Նոյն վայրկեանն երկնառաք լոյս մը սիրտը թափանցեց. կարծես թէ աղդու եւ յանդիմանական ձայն մ'իրեն սյսպէս կը դոչէր. “Վարդ, ուր մնացին Շաւարշայ խրատներն ու քու խոստումներդ. քու հոգդ ու թախծութիւնդ քեզի շատ վնասակար կրնան ըլլալ . . . : Թող, Վարդ, վատասրտութիւնն ու յուսահատութիւնը մէկդի թող. յոյսդ Անոր վրայ դիր, որուն անպատճէ զօրութիւնը, անչափ՝ սէրը: Տուր իրեն քու վստահութիւնդ, տուր ունեցածդ ու կեանքդ եւ դիացիր որ անոնց տեղ երանալից կեանք կը ստանաս,, :

Յանկարծ կարծես թէ Վարդայ սրտէն տխուր դիշերը ջնջուեցաւ ու ցորեկուան պաղպաջուն եւ պայծառ լոյսը նոյն տեղը դահ գտաւ. անմիսիթարութիւնը հեռացաւ. Վարդ դարձեալ իր առաջին զուարթ նկարն առաւ. արիութիւնը նորէն իր ոսկրներուն մէջ մտաւ. ծոցին մէջ երկինք թոշելու փափաք մը վառուեցաւ, ասոր համար շնորհակալութեամբ ու գոհութեամբ կը քալէր: Պարսիկներն այս զարմանալի ու յանկարծական փոփոխութեան սաստիկ զարմացան. անոր աշուրները՝ որոնք քիչ մ'առաջ այլայլած ու շփոթած էին, հիմակ հեզ ու քաղցրահայեաց լուսով կը փալփլէին. դեղնեալ

ու դիանման դէմքը՝ վրան վարդանման ու անոյշ գոյն մ'առնելով՝ կը զմայլեցրնէր. ծուած գլուխը շտկուելով ու ծանր եւ դանդաղ կերպարանաց նկարագիրը մէկդի երթալով, արագընթաց ու վառվուռն պատանեկի նկարը նորէն եկաւ իր վրայ նստաւ: “Ազնիւ, պուաց ջուր տուող Պարսիկը, քաջարի մը այնպէս պէտք է որ մահուան ալ երթայի,,:

Այսպէս կախուելու տեղն եկան: Պարսից զօրագլուխը բոլոր գերիներուն արութիւնն ու մանաւանդ Արդայ քաջարտութիւնը տեսնելով՝ կատղած էր, եւ ճակատը ձգտելով, աղքաները կրծտելով՝ շարաշար մահուան մը միջոց կը փնտուէր: Բայց երիտասարդին ազնիւ ու հանդարտ վարմունքը, քաղցրութիւնն ու սիրուն պատկերն անոր անդութ սիրտն ալ շարժեցին:

“Ինձի նայէ, վատանշան պատանի, ըստ Արդայ, կեանքդ կ'ուզե՞ս աղատել. մոգութեան օրէնքն ընդունէ ու եկուր մեզի հետ միացիր կուուոյ երթանք:

— “Ե՞ս Պարսից օրէնքն ընդունիմ ու Հայոց դէմ կուուիմ . . . ոչ երբեք:

— “Ե՞նմիտ, աղէկ մտածէ. Երիտասարդութեանդ ու անձինդ խնայէ: Հայրենակիցներէդ շատ մարդ մեզի հետ միացաւ. . . մէյ մ'ալ կը զրուցեմ” աղէկ մտածէ:

— “Եյլազդ չեմ կրնար ընել. քու ուզածդ իմ խղճիս ու պատուոյս դէմ է:

— “Ի՞նտրէ կ'ըսեմ կեանք կամ մահ:

— “Ենօրէնութեան տեղ՝ մահ, ամօթոյ տեղ՝ գերութիւն կ'ընտրեմ: Երկինքն ինձի օդնական է,,. ըստ ու մէյ մ'ալ բերան չբացաւ:

Զօրագլուխը մոլեգնութեամբ վերջին անդամ Արդայ նայելէն ետեւ, “Ահսին մահ,, պուաց ու թռաւ անկից դնաց:

Վարդ տեսնելով որ ալ աղասութեան յոյս չկայ,  
միտքն Աստուծոյ վերացուց : “Նորէն իր ծնողքն ու ան  
նախնիքն երեւակայութեան առջեւ եկան, որոնք իրենց  
սուրբ հաւատքին ու հայրենեաց սիրոյն համար մեռան :  
Յորդաւատ արտսունք իջուց իր այտերուն վրայ՝ գիտ-  
նալով իր ինք ամայի տեղ, մացառներու մէջ ու ան-  
սուրբ զետին մը պիտի մեռնի եւ անթաղ մնայ ու ան-  
շուշտ գիշատիչ թռչնոց կերակուր պիտ'որ ըլլայ :

Երբ որ ինք այսպիսի խորհրդոց մէջ էր, գահիճ-  
ները լուռ ու մունջ կեցած՝ պատանւոյն ցաւագին  
նկարն ու պատկերը կը դիտէին. վերջապէս անոնցմէ  
մէկը Վարդայ վիզը խեղդն անցուց ու զինքն երկրէն  
քիչ մը վեր վերցրնելով . “Ուրախ եղիր, երիտասարդ,  
գոչեց, մէկ վայրկենի մէջ գուն անդիի աշխարհք մեր  
վրայ կը ծիծաղիս,, : Վարդ այս խօսքերը լսելուն պէս՝  
սոսկաց . Անցաւոր ժամանակ, Մահ ու Յաւիտենակա-  
նութիւն իր մտաց առջեւ կ'երթեւեկէին : Դժբախտ  
պատանին մէյ մ'ալ իր չորս կողմը նայելով՝ գոռաց .  
“Թէ որ հոս առաքինի ու արդար մարդ մը կայ նէ, եր-  
թայ թող առ բօթը հայրենեացս ու սիրելիներուս տա-  
նի եւ զրուցէ որ զՎարդ Մամիկոնեան կախեցին,, : Այս-  
պէս խօսելէն ետքը լոեց եւ լի յուսով երկինք կը նայէր :

Մէյ մ'ալ նոյն վայրկենին պատերազմի աղա-  
ղակ, գոռում գոչում մը բրդաւ . հեռուէն պարսկական  
զօրք երեւցաւ . անոր առջեւէն եկողը կամ մանաւանդ  
երկրի վրայ՝ եղջերուի նման, օդի մէջ՝ սրաթռիչ  
արծուի պէս խոյացող առաջնորդը գէալ ի կախուողնե-  
րուն կը վաղէր : Երեւելի Պարսիկ իշխան մըն էր . եկաւ  
ու տեսաւ . “Կեցէք,, պոռաց եւ զՎարդ դարձեալ գե-  
տինն իջեցրնելով ու վզէն խեղդը մէկդի առնելով՝ նո-  
րէն սրացաւ մօտեցող զօրաց գլուխն անցաւ :

# ԳԼՈՒԽ ԻԱ.

Կոչ - Հասայ Հրայ :

Եկեղեց

“ՀԱՄԱՏՔՆ ու սէրն արիութիւն կը ծնանին, Աստուծոյ բազկաց զօրութիւնն անթիւ անհամար զօրքը՝ փոշոյ պէս կը ցրուէ, կ'ըսէր Մանդակունի կաթողիկոսը։ Աստուած մեզի հետ ըլլալէն ետեւ, վախնալու ինչ կայ,,։ Պարսից բանակը շատ հեռու չէր. Վահան Ներսէհապատ գեղը գալով՝ հոն զօրաց կարդ դրաւ. իր քիչ՝ բայց քաջ ու հոգելից զօրքն երեք բաժնեց։ Միջին բաժինը՝ քաջաձիգ Սահակ մարզպանին յահճնեց. աջ թեւը՝ լայնալիճ աղեղ վերցընող բարշղ Վահեւունւոյն տուաւ, անոր քով նիզակակից դնելով զբարկէն Սիւնին, արագոտն Ատոմ գնունին եւ զՓապակ Պալունին, ամէն մէկուն հեծելոց վաշտերովը. ձախ թեւը՝ Ներսէհ կամսարականին ու անոր Վահան եւ Հրահատ եղբայրներուն իշխանութեան տակ ձգեց, անոնց օգնական նիզակակից տալով իր Վասակ Եղբայրը։ Իսկ ինք իր քաջերովը մէկտեղ զլքէն Վահանդեցին՝ հոկան ու երեւելին, եւ զՊատղ Արտակունին իրեն

թեւ թիկոնք առած, բոլոր բանակին օդնելու պատրաստութիւն կը տեսնէք: Աշհան իր յոյսն ու ակնկալութիւնն Աստուծոյ վրայ դրած էք, որն որ ստուգիւ կրնար իրեն զօրութիւն ու յաղթութիւն տալ: Առըներսէ՛ սպարապետին հակառակ, բիւրաւոր պարսկական զօրաց եւ անոնց հետ եղող հաւատադրուժ Հայ իշխանաց դէմ պիտ' որ Ելէք, հայրենեաց ու ազգին մատնիչներուն դէմ պիտի կուռէք, որոնք Աստուծոյ հաւատարիմ չըլլալուն փորձն առած ու պատիժը շատ անգամ դտած էին:

Աքեղական ճառագայթները դեռ նոր աշխարհքս տարածուելու ատեն, կատուշներն ու Սիւնեաց դենակորոյս գունդն արագ ու ճեպով եւ ահազին սաստկութեամբ Հայոց վրայ յարձակելու սկսան: Աշհան անոնց դէմ քաջութեամբ կոռուինք ըսելու ժամանակ, արդէն Պարսից՝ գնդերը Հայոց աջ թեւին հետ խիստ կը պատերազմէին. թէպէտ անոնք Բարշդ զօրավարն ու հայագնդին մէծ մասը փախչելու ստիպեցին, սակայն մէկ ու մէկալ կողմանէ ալ շատ հոգիներ՝ ոմանք անգունդ եւ ոմանք ոլ երկինք դացին ու կ'երթային: Սահակ մարզպանն ու Ատրներսէ՛ Պարսիկը դիմացէ դիմաց եկած առիւծներու պէս իրենց նժոյզներուն վրայ կանգնուած էին. Երկու անշարժ ու անառիկ վէմեր՝ ոչ շանթէ մը եւ ոչ անոր սաստկակոծ հարուածէն կրնային շարժիլ կամ անկից վնաս մը կըել: Երկուքն ալ իրենց երկայն նիզակներն երեք անգամ շարժելէն ետեւ, ուժգնութեամբ իրարու վրայ դիմեցին. պարապ Ելաւ զարնուիլը. դողդոջուն շառաչմամբ նիզակներուն կտորներն երկիր գամուեցան, քանի մը կտոր ալ բարձրացան երկինք ելան: Այսուհետեւ ըմբիշներն իրենց ամենի երիվարներովը քովէ քովէ եկած միացած՝ մէկզմէկ

պատուել կ'ուղէին. իրենց թրերն ալ վշրեցան, ալ գործածելու զէնք չէր մնացած, անկից ետքը թեւն ու բազուկն էր գործողը. ով որ նախ վեր կը հանէր վար կ'իջեցրնէր՝ սաստիկ հարուածն անվրէպ կու տար. հարուածէն՝ ցաւ, ցաւէն՝ մոլեգնութիւն, մոլեգնութեւնէն՝ այլայլութեան ու գաղանութեան մղումներ կը հետեւէին. իրենց ամբողջ մարմինները կը դողդողային. Սահակ զԱտրներսէհ, Ատրներսէհ զԱտհակ գետին կործաննել կը փափաքէր. կարծես թէ երիվարաց վրայ կուփամարտիկ կոիւ մը կ'ըլլար: Վերջապէս երկու նահատակներուն զօրութիւններն ալ նուազեցան. բայց Ատրներսէհ աւելի տկարացած, ձիէն ինկաւ ու ահագին բազմութեան մէջէն որոգայթէ մը պրծող թռչնոյ պէս փախաւ, որով եւ Սահակ նորէն հոգի աւաւ ու զօրացաւ:

Վայսպէս ամէն դի պատերազմը գրգռուած ատեն, Վահան իր աջ թեւին փախուստն ու թշնամեաց գոռողանալը դիտելով՝ զարհուրելի ճայնով գոռաց. “Վրէն Վանանդեցի՞ գնա աջ թեւին թշնամեաց վրայ եւ ան տկարներուն՝ քու ահագին զօրութիւնդ ցուցուր,,,: Վրէն սաստիկ շփոթութենէն ու յանկարծական խռովութենէն ահուդողի մէջ մտած, իրեն հսկայ ըլլալը մոռցաւ. տկար ու անզօր տղու պէս “Ես չեմ կրնար, վրաս մի վստահիր, պատասխանեց. այսպիսի ատեն ես ինչ կրնամ ընել,,,: Ան ատեն Վահան ինք զինքը խաչի նշանով մը կնքելով՝ իր հաւատարիմ երիվարովը վազեց. նժուգին՝ օդը գոռացընող հովի պէս սրալը բաւական չէր, Վահան անոր վրայ յառաջանալու նշաններ կը ցուցընէր. ինկաւ մէկէն քաջարին թշնամեաց աջակողմեան թեւին վրայ. հոն հասան երկու զարմանալի եղբարբն ալ՝ Ներսէհ ու Հրահատ

Կամսարականներն եւ անկից ետքը սկսան . . . : Առ  
երեք սքանչելի մարտիկներուն արութեան գործքերն ու  
քաջութիւններն ո՞ր ականատես մարդը կրնայ տեղն-  
իտեղ պատմել կամ լոելէն ետեւ մտքին մէջ նկարել:  
Ո՞վ կրնայ ստորագրել թշնամեաց ահազին բազմու-  
թիւնն ու անդժութիւնը, իր հանած խիտ ու թանձր  
ամպերու պէս փոշին՝ որն որ երկինքն ու երկիրը կը պա-  
տէր, ան սաստիկ գրդութիւնը՝ որն որ հոգիները հուր  
կը վառէր . . . : Առաջին խառնրդին մէջ՝ սաղաւարտ-  
ներն ու վահանները կտոր կտոր եղան, նիզակներն ու  
սլաքները շառաչելով կոտրտեցան. տեղ մը՝ երիվար-  
ներու գիակներ, ուրիշ տեղ մը թափառող ձիերու  
խմբեր կը նշմարուեին, ասդին անդին մեռած զինուոր-  
ներ պառկած էին, շատ տեղ ալ գեռ շունչ տուող-  
ներ, որոնց ողբն ու հեծեծանքը հաղիւ կը լսուէր.  
կարծես թէ այլազգի ու այլատեսակ բիւր գաղանաց  
կոիւ էր եղածը:

Երթալով աւելի գառն ու խիստ կ'ըլլար խառ-  
նուրդը: Թշնամեաց հատու սուրն ու բարկութիւնը  
սաստիկ էր. անօթի գայլերու պէս ուրիշին աղեքներովն  
իրենց սիրտը յաղեցընել կը փափաքէին, բայց Հայք  
անոնց հուրն ու զօրութիւնը մէկ երկու հարուածով  
ջղատեցին: Վահան զլին խորեանը մեռցուց, շատ  
արիներ անդունդ խրկեց եւ ուրիշ դիականց բազմու-  
թիւն մ'ալ անոնց վրայ դիղեց. նոյնպէս Ներսեհ կամ  
սարականն ալ զլշնասպ իր երիվարէն մղեց գետին  
կործանեց ու անարդ վայրենի գաղանի մը պէս զինքը  
սատկեցուց. ուրիշ քաջ Հայերը՝ զշրահատ կամսարա-  
կան, զՆերսեհ Երուանդունին եւ զՇաւարշ ծերունին  
ու անոնց ըրած սքանչելի գործքերն ուր թողում.  
թշնամեաց ճախակողմեան թեւին ջարդը, ցիր ու ցան

ըլլալն ալ ինչպէս մոռնամ. կրնամբ արդեօք ըսել որ  
ան ահազին հակառակորդաց բանակը Հայք զրեթէ  
բոլոր ջնջեցին ու փախուցին . . . : Այսու ամենայնիւ  
ըրին: Այնուհետեւ քանի մը տկար ու վատասիրտ  
Հայեր ու անսնց հետ մէկտեղ Բարշդն ալ՝ Պարսից  
փախչիլը տեսնելով, նորէն հոգի ու շունչ առին եւ  
փախչողներուն ետեւէն ինկան: Թուան անսնց օդնու  
թեան Ներսեհ Երուանդունին ու Շաւարշ Երեւելին  
ալ, եւ Պարսիկներուն զօրքը սահմաններէն դուրս մղեց  
ցին. սակայն հոն Պարսից զօրաց գունդ մ'ալ փախ-  
չողներուն հետ միանալով՝ դարձեալ կոխուր սկսաւ:  
Մէկէնիմէկ Հայերն ու Պարսիկները նորէն անշարժ  
կեցան. դոչիւնն ու թնդիւնը նորէն որտաց, դար-  
ձեալ պատերազմն ու ջարդը սկսաւ:

Գաերիներուն ազատութեան վայրկեանը հասած  
էր. զԱլարդ կախելու ատեն՝ Պարսիկ իշխանին դալուն  
ու Ավեցէք, պոռալուն ըոպէն աս էր. անկից ետքը  
գերիներուն նայող չկար: Վարդ իր ընկերներովը քիչ  
մը հոգի առնելին ետեւ, Աստուծոյ գոհութիւն տուաւ  
որ զիրենք մահուան վերջին ժամանակ ազատեց. անկից  
ետքը վազեց ու բանտարկեալ կեցած անկան մէջէն  
Համազասպին իրեն տուած թուրն առաւ եւ Հայոց  
օդնելու գնաց: Պատերազմին խառնաշփոթութեան  
ատեն իր ընկերներովը մէկտեղ Հայոց կողմն անցաւ:  
Ազատութեան ուրախութիւնը մեծ, սակայն հաւասոյ  
ու հայրենեաց համար Պարսից դէմ կոռուիլն իր սրտին  
շատ աւելի մեծ զուարթութիւն էր: Հայք իրենց նոր  
եկած օդնականները դիտելով եւ անսնց մէջ քաջ  
ու վառվուուն երիտասարդը՝ զԱլարդ նշմարելով, ապշեցան.  
զօրաւոր աղդեցութիւն մը կարծես թէ իրենց  
սրտին իմաց կու տար անոր ուլ ըլլալը: Տուին իրեն ան-

միջապէս յաղթ երիվար մը ու դլուխը սաղաւարտ դրին,  
որոնցմով Ալարդ կրկին կենդանութիւն ստացաւ. եւ  
ան զարհուրելի խառնրդին մէջ մտնելու ատեն՝ իր եւ  
ուրիշի մը աչուրներն իրարու զարնուեցան։ Սառեցաւ  
մնաց Ալարդ. “Ո՛հ, իմ ազնիւ բարերարս, դոք հոս եք  
եղեր,, պոռաց ու աչքէն ուրախութեան արցունքներ  
թափելով՝ թեւերը բացաւ, զներսէհ երթաւ դրկել  
կ'ուզէր. սակայն Ներսէհ իրեն նշան ըրաւ որ պատե-  
րազմելու սկսի եւ ետքը . . . :

Ալարդ Երուանդունւոյն առջեւ խիստ կը պատե-  
րազմէր. փոթորկալիր հովի մը պէս յառաջ երթալով՝  
դիմացն եկողը գետինը կը կործանէր։ Նոյն ատեն  
Ներսէհին ձայնը զինքն ետ կանչեց. “Ալարդ, դոչեց,  
աջակողմեան թեւին օդնութեան գնա. փութա, ա-  
ճապարէ ան նեղ մտնող հայագնդին օդնելու,,։ Ալարդ  
առանց մտածելու՝ ձին մտրակեց եւ իր ընկերներովն ու  
բոլոր խմբովը մէկտեղ հոն գնաց։

Հաւարշ իշխանը, որն որ ան հայագնդին գլխաւորն  
էր, թէպէտ սպիտակալի, սակայն երիտասարդի պէս  
ու քաջութեամբ կը կռուեէր։ Պատերազմին բորբոքման  
ատեն, յանդդնեցաւ քիչ հողւով շատ յառաջ գնաց։  
Պարսկաց բազմաթիւ դունդ մ'իրեն դիմացն ելլելով՝  
դրեթէ իր մնացած բոլոր հաւատարիմները սրերու եւ  
նետից հարուածներով երկիր կը խորտակէր. գուցէ  
վայրկենէ մը զինքն ալ՝ զՇաւարշ յաղթանդամն ու  
սքանչելին իր մշտնջենաւոր ննջարանը խրկէր, թէ որ  
Ալարդ Երուանդունւոյն հրամանաւը շանթարձակ երա-  
գութեամբ ան քաջ ու հողելից ծերունւոյն օդնու-  
թեան չդար։ Երկայն ատեն պատերազմեցաւ Ալարդ ի-  
րեն անծանօթ եղող ծերունին աղատելու համար. վեր-  
ջապէս աս միայն կրցաւ յաջողցընել որ անոր վըայ

թշնամիներէն քանի մը թեթեւ հարուածներ իջնելէն ետեւ, առնուն զինքը կոռուէն հեռու տանին ու ապահով տեղ մը դնեն :

Պատանւոյն սասատիկ կրակն ու բոցը Պարսիկները քիչ մը լքուց, բայց մէկալ կողմանէ ալ աւելի կատղեցուց. նորէն խիստ ու դաժան կռիւ մը սկսաւ : “Ներս սեհ փափաքելով նոյն մարտին վերջը տեսնել եւ անձամբ ալ Վարդայ արութիւններուն հանդիսատես ըլլալ, վազեց ան տեղն եկաւ եւ առաքինի պատանւոյն ամէն շարժումն ու դործքը մտադրութեամբ կը գիտէր : Շատոնց արդէն թանձր ու մթին փոշւոյ ամազ մը երկու բանակներն ալ ծածկած էր. Հայք կրկին զօրութեան դէմ կը կռուէին . թշնամեաց ահազին ոյժը նոյն տեղը ժողվուած էր : Մահացու նետից անձրեւ մը Հայոց ու Պարսից գնդերը թրջած էր . արեան լճի մը մէջ՝ օդնութիւն տեսնողը խիստ պէտք էր ուրախանալ. ասոր համար Հայոց զօրքը Վարդայ բերած նոր օդնութիւնը խրախութեան աղաղակներով ընդունեցաւ : Զարհուրելի կերպով կ'իշխէր երկու զօրաց մէջն ալ մահը : Հայերն իրենց նոր եկած ձեռնտուութեամբ հոգի եւ ոյժ ստացան . Պարսիկները Վարդայ սքանչելիքը տեսնելով՝ յուսահատեցան : Վարդ առանց վէրք առնելու վերին բազկէ մը պաշտպանուած՝ շարունակ յառաջ կ'երթար . բայց . . . ՞Հ, յանկարծ . . . ծանր . . . սասատիկ հարուած մը անոր գլուխն իջաւ ու իր սաղաւարտն երկու ձեղքեց . . . թնդաց դոնչեց մէկ կողման ուրախութիւնը, մէկալ կողման զարհուրանքը . Վարդայ մարմինը, անոր ամէն մէկ անդամը սարսուաց . դժբախտ պատանին ահազին հարուածէն խելքը կորսրնցուցած էր . “Ո՞Հ, Աստուած,” դոչելով՝ երիվարէն վար իյնալու ատեն, “Ներսէհ Երուանդունին կարծեց որ իր սիրե-

լին հողին փշեց։ Ինք նորին զօրաց քաջալեր տուառ  
ու երկու վայրկենի մէջ Պարսիկները փախչելու եւ  
ահճնատուր ըլլալու ստիպուեցան։ Նոյն ատեն մէկ  
կողմանէ ինք, ուրիշ կողմանէ մ'ալ երեւելի Պարսիկ  
մը գէպ ի Վարդ վազեցին։ Երուանդունին պաշտպա-  
նութեան սուրբ հանեց եւ քիչ մնաց Պարսկին կուրծքը  
կը խոթէր։ բայց . . . Պարսիկն իր ամէն զէնքն ու  
երիվարը թող աալով, եկաւ Վարդայ ոտքն ինկաւ ու  
իր սիրելին եւ առաքինին լալու սկսաւ՝ պատմելով նախ  
Ներսէհին մէկերկու խօսքով իր Վարդայ հետ ունեցած  
յարաբերութիւնը։

Աս ատենս Շաւարչ տուանձնական ու մենաւոր  
տեղ մը նստած ցաւոց ու խորունկ մտածմանց մէջ էր։  
Իր անծանօթ ազատչին հասակն ու կերպարանքն առ-  
ջեւը գալով՝ իր մնաց մէջ հին յիշատակներ կը յարու-  
ցանէին։ Վահանայ նոր ու մեծ յաղթութիւնը, աս  
վերջին պատերազմին մէջ Պարսից ցուցուցած յուսա-  
հատական կատղութիւնն ու անոնց կոտորածը զինքն  
ըստ մասին կը խռովէին։ “Այնպիսի գործքերէն ետեւ,  
կ'ըսէր ինք իրեն, իմ ցանկալի Վարդս՝ Պարսկաստանէն,  
բանտէն կամ մահուրնէն ինչպէս կրնամ ազատ տես-  
նել։ անշուշտ մինչեւ հիմայ զինքը մեռցուցած պիտ'որ  
ըլլան,,։”

Շաւարչ այսպիսի խորհրդոց մէջ եղած ատեն՝  
Երուանդունւոյն բերնէն իր ազատչին անունը լսեց։  
Աս լուրը կարծես թէ ծերունւոյն բոլոր անդամները  
կտոր կտոր ըրաւ եւ ամբողջ մարմինն ալ վէրքերով  
լցուց, որովհետեւ իբրեւ ստոյդ միտքը դրած էր որ  
ան պքանչելի պատանւոյն կեանքը մոլեգին թշնամեաց  
հարուածներէն պիտի չազատի։ Այսու ամենայնիւ իր  
սիրելին տեսնելու փափաքն իրեն ոյժ տուառ ու այս-

պէս դոչեց. “Երթանք, յանկալի բարեկամ, Վարդին  
երթանք, անոր հետ մեռնիլ կ'ուզեմ,,,: Ներսեհիրեն  
խացուց որ պատերազմը լմբնցաւ եւ յաղթութիւնն  
ալ իրենց եղաւ. սակայն կարծելով որ Վարդայ վիճակը<sup>1</sup>  
գէշ է, չէր ուզեր որ Շաւարշ անոր քովի երթայ,  
որպէս զի չըլլայ թէ յանկարծական ուրախութիւնը  
պատանւոյն աւելի վնասէ կամ թէ Շաւարշին ան-  
հանգստութիւնն աւելի սաստկանայ: Սակայն Շաւարշ  
գներսեհի կը ստիպէր ու “Թող, բարեկամ, կ'ըսէր,  
թող անոր երեւնամ. գոնէ իբրեւ անծանօթ միայն  
անոր դէմքը տեսնեմ,,,: Ներսեհ զինքը միիթարեց  
ու աղաչեց որ քիչ մը համբերէ. “Վարդդ, ըստ  
Շաւարշին, քիչ մ'անհանգիստ է, կեցիր երթամ ես  
տեսնեմ ինչպէս է, եւ ետքը մէկտեղ կ'երթանք,,:

“Ներսեհ դեռ Վարդայ քով չգացած՝ երիտասար-  
դին առջեւ գեղեցիկ տեսարան մը բացուած էր: Ողբա-  
ցող Պարսիկ իշխանն աննշան մարդ չէր. անոր համար  
Երուանդունին անոր պատմութիւնը լսելէն ետեւ, իրեն  
սիրոյ նշան մը ցուցուցած՝ Շաւարշին քով գացած էր:  
Անկից ետքը սկսաւ Վարդ իր մտաց շփոթութենէն  
արթըննալ ու գլխոյ ծանրութենէն թեթեւնալ: Իր  
սաղաւարտին վրայ իջած ահագին հարուածը գլխոյն  
չէր հասած, միայն անոր սաստկութիւնն ու թնդիւնն  
էր զինքը խլացընողը: Վարդ կամաց կամաց աչքը բա-  
նալով՝ քովը Պարսիկ մը տեսաւ . . . սակայն ի՞նչ ու-  
րախութիւն ունեցաւ՝ երբ ճանչցաւ որ Երուանդունոյն  
ապարանքն եկող պատգամաւորն է. ինք Պարսկաստան  
բանտի մէջ եղած ատեն՝ վրան գթացողն ու զինքն ան-  
կից աղատողն է: Ոտք ելաւ, ինկաւ իր բարերարին վիզը,  
եւ անոր հետ պադնուելով՝ հարցուց որ իր քովի  
ինչպէս եկեր է: “Թէ որ, ըստ Վարդ, քեզի վնաս մը

Հասած է կամ հայագնդէ մը դերի բռնուած ես նէ, գիտնաս որ անոմիջապէս հատուցումը կ'ընդունիս ու ազատ ես :

“Հայագնդէ մը բռնուած չեմ, պատասխանեց իշխանը, այլ ես իմ կամօքս քեղի եկայ, սիրելի Վարդ, ան սոսկալի հարուածը տեսնելով։ Երբ որ պատերազմը լմբնցաւ ու մէկանոնք փախչելու սկսան, ես քեղի վազեցի, որպէս զի քու վիճակդ իմանամ եւ կը յուսամ որ քեղի պէս առաքինի պատանեկէ մը թողութիւն կ'ընդունիմ” ի հարկէ քեղի դէմ կոռւելուս համար,, :

Այսպիսի խօսքերէն ետեւ, Պարսիկ իշխանը Վարդէն խնդրեց որ իրմէ բաժնուելէն ետեւ իրեն դիպածները պատմէ։ Վարդ անոր փափաքը կատարեց. ինք ալ անկից շատ բան իմացաւ եւ դեռ այլեւայլ բաներ լսելու վրայ էր, երբ որ մէկէնիմէկ Ներսեհ եկաւ եւ զՎարդ ուրախացուց։ Երուանդունւոյն ներկայութիւնը Վարդայ սրտին այնպէս սաստիկ ազդեցութիւն ըրաւ որ ցնծումէն տղու պէս սկսաւ լալ։ Թէպէտ քիչ մ'առաջ երկուքն ալ մէկզմէկ տեսած էին, սակայն աս կրկին ու մօտաւոր տեսութիւնն երկայն ատեն թէ մէկը թէ մէկան անշունչ անմուռնչ դիմացէ դիմաց կեցուց. անոնց կերպարանաց ու դէմքին վրայ գութն ու սէրը նկարուեցան. վերջապէս իրարու ծոցն ինկան, շատոնց բաժնուած սրտերը նորէն միացան։ Լութիւնն ու խաղաղութեան համբոյրը բիւր խօսքերու տեղ բռնեց. եւ երկայն գրկախառնութենէն բաժնուելով՝ Վարդ այսպէս սկսաւ. “Փառք Աստուծոյ, որ իմ անձկալի բարերարս մէջ մ'ալ կրցայ տեսնել. աս կենացս մէջ դարձեալ զձեղ տեսնելու յոյսս կտրած էի, սակայն Աստուած աս շնորհքն ալ ըրաւ։

“Ես եւ Շաւարչ, պատասխանեց Ներսեհ, մարդ-

կան բախտը Վարողին վրայ դրած էինք մեր ակնկալութիւնը։ Աւասիկ զքեզ, սիրելի Վարդ, շատ արկածներէ ազատեց եւ աս խիստ պատերազմէս ալ անփորձ հանեց։ Երթանք այսուհետեւ, աս պատերազմիս ահագնութենէն հեռանանք։ մեր ցանկալի հայրենիքն երթանք, եկուր, ալ զքեզ քու սիրելիներուդ տանիմ, բայց ես մինակ չեմ տանիր, այլ քու սիրելի մօրեղբայրդ ալ մէկտեղ կ'առնենք, սքանչելի Շաւարշը՝ որն որ տոկից շատ հեռու չեւ։

“Ա’ ս, պոռաց Վարդ փալփլուն աչուրներով, ո՞ւր է, կ'աղաչեմ հոս կանչեցէք. կամ թէ որ հեռու է նէ, ըսել տուէք որ իր որդին . . . Վարդ զինքը տեսնել կ'ուզէ։ Կ'աղաչեմ կը խնդրեմ, իրեն երթանք. իմ տկարութիւնս ոչինչ է. պատերազմի մէջ առած հարուածս Երկինքը գլխէս հեռացուց։

“Շատ մօտ է, պատասխանեց Երուանդունին, կարծածէդ աւելի մօտ է։ Աս դժնդակ կուույն մէջ իր աչքին առջեւ պատերազմեցար, քու կեանքդ իր կեանքին համար վտանգի մէջ դրիր։ Վարդ, Շաւարշն էր ան՝ որ թշնամեաց ձեռքէն արութեամբ կրցար ազատել. դուն՝ այլագունած ծերունին դաշտի վրայէն մէկդի տանել տուիր. ինքն ալ զքեզ չէր ճանչցած, բայց ետքն իրեն իմացուցի որ իր կեանքն ազատողը դուն ես։ Հիմակ ինք շատ աղէկ է, ամենեւին բան մը չունի։

“Բայց ինչո՞ւ համար հոս չիգար, կրկնեց այլայլութեամբ ու ցաւով Վարդ, ինչո՞ւ մեզմէ հեռու կը կենայ,,։ Ան ատեն Երուանդունին դուրս ելաւ եւ զՇաւարշ առած՝ նոյն տեղն եկաւ։ Վարդ չէր կրնար տարակուսիլ որ ‘Ներսեհին հետ եկողն ով է. բոլորովին ապշած անոր՝ կը նայէր, որն որ “Որդեակ ու Վարդ” դուշելով՝ թռաւ Վարդայ գիրկն ինկաւ։

Դարտար լեզուի կամ գրչի մը անկարելի է այնպիսի  
տեսիլ մը ստորագրել, ուր երեւան կ'ելլեն բիւրաւոր  
զգացումներ, ամենաբարձր երկրաւոր երջանկութիւն  
մը, շատ ժամանակէ վեր մէկզմէկ չտեսնող երկու  
սիրելի անձանց նորէն տեսնուիլը, կեանք ու վտանգ  
մահու, ազատութիւն եւ ուրիշ ասոնց նման բաներ։  
Այնուհետեւ ցաւ ու վիշտ աներեւոյթ եղած էին.  
Նկար մը՝ որուն մէջ այլեւայլ անձանց զգածմունքն  
ու ձեւերը կը փայլէին, մարդ հեռուէն ալ տեսնելով՝  
կը զմայլէր։ Վարդայ դէմքը հեղ ու զուարթ էր, կեր-  
պարանքն ու հասակը վայելուչ եւ բարձր։ զգեստը  
զինուորականի ամենեւին նշան չունէր։ Վահրճին ամ-  
րոցէն ելելու ժամանակ ամենայն ինչ պարսիկ քաղա-  
քացւոյ մը նման հագած՝ քովը միայն Համազասպայ  
իրեն տուած թուրը կը կրէր, զորն որ հիմայ քովին  
մէկ դի ձգած, իր վրանին տակ՝ կուուց մէջ երկու ձեղ-  
քուած շքնաղ սաղաւարտին քով դրած էր։ Շաւարշ  
ան սքանչելի երիտասարդին տեսութեամբը զմայլած,  
անոր ճակատը համբուրելէն եւ աշուրներէն ալ քանի  
մը մարդարիտ գետին թափելէն ետեւ, վերցուց զանոնք  
երկինք ու հոն գամած՝ բարձրելոյն շնորհակալ կ'ըլլար  
որ զինքը հասցուց իր երկրորդ որդին նորէն տեսնելու։  
Երկայն ատեն այսպէս զմայլման մէջ եղած ատեն՝ Ներ-  
սէհ զանոնք չխռովելու եւ նոյն ուրախութեան մէջ  
թող տալու համար, քաշուեցաւ քիչ մը հեռու դնաց  
եւ ինքն ալ շփոթած ու խրախացած անոնց կը նայէր։  
Անդին Պարսիկ իշխանը նստած՝ սպիտակալի ծերու-  
նոյն, Շաւարշին կը նայէր, ան քաջին՝ որն որ խիստ պա-  
տերազմի մը մէջ մտած անհնարին ջարդ տուած էր։  
Բարերար Պարսիկը՝ Վարդայ թմբութենէն ու արթ-  
նութենէն եւ մէկզմէկ նորէն ողջ առողջ տեսնելու

ուրախութենէն՝ սաստիկ պյայլութեան մէջ էր, գրեթէ ինք զինքն ալ կորօնցուցած, անոր համար դացած վէմի մը վրայ նստած էր։ Ան ատեն քանի մը Հայ զինուորներ Պարսկին յառաջագոյն մէկդի թողուցած նժոյգն ու զէնքերն իրեն բերին. Երիվարն իր գլխուն վրայ տարածուող ու հովանաւոր ծառին կապեցին, զէնքերն ալ անկից կախեցին ու քովէն մեկնեցան դացին։ Ազատաբարոյ իշխանը կամաց կամաց դարձեալ հանդարտելով եւ ան երկու ազգականները տեսնելով՝ մէկ կողմանէ կը զարմանար, մէկալ կողմանէ ալ կ'ուրախանար որ աս սքանչելի վայրկենին գլխաւոր պատճառն ինքն եղած էր։ Աս նորանշան ու նկարագեղ դիրքին մէջ չորս հոյակապ մարդիկները կեցած, նոյն զուարթարար ժամուն մէջ, ամէնքը՝ մարդուս աղէտքն ու ցաւերը մոռցընել տուող արբշուութեան մը մէջ ընկղմած էին, մինչեւ վերջապէս դարձեալ արթընցան եւ մարմնով ու մտօք ալ միաբանած կը զուարճանային։ Աւ պատերազմն ու հոգերը դադրած էին. անոր համար Շաւարշ ու Ներսէհ դեռ Արդայ սքանչելի ազատութեան պատմութիւնը չլած, ուղեցին զինքն իր փափարած, շատոնց տեսնելու տենչացած մարդիկներուն տանիլ ու պարապ տեղ հոս չդանդաղիլ։

Վարդայ սաղաւարտին վրայ իջած հարուածն ոչինչ էր. Շաւարշայ վերքերը վտանգաւոր չեին. Երկուքն ալ բաւական հանդիստ էին, միայն հայրենիքէն դուրս դտնուիլն ու սիրելի մերձաւորներէն հեռու ըլլալն իրենց մեծ շարչարանք էր։ Անոր համար անմիջապէս ճամբայ ելան ու քիչ մ'ատենէ ետքը Վարդ ու մէկալ Ազատները, Արտէն եւ իր բոլոր ծառայակիցները բուն Հայոց բանակը հասան։ Միայն Պարսիկ երեւելի իշխանը կամ Վարդայ բարերարը պատանւոյն բիւր

թախանձանացը չանսալով, շատ արտառնք թափելէն ետեւ՝ բաժնուեցաւ Հայոց սահմաններուն քով, եւ Պարսկաստան գնաց մէյ մ'ալ զԱպրդ՝ իր սիրելին ու առաքինին չտեսնելու համար :

Վարդայ գալստեան լուրը բոլոր բանակը թւնդացաց. Մամիկոնեան Վահանայ ու Վաստկայ ուրախութիւնն արտաքոյ կարգի եղաւ. իրենց սիրելի եղբօրն ընծայած սիրոյ նշաններն անթիւ անհամար, գութն ու մեծարանքը չափէն աւելի էին : Սակայն Վահանայ սրտին ցաւն ու տրամութիւնն ալ սաստիկ էր, վասն զի զմայրը գէշ վիճակի մէջ թողուցած ու դառնագոյն գուժեր ալ առած էր : Ասոր համար ելաւ ինք ամենէն յառաջ Տարօն երթալու, որպէս զի թէ որ զջուփիկ դեռ աշխարհքիս մէջ գտնէ, իրեն յաղթութեան աւետիսը տայ եւ զինքն աս մեծագոյն ուրախութեան ալ պատրաստէ :

**Գ Լ ՈՒԽ Ի Բ .**

Ո - բ ա կ ո ւ ս ն ե ս ն չ լ ո ւ մ ը :

**Ա**Մ Տ Կ Ո Ւ Ս Ն Յ Ա պ ա ր ա ն ի ց մէջ ա ր դ է ն խ ր ա խ ու -  
թ ի ւ ն ր ս կ ս ա ծ է ր , ո ր ո վ հ ե տ ե ւ զ ո ւ ի կ ի ր ծ ա ն ր  
հ ի ւ ա ն դ ու թ ե ն է ն ա ղ ա տ ա ծ կ' ե ր ե ւ ա ր : Ա ն տ ր ր -  
տ մ ա դ ի ն ն ա մ ա կ ի ն ի ր վ ա հ ա ն ո ր դ ւ յ ն գ ր ե լ է ն ե ւ ք ա ն ի  
մ' օ ր ծ ա ն ր հ ի ւ ա ն դ ո ւ ա ն զ գ ա յ պ ա ո ւ կ ե լ է ն ե տ ե ւ , ն ո ր է ն  
ս կ ս ա ւ հ ա ն դ ա ր տ ու թ ե ա ն ո ւ հ ա ն գ ս տ ո ւ թ ե ա ն ն շ ա ն ն ե ր  
ց ու ց ր ն ե լ ե ւ օ ր ը ս տ օ ր է կ' ա ղ է կ ն ա ր :

**Զ**ո ւ ի կ ա ն դ մ ն դ ա կ ո ւ վ ա յ ր ե ն ի պ ա տ ե ր ա զ մ ի ն ա -  
տ ե ն ն ո ւ ր ի շ բ ա ն չ է ր կ ր ն ա ր ը ն ե լ , բ ա յ ց ե թ է ա ղ օ թ ե լ .  
ո ւ ս տ ի ս տ է պ Ա ր տ ա շ է ս ո ր դ ւ ո վ ը մ է կ տ ե ղ կ ա ն ե ն ե կ ի մ ը  
մ է ջ փ ա կ ո ւ ա ծ ա ն ձ կ ո ւ թ ե ա մ բ ո ւ ա ր տ ա ս ո ւ օ ք Ա ս տ ո ւ -  
ծ ո յ կ' ա ղ ա չ է ր ո ր ա ս կ ո ւ ի ւ ն ա լ յ ա ջ ո ղ ո ւ թ ե ա մ բ լ մ ը ն ն ա յ ,  
ո ր պ է ս զ ի կ ա ր ե ն ա յ ի ր ս ի ր ե լ ի ո ր դ ի ք ը տ ե ս ն ե լ , կ ա ր ո դ  
ը լ ա յ ա շ ի ս ա ր հ ք ը ՝ խ ա ղ ա ղ , կ ր օ ն ք ը դ ա ր ձ ե ա լ ի ր ա ռ ա ջ ի ն  
պ ա յ ձ ա ռ ո ւ թ ե ա ն մ է ջ տ ե ս ն ե լ : Ա յ ս պ ի ս ի ա ղ օ թ ք է մ ը  
ե տ ք ը , ե ր կ ո ւ ք ն ա լ կ' ե լ ւ է ի ն ո ւ մ է կ զ մ է կ մ ս ի թ ա ր ե լ կ ը  
ջ ա ն ա յ ի ն , ս ա կ ա յ ն ի ն չ մ ս ի թ ա ր ա ն ք , ո ր պ ի ս ի վ ե հ ե ր ո տ

ակնկալութիւն։ Չուիկ Վահանայ քաջութիւնը գիտէր,  
սակայն թշնամեաց ոխն ու կատղութիւնն ալ լսած  
էր։ “Ո՞հ, կ'ըսէր ինք իրեն շատ անդամ, դուցէ ան՝  
վերջին անդամ եղած ըլլայ . . . դառն բաժանում,  
մշտնջենաւոր անջատում եղած ըլլայ ան վերջի դիշե-  
րուան բաժանումը . . . այս, կարող ըլլայի զղջացեալ  
որդւոյս եւ հաւատոյ մէջ եռանդուն եղող որդւոյս  
հրաժարական ողջոյն մը տալ,,։ Չուիկ ասոնք մոածե-  
լով մէկ կողմանէ կը հալէր կը մաշէր, մէկալ կողմանէ  
ալ ուրախ էր, որ այսպիսի առաքինի որդի ունի. Եւ  
ան տրտմութիւնն ալ փարատելու համար, ուրախ  
զուարթ ըլլալու համար, երբեմն երբեմն յստակ ու  
պարզ օդը կ'ելլէր կը զբօսնուր։

Այսպէս օր մը որդւոյն հետ դարձեալ պտրտելու՝  
անոր հետ խօսակցելու ժամանակ “Այնպէս չէ մի, ԱՌ-  
տաշէս, ըստ իրեն, Աստուած ամէն բան կը հոդայ.  
մարդկային երջանկութիւնն ու դժբախտութիւնն Անոր  
ձեռքն են. ուրեմն Անոր յանձնենք աս մեծ պատե-  
րազմներուն յաղթութիւններն ալ եւ Վահան ու Վա-  
սակ եղբարցդ բախտը։ Բարձրելոյն կամքը յաւիտենա-  
կան օրէնք է, բոլոր իր ըրածներն ալ բարի, նաեւ ա-  
նոնք՝ օր մեր կամացը հակառակ են։

“Այնպէս է, սիրելի մայր,, պատասխանեց Արտա-  
շէս, եւ եղբարցն երջանիկ ու դժբախտ վիճակը միտքը  
բերելով՝ կարմրայտ գէմքին վրան շատ արցունքներ  
սփռեց։ “Բոլոր մարդիկ եւ ուրիշ բաներն Աստուծոյ  
ձեռքն են եւ առանց Անոր կամաց ու դիտութեան եւ  
ոչ գլխոյ մազ մը երկիր կ'իյնայ . . . :

“Միտ դիր, ԱՌտաշէս, մտիկ ըրէ, ինչ է ան աղա-  
ղակը, ան հեռուէն եկող հնչիւնները,,։ կամաց կամաց  
թռչող հեծելոց դունդ մ'աւելի աղէկ երեւնալու

սկսաւ, որուն բերնեն “Յաղթութիւն, յաղթութիւն,,  
ձայնը կը թնդար : Վահան՝ որն որ նոյն վաշտին առաջ-  
նորդն էր, կարծես թէ թեւ առած՝ օդի մէջ կը սրանար  
ու շատ հեռուէն իր մայրը տեսնելով . “Բարեկամք,  
գոչեց, ան երկու պտըտողներէն մէկը Չուփկ մայրս է,  
ան է,, . ու մէկաներէն բաժնուիլ կ'ուզէր եւ երթալ  
մօրն առողջութեան ուրախակից ըլլալ, մեծ յաղթու-  
թիւններն աւետել եւ Վարդայ դարւսան ալ յայտ-  
նել : Սակայն Հրահատ կամսարականը զինքը չթողոց .  
“Բարեկամ, ըստ, գուցէ Չուփկ իր ծանր հիւանդու-  
թենէն նոր ելած ըլլայ . կրնան իրեն այսպիսի արտաքոյ  
կարդի ուրախութեանց դէպքեր մեծ վնաս ընել,, :  
Վահան՝ կամսարականին խօսքերուն անսաց, յառաջ  
երթալու տեղ՝ կամաց կամաց ետ քաշուելու մկան :

Վահանայ դնդէն շատ հեռու չէր մէկալ երեւելի  
քաջաց խումբն ալ, որուն մէջէն նոյնպէս Շաւարչ,  
որ դեռ Վահանայ եւ ուրիշ շատերուն ալ անծանօթ-  
էր, կը փափաքէր յառաջ երթալ շատ տարիներէ վեր  
չտեսած քոյրը տեսնել ու այնչափ ժամանակուան հե-  
ռառութեան դառնութիւնը մէկ վայրկենի մէջ քաղ-  
ցրացրնել . բայց զինքն ալ Ներսէհ արգելեց ու աղաչեց  
որ քաշուի բազմութեան մէջ պահուըտի :

♦ Եծելոց գնդերն ետեւէ ետեւ կը մօտենային :  
Չուփկ ու Արտաշէս իսկզբան կը վախնային որ եկողները  
թշնամիք չըլլան . սակայն վախը շուտ մ'արտասուա-  
խառն ուրախութեան փոխուեցաւ, վասն զի ծանօթ-  
մարդիկ էին մօտեցողները : Մէկէնիմէկ Արտաշէս “Վա-  
հան, Վահան, եղբայր,, պուալով վազել կ'ուզէր .  
Չուփկ “Որդեակ, սիրելի Վահան, դուն ես եղեր,,  
գոչելով՝ անոր երթալ կը բաղձար : Բայց դեռ եր-  
կուքն ալ իրենց տեղէն շշարժած, Վահան թռաւ

անոնց հասաւ ու մօրը գիրկն ինկաւ . “Ա՛խ , Աստուած , քսաւ մեղմ ձայնով , ինչ երջանիկ վայրկեան է աս , ինչ անսահման ուրախութիւն . չեի կարծեր , ցանկալի մայր , որ մէյ մ'ալ տեսնեմ զքեզ . չեի յուսար որ զքեզ տեսնելու արժանի ըլլամ” : Վահան ասոնք զրուցեց ու լուեց : Մայր եւ որդի լուռթեան մէջ ընկղմեցան . իրենց սրտերն առաստ ցնծումով զեղուած էին . անոնց լեզուն քաղցր խօսքեր բխելու տեղ՝ աչուրներն անոյշ աղբիւրներ կը բխէին :

Աս տեսարանը շատ , շատ երկայն տեւեց , մինչեւ որ Վահան նորէն լուռթիւնը կտրեց ու մայրը պատրաստելու համար այսպէս սկսաւ . “Սիրելի մայր , քու ուրախութիւնդ դեռ կատարեալ չէ . մինչեւ հոս գալու աշխատութեանդ պէտք է որ ուրիշ հատուցում մ'ալ ըլլայ :

“Ա՛խ , որդեակ մեծ է զքեզ դարձեալ տեսնելուս ուրախութիւնը . բայց եթէ կարելի է նէ՝ պատմէ ինձի ուրիշ լուր մ'ալ , որով խրախութիւնս կատարեալ ըլլայ կամ որպէս զի Աստուծոյ աւելի շնորհակալ ըլլամ” մեզի ըրած հաղարումէկ բարերարութեանցը համար :

“Եախ դոհութիւն տանք Աստուծոյ , պատասխանեց Վահան , որ աս յաղթութիւններն ալ մեզի շնորհեց . ասկից զատ . . . պատրաստուէ , մայր , ուրիշ հաճոյական լրոյ մ'ալ : Եղբայրս , . . . Վարդ՝ անուշահոտն ու առաքինին , Աստուծոյ օգնութեամբը , ես ալ կերպը չեմ դիտեր , խիստ կապանքներէ ու շղթաներէ , զարհուրելի բանտէ մը եւ ամրապարիսպ տեղերէ , այնչափ ասպարափակ պահապանաց դնդերէ ու թշնամեաց երկրէն ազատելով՝ Հայաստան եկաւ . հոս , սիրելի մայր , աս տեղս զինքը կը տեսնես ու կը դրկես . կարծեմ աս դաշտէն շատ հեռու չէ :

“Ա՞նչ, կանչեց զարմանալով Չուիկ, հեռու չէ։  
Զրուցէ, ուր է, ուր է։ Երթամ զինքը գտնեմ . . . :  
Ահ, ցանկալի Վարդ, ուր ես, ինչու կը ծածկես  
զքեզ։ Եկուր. մի վախնար որ այլայլելով վեասուիմ·  
. . . բարեկամներ, կ'աղաշեմ հոս կանչեցէք . . . , :

Ես գորովալիր խօսակցութեան տոեն, գեղեցիկ  
ու զարդարուն, իշխանական ու վայելադեղ զինուու-  
րական հագուստով՝ ձիւնահեր ազնիւ ծերունի մ'եկաւ  
մշտեղը կեցաւ եւ ուրախութեամբ ամենուն սիրոյ  
ողջոյն մը տուաւ։ Ասոր վրայ ամէն մարդ, մանաւանդ  
Վահան ապշած կը նայէր, եւ իր սրտին մշջ սիրոյ  
ազգեցութիւն մը գրգռուած, ան ծերունոյն ճակտին  
վրայ մերձաւորութեան ինիքը դրոշմուած կը տեսնէր։  
Աքանչելի ծերոյն աշաց վրայ արտասուքը կը գողդու-  
ղար։ Ինքն ալ ընելիքը չէր դիտեր. որուն վազէ, զնվ  
գրկէ, թէ մէկը թէ մէկան ու բոլոր անծանօթ մեր-  
ձաւորներն ալ իթեն ով ըլլալը դիտնալ կ'ուղէին  
Վերջապէս շարժեցաւ ինք ու Չուիկայ դէմ զնաց եւ  
ուրախութեան աղաղակով մը “Քոյր, սիրելի Չուիկ”  
կանչելով, անոր ծոցն ինկաւ։ անկից թուաւ Վահանին  
ու զինքը գորովոյ համբոյրներով համբուրեց։ Կու լար  
ու կը հեծեծէր բախտաւոր ծերունին իր քաջ քեռ-  
որդւոյն կուրծքն ընկղմած, վասն զի կը տեսնէր որ  
Վահանայ ապշութիւնը սաստիկ էր, անոր յարդառատ  
ողը զինքը կ'ողողանէր, եւ իրարմէ բաժնուելու հա-  
մար ժամեր ու ժամեր պէտք էր։

“Պատուական ազնիւ ծերունի, ինչ ըսկը. ար-  
դեօք ճշմարիտ է։ Ես ձեր քեռորդին. դուք իմ մօրեղ-  
բայրս. ինչպէս կրնայ ըլլալ. արդեօք երադ կամ աե-  
սիլ կը տեսնեմ, սոսիդ է . . . հապա ինչու համար  
յառաջադոյն չծանուցիք ինծի։ Ես, սիրելի Շաւարչ,

Ես շատոնց զձեղ գերեզման կը կարծէի, իմ երջանիկ հօրս քով կը համարէի . . . : Դուք Վարդ եղբօրս ազատիչն ու դայեակը չեք,, :

“Ես եմ, ցանկալի Վահան, պատասխանեց Շաւարշ. դեռ կենդանի եմ, տեսիլ ու երազ չես տեսներ. Շաւարշ մօրեղբայրդ է տեսածդ: Ես ան ատեն զվարդ՝ մանուկ ազատեցի. Վարդ հիմայ զիս՝ ծերունի ազատեց,, . ըստ ու նշան մը տալով՝ մէկէն բաղմութեան մէջէն՝ վայելստգեղ ու հրեշտականման, խայտակն ու բարձրահասակ երիտասարդ մը սրացաւ. գոչելով ու սասնըլով Զուիկին գիրկն ինկաւ. “Սիրելի մայր, ազնիւ մայր. ա՞հ, քանի ամաց շրջաններ անցան որ չտեսայ զքեղ. կամ ան մանկութեան հասակին մէջ ինչպէս տեսայ. այսու ամենայնիւ դուն ես, ցանկալի մայր. սիրտս կը սիրէ զքեղ, միտքս կը ճանչնայ զքեղ . . . :

“Ո՞հ, Երկինք, Երկինք, պրոայ ան ատեն Զուիկ . . . քու քովդ եղած երջանկութիւնները հիմակուրնէ՝ մեր վրայ կ'ոզես զեղուլ . . . : Արդեօք վերին ճաշակն ինչ պիտ' որ ըլլայ: Ուրեմն ալ փափաքելու բան չմնաց . . . հազիւ կը հաւատամ որ Վարդ սիրելի որդիս հոս է եւ կած ու ծոցիս վրայ կոթընած,, . ըստ եւ զվարդ նորէն համբուրելով՝ անկից բաժնուեցաւ: “Դուն ես, սիրելի, սիրուն որդեակ, կրկնեց Զուիկ, սիրտս իմաց կուտայ: Ա՛ս, գիտնայիր որ քանի ու քանի արցունք թափեցի քեզի համար. բայց ալ գաղրեցան. ասկից եւ տեւ ալ տրտնջելու նիւթ չունիմ, փափաքելու բան չունիմ . . . այսուհետեւ մէկ բան միայն կը խնդրեմ Աստուծմէ՝ երթալ զինքը տեսնել, անձկալի Հմայեկիս հետ միանալ,, :

Զուիկ իր խօսքերուն մէջ ցաւալի յիշատակ մ'ալ մէջ բերաւ, սակայն ոչ ինք կատարեալ եւ ոչ ալ մէ-

կալնոնք անոր միտ դրին . անոր համար ինքն ալ նորէն առաջին խրախութեան մէջ ընկղմած . “Գնա , որդեակ , բսաւ Վարդին , աճապարէ՝ քու մօրեղբօրդ Շաւարշին բազուկներն ինկիր , վասն զի ան ալ Աստուած մեզի շնորհեց , :

Վարդ անմիջապէս վազեց զՇաւարշ գրկեց , իր սիրելի սնուցչին ու հօրը ձեռուքները կրկին եւ կրկին համբուրեց . եւ մէյ մը մօրն ու եղբարցը կը վազէր , մէյ մը Շաւարշին ու Երուանդունւոյն կը դիմէր : Ազնիւ ծերունին ալ երբեմն ասոր երբեմն անոր կ'երթար եւ շատ տարիներէ վեր չտեսած բարեկամներն ալ ողջունելէն ետեւ , նոյն կանաչագեղ դաշտին վրայ ծունկ եկաւ , ձեռուքներն ու աշուքներն երկինք վերցուց . իր օրինակին բոլոր բազմութիւնը հետեւելով՝ մէկերկու վայրկենի մէջ լուռթիւնը տիրեց : Դաշտը՝ տաճար , անոնց սիրտը խորան եղած էր , ուսկից որ եռանդնալից պաղատանք ու շնորհակալութիւնք կը բխէին ու սրտին խորին անդունդներէն երկինք կը բարձրանային : Ասոր նկարը մտաց առջեւ ունենալու համար , նոյն սրտաշարժ ու շքեղ տեսարանին հանդիսատես ըլլալու էր :

Մամիկոնեանց ուրախութեան լրումն աս էր . այնուհետեւ մայր ու որդիք , աղջականք ու բարեկամք Մամիկոնեանց ապարանքներթալու ատեն , ամէնքն ալ առանց բացառութեան՝ ապշութեան ու զմայլութեան մէջ էին : Վահան՝ որն որ Վարդ եղբօրը գալուստը գիտէր ու մէկաներն ուրախացրնել ու ապշեցրնել կ'ուզէր , անոնցմէ քիչ չշարժեցաւ : Բոլոր Հայոց աշխարհքը նորանոր յաղթութեանց ու Վարդայ գալստեան լուրը լսելով՝ ուրախութեան տօներ ու հանդէսներ կը կատարէր : Ամենուն բերանը քաջ Վահանայ անունն էր , որն որ կրօնի ազատութիւնը նորէն հաստատեց .

մեծին ու պղտիկին խօսքերը Վարդայ Մամիկոնենոյ հրաշալի աղատութեան վրայ կը դառնային:


Վարդ իր հայրենի տունը հասնելէն ետեւ, պատմել տուաւ իր սիրելիներուն իրենց պատմութիւնը. Շաւարշէն լսած աղէտալի դէպքերն ու նկարագրութիւնները նորէն լսեց, ամենէն ետքը ինքն ալ նկարագրեց իր պքանչելի արկածները, որոնց վերջը Աստուծոյ հզօր բազկաւը տեսած էր: Ուստի երբեք մտքէն չէր հաներ իր զարմանալի երկրորդ հօրն ու դաստիարակին ան խօսքերը՝ զորոնք իրեն շատ հեղ կը կինած էր. ‘Ինչպէս՝ Աստուծ, կ’ըսէր ստէպ ծերունին, երկնից կամարին վրայ աստեղաց ընթացքն ընել կուտայ, ինչպէս՝ ծովու եղերքին վրայ եղած անթիւ անհամար աւազը կը համրէ ու անոնց թիւը դիտէ, նոյնպէս մարդկան անշափ բազմութիւնը ձեռքէ չիթողուր, անոնց ամենուն կարօտութիւնն ու վիշտը ճանչնալով կը հոգայ,,:

Վարդ այնուհետեւ իր սիրելիներուն հետ շատ երջանիկ օրեր անցուց, խաղաղ ու հանդստաւէտ տարիներ տեսաւ, անոնց շատին երկինք երթալէն ետեւ ալ ինք երկայն ամաց շրջաններ ունեցաւ, որոնց մէջ՝ սուպինի ու հզօր, Մամիկոնեան անուան արժանի սպարապետ ու մարզպան եւ իբրեւ Տարօնոյ փոքրիկ թագաւոր կը փայլէր ու կը ծաղկէր:



## Ց Ա Ն Կ

ԳԼՈՒԽ	ՄԵՆՈՒԺԻԸ	1	
ԳԼՈՒԽ	Բ.	Տիսուր դիշերուան հիւրերը . . . . .	10
ԳԼՈՒԽ	Գ.	Ցաւալի բաժանման վայրկեան . . . . .	25
ԳԼՈՒԽ	Դ.	Անակնկալ ազատութիւն . . . . .	34
ԳԼՈՒԽ	Ե.	Երջանկութիւն ու երկնաւոր պսակ . . . . .	44
ԳԼՈՒԽ	Զ.	Ուրախութիւն եւ վիշտ . . . . .	51
ԳԼՈՒԽ	Է.	Յանկարծական տեսութիւն . . . . .	61
ԳԼՈՒԽ	Ը.	Ներսեհ Երսւանդունւոյն ապարանքը . . . . .	71
ԳԼՈՒԽ	Թ.	Սաստիկ ցաւ ու գոյժ մը . . . . .	82
ԳԼՈՒԽ	Ժ.	Աւազակաց բոյն . . . . .	93
ԳԼՈՒԽ	ԺԱ.	Վրէժինդրութիւն ու կապանք . . . . .	100
ԳԼՈՒԽ	ԺԲ.	Քննութիւն . . . . .	109
ԳԼՈՒԽ	ԺԴ.	Զեղջ ու թողութիւն . . . . .	119
ԳԼՈՒԽ	ԺԴ.	Տիսրութիւն ու անջատում . . . . .	125
ԳԼՈՒԽ	ԺԵ.	Ուրացութեան գոյժ . . . . .	133
ԳԼՈՒԽ	ԺԶ.	Բանտարկութիւն ու ազատութեան նշոյլ . . . . .	138
ԳԼՈՒԽ	ԺԷ.	Փախուստ . . . . .	147
ԳԼՈՒԽ	ԺԲ.	Կենդանացած խիղճը . . . . .	155
ԳԼՈՒԽ	ԺԹ.	Հիւրընկալ ամրոց մը . . . . .	168
ԳԼՈՒԽ	Ի.	Կրկին դերութիւն . . . . .	184
ԳԼՈՒԽ	ԻԱ.	Կռիւ կռուոյ վրայ . . . . .	192
ԳԼՈՒԽ	ԻԲ.	Ուրախութեան լուսմը . . . . .	206







## ՅՈՒՅԵԿ

### ԿՐԹԾԱԿԱՆ ԵՒ ԶԲՈՍՎԼԻ ՏԵՏՐԱԿԱՑ

- Ա. Ճառ վասն Հայրենասիրութեան:
- Բ. Քը . Կոլոմբոս , կամ Ամերիկայի դտնուիլը . Ա :
- Գ. Պիոս թ.ին մէկ ատենախօսութիւնը եւ Աւորիայի ե.  
պիտկոպասաց հովուականը :
- Դ. Քը . Կոլոմբոս . Բ :
- Ե. Համառօտ օգերեւութաբանութիւն :
- Զ. Քը . Կոլոմբոս . Գ :
- Է. Բարոյական վէպեր , կամ՝ աղոց սիրոը կրթելու յարմար  
պատմութիւններ . Ա :
- Ը. Յովհաննա ա'Արդ , կամ Օրլէանի օրիորդին պատմու-  
թիւնը :
- Թ. Առողջութեան կանոններ :
- Ժ. Բարոյական թատրներ . Ա :
- ԺԱ. Տրդատայ առանձնանալը , վերջեն օրերն ու մեռնիլը :
- ԺԲ. Արեւելքան Յիշտուակագիրներ . Ա :
- ԺԳ. Բարոյական վէպեր . Բ :
- ԺԴ. Փեռն . Գորդեզ , կամ Մեքսիկոյի առնուիլը . Ա :
- ԺԵ. Դաստիարակ մանկանց , կամ բարոյական խորհրդածու-  
թիւնք աղոց համար :
- ԺԶ. Փեռն . Գորդեզ . Բ :
- ԺԷ. Բարոյական վէպեր . Գ .
- ԺԸ. Փեռն . Գորդեզ . Գ :
- ԺԹ. Ներսէս Մեծ եւ Հոյաստանի վրայ ունեցած ազգեցու-  
թիւնը :
- Խ. Պատմութիւն մատենագրութեան Հայոց . Ա :
- ԽԱ. Տարւոյն Դ . եղանակները , կամ Նկարագիր պահպելեաց  
ընութեան . Ա :
- ԽԲ. Բարոյական թատրներ . Բ :
- ԽԳ. Արտաշեսեան Արտաւազդայ բարբն ու վախճանը :
- ԽԴ. Տարւոյն Դ . եղանակները . Բ .
- ԽԵ. Բարոյական վէպեր . Դ :
- ԽԶ. Տարւոյն Դ . եղանակները . Գ :
- ԽԷ. Մերզայիսն Մանուկ Պէյին վարուց պատմութիւնը :
- ԽԸ. Տարւոյն Դ . եղանակները . Դ :
- ԽԹ. Արկածք Վարդայ Մամիկոնենց . Ա :
- Լ. Զուարծալիք Բնապատմութեան . Ա :
- ԱԱ. Արկածք Վարդայ Մամիկոնենց . Բ :







